





ՎԱՐԴԱՆ Պ. ԳԱԼՅԱՑԵԱՆ


# ԿԱՐՄԻՐ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ



ՊԱՏՄԱԿԱՆ ԵԶ ՄԸ ՓՐԵՇՈՒԱՆԴ ՀԱՅ-ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ  
ԿԵՆՍԱՄԱՍՏԵԱՆՔՆ

Հ/13887

(Երանի մահուն, որ զան-  
մահութիւն ծնանի.)



1913

ՏՊԱ.ԳՐՈՒԹԻՒՆ. ԱԿՈԶԱԿԱՐԻ, և. ՊՈՒԽ

Պապը Ալի Էպուստուու Ճատէսի թիւ 27



Տպարան «ԿՈՀԱԿ»ի  
Կ. ՊՈԼԻՍ, ՓՈՍԴԱՐԿՆ թիւ 125

ԿԸ ՆՈՒԻՒՐՈՒԻ

ՎԱՐԴ ՅԻՇԱՏԱԿԻՆ ԱՆՈՆՑ,

ՈՐ ՀԱՅ ՏԱՌԱՊԱՆՔԸ ԱՊՐԵՑԱՆ

La-Gr. 200

4. June - 1912. no 2 ventral view  
9/11 469 23. U. Geophagus

f. 50 b.



# ԿԱՐՄԻՐ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ



Արեգակը հողանի նազանքներով կը փութար նետա-  
ռիլ արեւմտեան հորիզոններու վարդ գրկին մէջ գոգցես  
առօրեայ խոնջէնքէն մի քիչ կազդուրուելու համար :  
Ստուերները կամաց կամաց կը խտանային լեռներու  
դագամթներէն վար . մացառուտ փէշերու շուրջը : Քիչ  
ետք լուսինը իր արծաթեայ ցոլքերով դուրս կը սողոս-  
կէր ձիւնաթոյր ամպերու ծոցէն և բիւրաւոր աստղեր  
ցանցնուած երկնակամարի անհուն ու ջինջ աարածու-  
թեան վրայ՝ կը պլազային առկախ ջանիկներու նման .  
ծիրկաթինի սնդուսեայ երիզը կ'երկարէր ու կ'եղերէր  
զանոնք, որոնցմէ ումանք մերթ ուղեկորոյն ու զինով  
կը թափառէին լուսաւոր ճամբուն վրայ և իրենց կո-  
թունները շատ առինքնող տեսք մ'ունէին . կարծես  
անհունութեան լանջքին վրայ դիցուհիներու լուսափիւռ  
վարսերն ըլլային նուրբ թելերով ընդելուզուած :

Այս միջոցին հեռո՛ւն, բաւական հեռո՛ւն, խուրց  
մը զմբուխտ սաղարթներու ետին կանգնած տան մը  
մէջ՝ ճրագի մը առկայժ լոյսը կը պլազար տմոյն ցոլքե-  
րով . ան մերթ մեղմունակ ու տիրագոյն զանակներ կը  
ցնցուզէր տան մերկ պատերուն վրայ . որո՞ք բնու-  
թեան զաղանիքներ կը հծծէին այնքան աարտամօրէն :  
Տնակը շրջապատուած էր փոքրիկ բայց սիրուն բու-  
րաստանով մը, զոր կ'եղերէր պատ մը համեստ բարձ-  
րութեամբ, համեստայ վեղկերը ծածկուած էին համա-

Հափ՝ բայց մաշուած ու հինցած տախտակի կտորներով .  
որոնց ճեղքերէն լոյսը դուրս կը սոզոսկէր ու կ'երկա-  
րէր պարտէզի մթին անկիւնները :

Չափուած քայլերով երկայնահասակ մարդ մը կ'եր-  
թեւեկէր տան տախտակամածին վրայ այդ պահուն խո-  
հուն կերպարանք մը ունէր անիկա, մտածման ծովե-  
րուն մէջ խորասուզուած գանկը կը չարչրկուէր անել  
կացութեան մը մատնուած, մերթ անհամբեր չարժում-  
ներ կուտար իր մարմնոյն, ու մերթ տարակուսանքի  
մռայլ քողը իր դէմքին՝ կցկոուր բառեր կը մրմնչէր  
անհաւասար ելեւէջներով ևա՛խ. ինչո՞ւ այսքան ուշա-  
ցան չէ որ այս պահուս ներկայ պիտի ըլլային, ահա  
ժամերը կը սահին ու կը մկրատուին անդուլ, անդա-  
դար, ու դեռ կը յամենան անոնք չըլլա՞յ թէ մատնու-  
թեան մը և կամ դժբախտութեան մը զո՞ն գացած ըլ-  
լան. բայց այս ի՞նչ մտատանջութիւն ու զուր սիրտ  
հատնում. ինչո՞ւ, միթէ անոնք ա՞յնքան անմիտ են որ  
չկըսեն իրենց ամէն մէկ շարժուձեւերը կամ գործելա-  
կերպը. կը հաւատամ որ Ժիրայր այնքան հնարամիտ ու  
փորձառու մէկն է որ անոր գանկին մէջ ամէն խնդիր  
կը լուծուի . . . .

Այսպէս մենախօսելով երկար ժամանակ կը քալէր  
մտածման մէջ, մեշտ կտսկածւատ ակնարկներ պատցնե-  
լով իր շուրջ, մերթ մեզմիւ բանալով դուռը կը դիմէր  
թէ անոնք կուզայի՞ն. բայց յուսահատ ու զլսիկոր կը  
նետէր ինքզինքը բազմոցին վրայ, ու յուզումնալից կը  
հառաջէր ստէպ :

Անդին լամբարի հեւքոտ ու հիւծախտաւոր լոյսը  
տարօրինակ պատկերէներ կը նկարէր մերկ պատերուն  
վրայ, որոնցմէ կը սոսկար ու կը ցնցըւէր ակամայ :

Յանկարծ տան մեծ դուռը իր ծխնիին վրայ ճռն-

չելով բացուեցաւ . ու հետզետէ ներս մտան քանի մը մարդիկ և ուղղուեցան դէպի երիտասարդին զտնուած սենեակը . ուր ան գեռ կը մտածէր իր ընկերներու մասին անտեղի կասկածներու մատնուած , իսկոյն անոր մռայլ ճակատը ուրախութեան շողերով ողովուեցաւ ու ժպիտ մը անոր դէմքին շուրջ եռանդուն պտոյտներ գործեց և ու խոկմունքներով վարագուրուած աչքերը չողչողացին զոյգ մը ադամանդներու նման .

— Ծհ , սիրելի ընկերնե՛ր , այսքան պիտի չուշանայիք դուք , ես որչափ մտատանջուեցայ ու կասկածներու մատնուեցայ . բայտ երիտասարդը նորեկներուն դառնալով .

— Ի՞նչ կրնայինք ընել հազիւ կարողացանք գալ . գիտես այնքան ալ գիւրին գործ չէ . մենք հայրենիքի ուխտեալներ չէ՞ որ անոր սիրոյն ամէն ինչ յանձն առած ենք զո՞նել . նոյնիսկ մեր կեանքը . բայց կը պահանջուի որ քիչ մը խոհեմութեամբ վարուինք . մեր մէկ ձախտեր գործը կարող է առաջնորդել , մեզ անհամար վտանգներու և անել ուղիներու . անոր համար ներողութիւն սիրելի ընկե՛ր . բայտ կը հասակով ու երկար մօրուքով մարդ մը ուղղակի նայելով երիտասարդի աչքերուն .

— Սիրելի բարեկամն , ի հարկէ դուք ինձմէ փորձառու՝ աւելի ուղիղ կը նախտախնէք վտանգը և զայն հեռացնելու համար միջոցներ կը խորհիք . իրաւունք ունիք ձեր խօսքերուն մէջ , պատասխանեց երիտասարդը :

— Բայց ընկե՛ր . պէտք չէ ժամանակ անցնել . արդէն բաւական ուշ է . չեմ գիտեր ինչպիսի կասկածանքներու աեղի կրնանք տալ այսքան երկար ատեն լուսաւոր պահելով մեր սենեակը . ծանօթ է ինձ Զեր գիւղին սովորութիւնը , կարելի է անտեղի կասկածներ արթնան դրացիներուն մէջ . ուրեմն , գուշն , նազար .

նայէ՛ անգամ մը թէ արդեօ՞ք մեղ լրտեսողներ ռւնի՞նք, կարելի է գանուին այդ վաս պաշտօնը ստանձնող Համբարի վարձկաններ, այս աշխարհ է, կը յուսացուի, իսոհեմութիւնը յաջողութեան բանալին է միշտ :

Նազար մէկ սատումով ցատկեց ու անյայտացաւ պարտէզին մէջ խուզարկու ակնարկներով, ամենէն խուլ անկիւնները շրջեցաւ ու ամէն մէկ քիւի տակ կանգ առաւ քննելու համար, սակայն ո՞չ մի սառւեր չնշմարուեցաւ, ուստի ուրախ դէմքով մը վերտպարձաւ ու ժխտական պատասխանը շրթներուն նստեցաւ միշտ լարուած վիճակի մէջ իրեն պատկանեալ տեղը :

Ներկաներէն մին որ իրենց զլխաւորը ըլլալ կը թուէր սեղանի մը առջև անցնելով սա կերպ խօսեցաւ :

— Սիրելի ընկերնե՛ր, արդէն Զեղ ծանօթ է մձր այս ժողովին գումարուելուն բուն պատճառը, հարկ չկայ երկար ժամանակ տալ բացաարութեան, սակայն ես կ'ուզէի բուն խնդրին անցնելէն առաջ քանի մը տեղեկութիւններ տալ մեր խեղճ հայրենիքի մասին, ի՞նչպէս կը փափաքի՞ք :

— Այո՛, այո՛, պատասխանեցին ներկաները միահամուռ :

— Ուրե՛մն, ըստ ան ժպառուն դէմքով մը Նազարի դառնալով, ընկե՛ր Նազար, անգամ մը եւս նայիր սա տան շրջակայքը, ըլլայ որ մեղ լրտեսողներ ծնունդ առած ըլլան, Նազար միշտ պատրաստ ու յօժարակամ, դուրս թռաւ իսկոյն ու քանի մը վայրկեան վերջ գալով յայտնեց թէ ոչ ոք կը գանուէր :

— Գիտէք թէ, ըստ անձանօթը, նոյն իսկ այս պահուս երր մենք հանգիստ կը խօսակցինք՝ ի՞նչքան վայրազութիւններ կը գործուին մեր խեղճ հայրենիքի զաւակներուն վրայ, անոնք միշտ անապահով ու ան-

վրստան իրենց ինչքին՝ պատիւին ու յաճախ կեանքին՝ օրհասական վայրկեաններու մէջ կը հեծեն դառնագին. ահ այդ բանակալութեան անտանելի լուծը ո՞րքան աւերներ կը դործէ հոն. ենթադրեցէք որ երբ դուք Ձեր արտերը քաղած ու կամնած վիճակի մէջ՝ կը հրճուիք ձեր աշխատութեան պառզին վրայ ու փառք կուտաք Արարցին որ լիուլի վարձատրած է ձեր աշխատութիւնը. յանկարծ փոթորիկի նման՝ քիւրտեր կը յարձակին ու կը կողոպտեն ձեր քրտինքի արդիւնքը ու անտէր ու անտիրական կը թողուն ձեր գիւղը. ի՞նչ պիտի ուղեկիք ընել, և կամ ի՞նչ կարող էիք, բաէ՛ք խնդրեմ, (ամէնքը լարուեցան ատելութեամբ ու աչքերնին բաց ու կրակ սկսան շանթել, և վրէժինդիր բռունցներ իսկոյն դէպի վեր բարձրացան . . .) Երբ մենք հոս՝ հանգիստ ու ուրախ օրեր կը վայելենք՝ մեր մայրերն ու աղջիկները ազի արցունք կուլան ու կ'անիծեն իրենց ծնունդը. առեւանգչի վաւաշոտ կրքին յագուրդ առլու համար ի՞նչ սոսկալի վիճակի կ'ենթարկուին անոնք. հայր հոն ստրուկ է, գերի՛ է, կամք չունի և պարտաւորուած է վայրագ դրացու քմայքին ծառայել, հայ տղամարդը անոր անբան անասունն է, ու կիթան կովը. ա՞խ, ի՞նչ պէս նկարագրեմ դառն ու անտանելի վիճակը, որուն մատնուած է հայ ազգը! Կառավարութիւնը ամէն տեսսակ դիւրութիւններ կուտայ այն բորենիներուն, որոնք Հայը աղատօրէն կը թալլե՞ն, կը կողոպտե՞ն, կը բանարքե՞ն, կը մորթեն կառավարութեան աչքերուն առջե իսկ. որ անգիտակ կը ձեւանայ ու գաղանի և կամ յայտնապէս կը քաջալերէ իսկ զանոնք իրենց խժդժութեանց մէջ:

Ու ձայնը տակաւ կը մարի կոկորդին մէջ. երկու մարգարտաննման արցունքի շիթեր վար սահեցան աչքե-

րէն իր անփառունակ մօրուքին մէջ ու հոն կորսուեցան անհետ :

Ներկաները ի աես լնկերոջ տխուր ու դառն վիճակին՝ մօրմօքով ու վշտով համակուեցան ու իրենց որրութիւն խորը անհուն թախիծ մը կախուած զտան պատրոյգի մը նման , ու այս վիճակին մէջ խոր հառաջներ արձակեցին գլուխնին ձեռքերնուն մէջ առած :

Անդին աղօտ լամբարը կը պլազար լոյսի մեղմ նշոյլներ զրկելով ներկաներու տխուր դէմքին , ուր սև սուզը տարածուած էր համապարփակ :

Անձանօթ ատենախօսը իր ոյժն ամիտիելով սկսաւ շարունակել իր խօսքը :

— Այս անել կացութեան մատնուած մեր տարաբախտ համայնքը փրկելու համար գիտէ՞ք թէ ի՞նչ միջոցներ պէտք են ու ի՞նչ բաներու կը կարօտին . Յեղափոխութիւն , այս է միակ ճնշուած ժողովրդին վերջին ապաւէնը . անոր մէջ կարող է գտնել նա իր վէրքերուն միակ սպեղանին ու բալասանը . տար համար մեր աղզը շա՛տ աւելի պէտք ունի անոր բոցարձարծ ու վրէժիրնգիր շառափներուն , պէ՛տք է յեղափոխութիւն . պէ՛տք է վերխվայր շրջել հին սարքերն ու կարգերը . թո՛ղ անոր բոցաշունչ հնոցին առջև բռնօկալութեան ծանր շղթաները հալին ու ոչնչանան թո՛ղ ազատութեան վննապանծ դրոշը ծածանի հայրենի հողերուն վրայ . ու կեանք ու յո՛յս ներշնչէ անոր տառապեալ ժողովուրդին .

— Ուստի՝ սիրելի բարեկամնեն՝ ր , մեր վրայ նուիրական պարտականութիւն մը . սրբազան հարկ մը կը ծանրանայ այս պահուս . ո՛վ չպիտի ուզէր ձեզմէ հաճոյակամ իր տառապեալ ցեղին օգտակար հանդիսանալ ու ծառայել անոր ազատազրութեան . չէ՞ որ մարդ արարածը այս աշխարհի վրայ իր նմաններուն սատարելու

համար ստեղծուած է . մենք ի սրտէ կը փափազինք ո՞ր՝  
մեր հայրենիքը որ կը հեծէ ախրազին՝ վերածնի ու  
սթափի իր դարաւոր ու ինքնասպան քունէն . ու ազա-  
տութեան շառայները ողջունեն իր վշտակոծ ճակաար :

Այս վերջին խօսքերը ներկաներուն որուաընդուտ ծա-  
փերուն մէջ խեղղուեցան . մինչդեռ քաջ ատենախօսը  
կաղերսէր որ լուն . և կասկածանքի տեղի չան . զի  
կարելի էր դրացիները անսովոր ժխորի մը առջև գտնե-  
լով ինքինքնին՝ արթննային հետաքրքրութեամբ .  
ուստի դարձեալ լուութիւնը իր նուրբ շղարշը փռեց ամէն  
կողմ :

— Ինչպէս Զեկ ամենուդ ծանօթ է այս ժողովին  
գումարուելուն բուն պատճառը . ևս անգամ մը եւս  
կ'ուզեմ յայտնել որ մեր դատին ի նպաստ պէտք է որ  
այս բոպէիս խեկ որոշուի մէկը դիմելու համար այն հա-  
րուստ անձին որ քանի մը օրերէ ի վեր տեղս կը դրա-  
նուի . ու պահանջել պաշտօնապէս անգամ մըն ալ սահ-  
մանուած գումարը . եթէ դարձեալ մերժողական  
պատասխան տալու ըլլայ պէտք է որ Տերօրի ենթար-  
կուի, ա՛հ . կը սսուկամ ևս այս կծծի հարուստներուն  
դրամապաշտութինէն . կարծես թէ մեռած ատեն միա-  
սին պիտի աանին իրենց ոսկին , չեն մտածեր որ ազգը  
օրհասականի ազաղակներ կը բարձրացնէ ամէն օր, եթէ  
այս նեղ ժամանակին չհասնին՝ հապա ո՞ր պարագայի  
համար կը պահեն այդ մետաղը ա՛խ . անարդ մարդկու-  
թիւն, որքան ոճիրներ կը գործուին ծոցիդ մէջ :

Ներկաներն իրարու երես նայեցան հասկնալու հա-  
մար թէ իրենցմէ ո՞վ պիտի ստանձնէր այդ պաշտօնը :  
Իսկոյն վեր ցատկեց իր տեղէն առոյգ երիտասարդ մը որ  
անհամբեր կը սպասէր այդ առաջարկին ու աշխոյժ թա-  
փով մը ներկայացաւ ատենաբանին :

— Անաւասիկ ե'ս , յարգելի ընկե'ր . ամենայն սիրով կ'ուզեմ ստանձնել այդ պաշտօնը և անոր համար ալ շատ ուրախ կը զգամ ինքզինք . հաւատալով որ այդ կերպով ցեղիս ծառայութիւն մը մատուցած պիտի ըլլամ . խորունկ համոզմունք ունիմ յաջողելուս վրայ . կ'ուզէք ինձ վսահնիլ :

Ատենաբանին դէմքը ժափառ մը շողաց ու խանդավառ երեւոյթով մը .

— Ինչո՞ւ չէ , քաջարի ընկեր . քեզմէ աւելի որո՞ւ պիտի վսահնէինք . չէ որ մեր ընկերներուն ամենէն եռանդունն ու ճարպիկը դուն կը համարուիս , շատ ուրախ եմ այս գործը ստանձնելուդ համար . և յոյս ալ ունիմ յաջողելուդ վրայ . ահա բոլոր ընկերներուդ քով կը չնորհաւորեմ քեզ ու կը մաղթեմ յաջողութիւն . վաղուրնէ սկսկսեալ քու գործիդ կարգադրման կ'աշխատիս . անշուշտ գիտես թէ ո՞ւր կը բնակի այն անձը որուն պիտի ներկայանաս այս թուղթերով , և յայտնես մեր որոշումը . անկէ վերջ քեզ կը մնայ մնացածը կարգադրել , բայց նայիր որ խիստ ճարպիկ գտնուիս գործիդ մէջ . փոքրիկ անհոգութիւն մը կարող է գործը վտանգել , ու խեղդել իր սաղմին մէջ . ասպի՛ս բարեկամո . երանի թէ ազգը քեզ նման շատեր ունենար :

Ներկաներէն ամէնքն ալ սերկրանքով չնորհաւորեցին իրենց խիզախս ու եռանդուն ընկերը և յաջողութիւն մաղթեցին անոր :

Անդին արծաթ լուսինը կը սկսէր վար խոնարհիլ իր զէնիթէն գեղածիծաղ նազանքով մը . գոզցես նա ալ — այդ անխօս վկան — կուզէր խառնել իր կայթանքի ծփանքները անձանօթ ժողովականներու . հճուանքին . ձիւնամթօյր ամպերը տակաւ կ'անհետանային երկնակամարէն . արշալոյսի ձայներ կուզային հեշտօրօր . արթուն

խօսնակը իր առաջին ալելուն կը տաղերգէր մելանուշ : խաւարի տիսրունակ քօղը տակաւ կը նուրանար լուսոյ կաթնաթոյր շողերէն :

Նիստը փակուած էր . ամէն ոք գաղտագողի դուրս կը փութար զուարթ երեւոյթով մը . առենարանը նշանացի ակնարկով մը հրամայեց երիտասարդ Տերոյիսին որպէս զի քիչ մը սպասէ, նոյնպէս մնացին քանի մը անձեր եւս :

Առենարանը գառնալով երիտասարդին :

— Քա՞ջ ընկեր . գիտե՞ս թէ Սերաստացի հարուստ Սերոր աղան որ քանի մը օրերէ ի վեր տեղս — Կէմերէկ — կը գտնուի ե՞րբ երթալու մտադրութիւն ունի . կը կարծեմ որ հազիւ քանի մը օր պիտի մնայ հոս . որովհետև պարագաները այնպէս կը ցուցնեն . անցեալ օր իրեն հանդիպեցայ շուկան ու քանի մը հարցում փոխանակելէ վերջ տեղեկացայ որ նելեպի համար եկած ու քանի մը օրէն գործը լմնցնելով պիտի մնենի եղեր գէպի Սարօղլան :

— Այդ մեզ չի հետաքրքրեր . մեր խնդիրքը կատարելէ վերջ , ուր որ կ'ուզէ թող մնենի , ազատ է . բայէ որ մեզ գոհացնէ . սակայն լաւ թող գիտնայ որ այս անգամ կամ դրա՛մը և կա՛մ կեանքը , կարո՛զ է ընտրել . ես վաղութնէ սկսեալ ստանձնած գործիս գլուխն եմ : Այս ամենը լաւ . բայց ո՞ւր իջեւանած է այդ սկիբարձ զրասար , հարցուց երիտասարդը հետաքրքիր դէմքով մը :

— Զե՞ս գիտեր թէ որմէ կը հիւրնկալուին այդ տեսակ գծուծ ու դրամապաշտ արարածները . չէ՞ որ այս աշխարհի վրայ համախոներն են որ զիրար կը գտնեն միշտ . կարելի՞ է որ կծծի մը շռայլ մէկուն հետ բարեկամանայ . կարապետ Էյմալեանն է զայն հիւրնկալողը , յարեց ներկաներէն մին . որ լուռ մնացած էր մինչև այն առեն :

— Ի՞նչ հարկ կայ երկար ժամանակ զոհել այդպիսի  
երկրորդական խնդիրներու . չէ՞ որ մեր սահմաններուն  
մէջ կը գտնուի այսօր և նոյն իսկ մեր փողոցին մէջ .  
ու մեր տան մօտիկը . առջի օր տեսայ զի՞նքը . սանկ  
միջահասակ ու կտպոյտ աչքերով մէկն է . արտաքինէն  
բնուած չետ յուսար թէ հարստութեան աէր մէկն է , սա-  
կայն բահմ ձեզի . կծծիութիւնը իր վերաբերկութին ծայրե-  
րէն կը նշամարուէր . և իր աչքերէն կ'արտացոլար . աւել-  
ցուց ուրիշ մը որ տաք խառնուածք մ'ունէր :

— Շա՛ա չնորհակալ եմ որ ձեր մասնակի տեղե-  
կութիւններով բաւական ծանօթացուցիք ինձ Սերոր  
աղան . ու գործին յաջողուելուն բատ կարի օժանդակե-  
ցիք . բաւ Տէրութիսդ երիտասարդը ժպիտ մը դէմքին :

Հեռուն եկեղեցիի զանգակին զօղանչները կը տա-  
րածուէին օդի թափանցիկ խաւերուն մէջ այգաւօտի  
զեփիւռին հետ մտերմացած . ու հաւատացեալ ժողո-  
վուրդը սրտանուիրումի համար եկեղեցի կը հրաւիրէին  
այնքան հեզօրէն : Մեր ժողովականները հազիւ սթափած  
իրենց տաք խօսակցութենէն՝ յիշեցին իրենց այնքան  
յապաղումը , ու առանց ժամանակ մը եւս սպասելու  
դուրս ինկան զանազան ուղիներ բռնած , որ մի զուցէ  
կասկածանքի տեղի տան հաւատացեալ ժողովուրդին ,  
որ խուռներամ տաճարի կամարակապ գմբէթին տակ  
կ'երթար իր սրբազան պարտքը կատարելու համար :



Բայց որո՞նք էին այդ անձերը որ եկած այդ զի-  
շերուան խոր լուսթեան պահուն մահապարտութեան մը  
երկսայրի սուրբ դարբնելու միջոցներ կը յղանային . ու  
մահերգի ախուր կոչնակին զարկը փութացնելու համար  
իշտապէին այնքան անգթօրէն :

Անոնք Ժիրայրի ու Սահրատի խումբին ուխտեալ-  
ներն էին . Հնչակեան սրբազան գրօշին տակ համախըմ-  
բուած . մեր հայրենիքի պաշտպանութեան ու արդարու-  
թեան գատի արի նոխազները . որոնք գերակշիռ համա-  
րած էին հազարաւորներու փրկութեան շաւղին մէջ մէ-  
կուն ոչնչացումը . և միթէ իրաւունք չունէին անոնք  
իրենց այս տիտուր ձեռնարկին մէջ . այո՛ , անոնք  
յօժարակամ նուիրեալներ ու Հայկի ու Վարդանի արիւ-  
նը իրենց երակներուն մէջ կրող անմահ՝ զիւցազներ  
չէին կարող հանդուրժել իրենց եղբայրներուն կրած  
շարչարանքներուն . իրենց հայրենիքին ողօրմելի վիճա-  
կին և ասոր համար էր որ հարկադրուած էին այդ  
արիւնոտ տրամը պատրաստելու :

Քաջ հոետորը նոյնինքն Անմահն Ժիրայրն էր , և  
ունկնդիրները Յակոբ Պահաւունին Նազար ու Մինաս  
Էսմէեան անվեներ եղբայրները ու աէրօրիստը Մարտի-  
րոս Տ . Յովհաննէսեանը (Սահրատ) որ այնքան խիզախօ-  
րէն ստանձնած էր այդ գմնդակ պաշտօնը :

Հիմա աեսնենք թէ՞ ո՞վ էր այս արի երիտասարդը :

---

Բ.

Մարտիրոս Տ . Յովհաննէսեան ընիկ Կէմէրէկցի .  
ծնած է 1873ին . աղքատ ծնողքի զաւակ . նիւթական  
շատանձուկ պայմաններու տակ մեծած . սակայն  
իր բնածին ճարպիկութիւնովը կարողացած է ձեռնարկել  
այնպիսի գործի մը . որ թէ՛ այնքան նիւթական ոյժ չէր  
պահանջէր և թէ իր մէջ զիւրութիւններ ալ ունէր , այն  
էր պարզ փերեղակութիւնը : Նա ի պահանջել հարկին  
դիմելով աեղւոյն խանութզաններէն միայն կըստանար

ուզած քանակութեամբ մանր մունր իրեր . ու կը տա-  
նէր զանոնք մօտակայ գիւղերը արժտիքի հետ փոխա-  
նակելու . և հաւատարմօրէն կը հասոռւցանէր իր տիրոջ :  
Փերեղակութեան միջոցին նա շատ բաներ սորվեցաւ .  
լոկ այդ արհեստով չէր սր կը զրազէր , այլ և անոր պի-  
տակին տակ կ'ուսումնասիրէր մողովրդեան բնաւորու-  
թինը , զարգացումն ու կենցաղը և թէ աւելի ինչ բա-  
ներով հետաքրքրուիլը . սորվեցաւ նմանապէս , իւրա-  
քանչիւր գիւղին դիրքը , ծածուկ տեղերը . ու ժողո-  
վրդեան նկարագիրը . յաճախ փողոցի մը մէկ անկիւնը  
նստած իր անուշ ձայնովը երգ մը կը թրթռացնէր . ու  
զանազան ելեւէջներով երաժշտական խաղեր կը յօրինէր  
իր շուրջ հաւաքելու համար գիւղացիները . որոնք շատ  
կ'ախորժէին իրմէ , և ասոր համար խումբ խումբ կը  
դիմէին իր մօտ . գնելու համար աժան ու սիրուն ցու-  
ցադրուած իրերը , որոնք շատ հիանալիօրէն կը փայլէին  
արեգակի չողերուն դիմաց առինքնող թոյրերով . Գիւ-  
ղացւոց սիրելին էր Մարտիրոս , և անոնց վստահութիւնն  
ու սէրը կը վայելէր , և փոխազարձարար անոնք ալ կը  
սիրուէին իրմէ , սակայն մերթ այս համակրութիւնը  
կ'անհետանար , զի գիւղացիք կ'ուղէին չարաշար գոր-  
ծածել այս վստահութիւնը . Անգամ մը երբ Մարտիրոս  
իր շողշողուն իրերը — մատանիներ , հայելիներ ու  
ապարանջաններ — կը ցուցադրէր իր շուրջ խոնուած  
ամբոխին , անոնցմէ մին հետաքրքրութեամբ մը կը  
հարցնէ առնելով մատանիներուն ծրարը թէ անոնց  
իւրաքանչիւրը ինչ կ'արժէր . փերեղակը կը պատաս-  
խանէ թէ բան մը չէր , ինչ պիտի ըլլար + այնքան սուղ  
չէին . չորսական մէթալիք . յաճախորդը կ'առարկէ թէ  
շատ սուղ էին անոնք . մինչ այս մինչ այն անդին .  
ապարանջաններուն շարոցը կը համբառնար ուրիշ գիւ-

Դ ացին մը միջոցաւ : Երկու չինականներ որոշեր էին կ ստակ մը ընել , եթէ Մարտիրոս չկարողանար համենալ , առոնք պիտի իւրացնէին . հակառակ պարագային կատակի պատրուակին տակ պիտի փակէին խնդիրը :

Իրիկուն եղած էր , Մարտիրոս տեղացող անձրեւին հասցնելիք վնասի արհաւիրքին գողահար՝ շուտ փակելու ստիպուած էր այն օր իր շարժուն կրպակը , ուստի աճապարսն քով տեղաւորեց իրերը , ու վերադարձաւ իր տեժամետայ բնակարանը . բարերախասարար ապրանքները բան մը չէին եղած անձրեւէն . և ոչ ալ ինք . ճաշելէ վերջ քաշուեցաւ մեկուօի և ուղեց ակնարկ մը ձգել իր վաճառած իրերուն վրայ . և ասոր համար իր զիւրատար արկդը առջեւը առնելով . սկսաւ քննել , ժպիտ մը արտացոլաց իր դէմքին վրայ երր հասկցաւ թէ այն օր սովորականէն աւելի շահ մը ըրած էր . տանտէրը որ ներկայ էր հոն՝ կը հարցնէ թէ ինչո՞ւ այն օր աւելի զուարթ էր . արդեօք կարո՞ղ էր հասկնալ :

— Աղա' , կը պատասխանէ Մարտիրոս ժպիտով մը , ի՞նչ պիտի ըլլայ մնիր աղքատներուս ուրախութիւնը . երր օր անոնք օրականը չակելու ըլլան կը կարծեն որ աշխարհ ա'լ իրենցն է . ամէն բան զուարթ զոյներով կ'երեւի իրենց աշքերուն , ձնիր ծառան ալ այսօր սովորականէն քանի մը զրուշ աւելի շահած է և անոր համար կուրախանայ :

Բաւական ժամանակ սահեր էր երր Մարտիրոս նշարեց թէ ապարանջաններու չարոցը անյայտացած էր , նա արտում կը մտածէ , կը մտածէ' թէ արդեօք ծախսած էր , սակայն յաւ կերպով կը յիշէ անոնց մէկուն ցոյց տալը , արդեօք օրո՞ւ կողմանէ կրնար ըլլալ այս զողութիւնը :

— Աղա' , կ'րսէ տիսուր չեշառք մը . ապարանջանԿարմիր նամբուն վրայ

Ներս զսղցեր են այսօր, գետինը անցնէր սա վաս սու վարաթիւնը, ուրախութիւն մը վայելել կ'ուզես՝ սակայն անոր հետ վիշտը միշտ անբաժան կ'ըլլայ, չեմ զիտեր որ այս ի՞նչ տեսակ աշխարհ է :

— Մի՛ յուզուիր, աղա՛ս, կը պատասխանէ դթամիրա մարդը, անգամ մը մտածէ, չըլլայ որ ծախած թիւաս, կագելի է որ մուցած ես :

— Ո՛չ, աղա՛, ես շատ մտածեցի, սակայն չկրցի մտարերել թէ ծախած եմ, առառ շուրջու բաւական մեծ ամբոխ մը խռնուած էր, անպատճառ անոնցմէ մին վերցուցած է, պատասխանեց յուզումավ մը :

— Եատ լու, ես շուտով կը գտնեմ, դու անհոգ եղիր այդ մասին, վազը ուր որ է մէջտեղ կ'ելլէ, յարեց առանուածէրը :

Մարտիրոս իր խորին չնորհակալութիւնը յայտնեց, անոնք բաւական մը եւս խօսակցելէ վերջ Մորմիկոսի յանձնուեցան :

Իրօք հետեւեալ օրը գիւղացի աղան գտած էր գողցուած իրերը :



Մարտիրոս իր գեռատի տարիքին մէջ դպրոց ալրաւեցաւ քիչ մը կարդալ գրել սորվելու համար, իր ծնողքը կը մտածէր որ եթէ իրենք բան մը չկրցին ըլլալ, գօնէ իրենց զաւակը ըլլայ, որովհեան լու զիտէին գործը այլեւս դպրոցին վրայ մնացած ըլլալը, ու անոր շնորհիւ ապրուստ ճարուիլը :

Մարտիրոս մեծ փափաք մը ունէր ուսման, ասոր համար մեծ թափով կ'աշխատէր իր դասերուն, ամէն օր գրեթէ սուսնց բացակալութեան կը շարունակէր զըսցը, և գիշեները անքուն մնալով կը պատրաստէր իր դասերը մեծ հաճոյք պատճառելով իր ծնողաց, Այս-

պէս քանի մը տարիներ շարունակեց նա , մինչև որ թագային վարժարանին շրջանը լրացուց լիովին ու զօն ու զուարթ մնկնեցաւ այդ սրբազն յարկէն :

Իր ծնողքը նոյն դրաւ զինք կօշկակարի մը մօտ , ուր մնաց քանի մը ամիսներ , սակայն տեսնելով անոր անընդունակութիւնը և մանաւանդ պաղ աչքով նայիլ՝ ուզեցին ուրիշ գործի պարապեցնել . ու ասոր համար խորհրդի նոսան , ուր կար նաև Մարտիրոս . անոնք հարցուցին իրենց զաւակին կամքը և ինչ բանով զբազիլ ուզելը .

— Հը , բաւ . նա շարուճի ժափառվ մը , ինչո՞ւ համար կը հարցնէք ինձ , չէ՞ք զիտեր թէ ի՞նչ բանի ընդունակութիւն ունիմ ես . եթէ դուք ինձ թոյլ տայիք անոր ընտրութեան՝ ես զիտէի թէ ի՞նչ բան պիտի ընտրէի . այս , ինչո՞ւ չհաւատացիք խօսքերուս ու ակամայ ստիպեցիք որ այդ ազատ արհեստին հետեւիմ . ես զիտէի արդէն անոր ոչինչ բան ո՞ւ ըլլուլը , ինչպէս որ ըսի ես կ'ուզեմ վերեզզակութիւն ընել . անիկա խիստ յարձար է ինձ համար մանաւանդ որ շատ ալ դրամ չի պահանջեր , ինչ որ կը պակախ մեր քով :

— Ո՞ւ , կը պատասխանեն ծնողքը միաձայն . թէեւ իրականապէս շատ նիւթականի չի կարօտիք , սակայն անոր յառաջ բերելիք վեստները շատ մեծ են , դու արհեստիդ բերումով պիտի շրջիս լեռներն ու ձորերը , կարելի է որ քեզի վեստ մը պատահի , ի՞նչ պիտի ընկնք մենք . արդէն մեր վշտերը շատ են : Ծնողքը այս և այս կերպ խօսքերով կ'ուզէր համոզել դայն . սակայն նա անդրդուելի կը մնայ , միշտ վեր հանելով այդ արհեստին օգտակարութիւնները . անոնք տեսնելով անոր մասդրամծին վրայ հաստատ մնալը՝ ակամայ կը համակերպին . թելագրելով որ միշտ զգուշութեամբ վարուի ամէն տեղ :

Այս կերպով բաւական տարիներ սահեցան իր գեռատի կեանքէն, ապա աեսաւ որ փոքր իշտած դրամ կրցած էր գոյացնել, իր ծնողքին հաւանութեամբ փոքրիկ խանութ մը վարձեց իր ծննդավայրին մէջ, հոն՝ այդ կեանքի ասպարէզին վրայ իր համոզիչ ու անուշ լեզուով բաւական դիրք ու համակրութիւն շահեցաւ, այն պէս որ շատեր իր լեզուի քաղցրութենէն հմայուած իրմէ կը հոգային իրենց լնտանեկան պէտքերը :

Յաճախութիւն պատահող բարբարոսական զէպքերը ինչքան խոր ազգեցութիւն կ'ընէին այդ պարզ առեւտրականին վրայ, և կը փոթորկէին անոր զանկը, և երթ նա ի լուր գործաւած խժդժութիւններուն՝ խորունի թախիծով մը կը համակուէր և իր սրտին մէջ հայրենասիրութեան շատայները կը բոցավառէին ու կը հրանքէին զինքը, և որուն կը յաջորդէր ատելութիւն մը հանդէպ իր ազգին թշնամեաց :

Ահա այդ պահուն կուգայ Հաճընէն՝ հայրենիքի պաշտպան ու արդարութեան դատին նոխազ անմահն Ժիրայրը, որ իր հայրենասիրական զգացումներով անուն հաւած էր ամբողջ Փոքր-Հայքի շրջանակին մէջ, և որ կառավարութեան աշքին փուշ դարձած էր իր խիզախ ու յանդուզն գործերով : Անոր բուն նպատակն էր Ս. գործի համար մտքեր պատրաստել, ու զարկ տալ նաև կրթական գործին, նա այն խորունի համոզումն ու հաւատքը ունէր՝ թէ անո՞վ միայն պիտի կարողանայ զնել իր ազգին ցաւերուն սպեզանի մը ու անհամար վշաերուն բարասան՝ մը :

Անոր առաջին գործը եղաւ գաղտնօրէն Հնչակեան Մասնաճիւղ մը հիմնել կէմէրէկի մէջ : Այդ մասին խորհրդակցեցաւ անզւոյն ծանօթ ուսուցիչներէն Յակոբ Պահլաւունիի հետ որ նշանաւոր հանդիսացած էր այն

ժամանակ իր ազատական գաղափարներով ու ճարապը լեզուով . անոնք երկար մտածումներէ վերջ որոշեցին Մասնաճիղի հիմնութիւն : Քանի մը օր վերջ արդէն դորձի վրայ էին . զաղանի ժողովներ ու երդ եցողութիւններ առօրեայ բաներ գարձած էին այլեւս . շատեր արձանագրուեցան միաւթեան . Մարտիրոս ալ ուզեց զրուիլ անոր իր առջև զանելով ընդարձակ ասպարէզ մը կուսակցութեան մը հովանաւոր . Մեան տակ՝ ծառայելու համար իր համայնքին . որու ցաւերով կը տառապէր . ուստի դիմեց Յակոբ Պահառաւնիի և յայտնեց իր նպատակը որ սիրով ընդունուեցաւ :

Ու անկէ վերջ կ'սկսի Մարտիրոսի յեղափոխական կեանքը . որ այնքան բեղմնաւոր եղաւ իր բազմաչարչար ազգին :

Գ.

Անօրինակ ուրախութիւն մը կը տիրէր Կարապետ աղա Էհնակեանի տան մէջ այն օր . ամէն կողմ խինդ , ամէն կողմ բերկրանք մը կը սաւառնէր . լոյն սրահը չքեղապէս յարդարուած էր օրուան հիւրին մասուցուելիք յարգանքներուն համար , թանկազին գորգ եր ու երփիներանգ նկարներ կը զարդարէին տան աղուոր պատերը ու ճոխ սեղանի պատրաստութիւնները կը կատարուէին հետզհետէ . ամենուն դէմքին վրայ ուրախութեան ժայռն էր որ կ'արսացոլար :

Ի՞նչ էր այդ անսովոր ուրախութեան պատճառը :

Սեբաստացի ծանօթ վաճառականներէն Խըլլորլիկեան Սերոբ աղան իր գործին բերմամբ Կարապետ աղայի տունը իջեւանած էր այն օր , որուն ազգականութիւնը

կը վայելէր . արտակարգ հրճուանք մը պատճառսած էր անոր գալուսաը . մնձէն մինչև փոքրը ուրախութեան ծովերուն մէջ կը լողացին հեշտագին :

Գիւղական սովորութեանց համաձայն բնաւանիքի փոքրերը դացին հիւրին ձեռքը համբուրելու :

— Հը' , ըստ Սերոբ աղա անկեղծ ժպիտով մը . կարապեա աղայի դառնալով , այս պղտիկները ո՞ւր էին իմ առջի գալուս . չէին երեւէր . կերեւի թէ հիւանդէին այնպէս չէ' , ազգական :

— Ո՛չ , յարեց անուտէրը . անուշ ակնարկ մը ձգելով Սերոբ աղայի վրայ , այն օր ո՞ւ պղտիկը — ցուցնելով անոնցմէ մին — իր մօր հետ մօտակայ զիւղը դացած էր սախազական գործի մը համար . ոյդ քովինն ալ եղբօրս է . անոնք յանախ միասին կը պտտին . լեռներու ձորեր անոնց համար են : Բայց ինողունք առդ պըզտիկներուն հետ պարապիլը . սիրելի ազգական , արզեօք կ'ուզնի քանի մը տեղեկութիւններ տալ Սերաստիոյ կեանքէն :

— Ամենայն սիրով , պատասխանեց Սերոբ աղան քթախսախ տուփը բանալով . այս տարի Սերաստիա բաւական փոխուեցաւ . կարծես թէ ներսէն դրդող ոյժ մը զինք դէպի յառաջ կը մզէր . վաճառականութիւնն ու արհեստներ՝ որոնք ստորին մակարդակի վրայ էին՝ բաւական յառաջացան . շքեղ շէնքեր կառուցուեցան , և ճուղիներ շինուեցան . տռեւոռերը զարգացաւ ու գուրսի յարաքերութիւնները շատցան . չեմ գիտեր ո՞ր մէկը պատմեմ . ամէն կողմ զուարթութիւն ախրեց . շրջակայ դիւղերուն ժողովուրդը գործի համար մարախի պէս քաղաք թափեցան . դիտե՛ս կարապեա աղա , ասոնց հետ բան մըն ալ տւելցաւ . այն է շահը , շատ մը ապրանքներ որոնք խանութներու մեայուն զարդը հանդի-

սացեր էին շուտով սպառեցան . արմափքներն փոխագործաբար քիչ մը վրայ դրին , և ինչո՞ւ այնպէս չըլլար քանի որ ամէն կողմէ խումբ խումբ անձեր լեցուեցան . հը' . մոռցայ ըսելու դպրոցի մըն ալ չինութեան ձեռնարկեցին . շատ լաւ պիտի ըլլայ . տա՛ր Աստուած որ հան յաճախող աղտքներն ալ օդտակար անհատներ դառնային :

— Ըսել է շատ բարերախտ էք այս տարի ամէն տեսակէտով , պատասխանեց Կարտապետ աղա գոռունակ զէմքով մը . շիտակը ես ալ կը ցանկայի մեր երկրին զարգանալը թէ անտեսապէս և թէ մտաւորապէս . մանաւանդ մեր ազգին որ բոլորավին զուրկ է այս ամէնցէն . թո՞ղ կերտուին այդ սրբավայրերը որոնք մի միայն գորմանը պիտի ըլլան մեր բազմաչարչար ազգի ցաւերուն :

— Սրբունի հանրմը՝ ինչպէս է , հարցուց անդիէն Տիկին Էնմալեսնը , միջամտելով խօսուկցութեան . անշուշտ եետք մը չունի . անիկա ինչո՞ւ չեկառ . որ անգամ մը տեսակցէինք , և կարտանիս առնէինք . ա՛ին , շատ կարօցեր եմ զինքը :

— Ինչպէս որ ըսի . ես ալ այնքան մտադրութիւն չունէի գալու . սակայն գործը այսպէս բերաւ . գալով տիկինին . նա շատ հանգիստ է , ինչ կայ հանգիստ շրլլալու . մանչերն ալ ձեր ձեռքերը կը համբուրեն և յատկապէս կը բարեւեն ձեզ . Տէրը որ կամի , քանի մը ամիսէն դարձեալ գալու մտադրութիւն ունիմ , թերեւս այն ատեն հետո բերեմ . հոս իբրև . յիբր ժամանակ մը կ'ապրիք . այնպէս չէ . բանի .

— Այս' , այս' , շատ լաւ կըլլայ . և մանաւանդ ո մեզ ալ պատուած կ'ըլլաք . . . . հաճի ազա զուսուրնուս մի՛ միաք , եթէ առաջուց լուր ունի՛ ինք ձեր գալուն դոնէ քիչ մը պատրաստութիւն կը առնէինք . առջի օր

Կարապետ աղան ըսաւ որ «Սերոր աղան պիտի զայ . քա՛ կնիկ , քիչ մը պատրաստութիւն տեւ» , արեւուդ մեռնիմ Սերոր աղա , ես ալ չատ շփոթեցու , և յանկարծակիի եկայ թէե ինքզինքս քիչ մը հաւաքեցի , սակայն դուք արդէն տունն էիք . նորէն կ'ուեմ որ դուսուբնուս մի՛ մետք . աւելցուց Տիկինը ժայխով մը :

— Զէ՞ . Տիկին չէ՞ . մենք զիրար պատիւներով և կամ տավերներով չպիտի ճանչնանք . քաւ լիցի . . . որրաերնիս մէկ թող ըլլայ . ես ինքզինքս չատ բարերախտ կը համարիմ ձեր մօտ տեսնելով , և այս բանով չատ հպարտ եմ . ըսաւ Սերոր աղա :

— Քա՞ կնիկ , ել սեղան պատրաստէ . Սերոր աղան ճամբէն եկաւ . հարկաւ անօթի ըլլալու է . ըսաւ Կարապետ աղա կնոջը դառնալով որ զեռ կ'ուզէր չարունակել խօսակցութիւնը :

Քիչ վերջ արդէն անոնք ճոխ սեղանի մը շուրջ բոլորուած Բագոսի տաճարը կը խնկարկէին մեծ հաճոյքով . համագոտ կերակուրներ ու զովացուցիչ բմտկելիներ յաճախ կը շրջապայէին ձեռքէ ձեռք . եռուզեռում մըն էր որ կը տիրէր սպասաւորներուն և ամբողջ տան մէջ :

— Հոգիդ սիրես Սերո՛ր աղա . այս անուշէն ալ հրամէ . կըսէր տանտիկինը գոռունակ ժայխով մը անուշեղէն մը հրամցնելով անոր , ի պատասխան Սերոր աղա կ'առարկէր թէ չատ կերած էր արդէն . ախորժակ շունէս այլեւս :

Պահ մը վերջ սեղանը հաւաքուած ու սլահը իր առջի գիրքը սաւացած էր :

— Սերոր աղա՛ , ըսաւ անդիէն Ներկաններէն մին . մեր ազգ ականներէն Սերասասացի Գրիտ որ աղա Գօնապաշեանը կը ճանչնա՞ք . . . բաւական ժամանակէ ի վեր լուր մը չենք առած . կարծեմ հանգիստ ըլլալու է :

— Ո՞ր Գրիգոր աղան, կը հարցնէ Սերոբ աղազարմացու մով մը ։ Սա Սարգիս աղային փեսա՞ն կ'ակնարկէք :

— Այս՝ այս՝, պատասխանեց նա . կուզեմ որ քիչ մը և ուր տաք անոր մասին :

Սերոբ աղա յանկարծ կ'այլայլի անոր մասին լսածները յիշելով . որո՞ւ մը չուզեր յայտնել . սակայն անոնց սախուռմին վրայ պարտաւորուած՝ խնդրոյն ուրիշ գոյն մը տալով կը պատասխանէ :

— Լսածիս համեմատ, կ'ըսէ . արկածի մը զո՞ւ զացեր է խոհղճ Գրիգոր աղան, իրը թէ մօտակայ զիւզը երթալու ժամանակ անտառէ մը անցած պահուն շրջապատռերէ քանի մը չարազործներէ . որո՞ւք ուզեր են զինք կողոպտել . սակայն իր ցոյց տուած ընդդիմութեան համար անգթաբար սպաններ են տեղն ու տեղը . սախիկանութիւնը թէեւ շատ խուզարկութիւններ կատարեց . սակայն չյաջողեցաւ զանել ոճրազործներուն հետքը . շիատկը շատ ցաւ զզ ացինք . բայց ի՞նչ կարող էինք ընել : Սերոբ աղա չըսեր թէ ան քիւրտի մը սուրին զոհ գնաց հրատարակաւ և թէ այդ պատճառաւ կարգ մը խժդժութիւններ գործուեցան հայոց ու այլազգեաց միջեւ . մինչեւ որ սախիկանութիւնը միջամտեց :

Մինչդեռ Սերոբ աղա այս ամէնքը կը պատմէր թախծառ ու նուազուն ձայնով մը՝ անդին ներկաներուն՝ մանաւանդ ուրախ սրազով դիմող զրացւոյն սրաէն ու . որ շեզը մը կ'անցնէր գառնազին ու կակիծը կը պարուրէր անոր համակ էութիւնը դողացնելով . սրաերու յուզումն ապացուցնող միակ ապացոյցը — արցունքը — կը վարագուրէր անոր աչքերը . և մերթ վար կը սահէր մարդաբանման . ի՞նչ ուրախ սրազով դիմեր էր անոր, և փոխան ի՞նչ գառնութիւններ կու գային ալեկոծելու լր զզ այսուն սիրտը :

— Միթէ բնաւ գութ չունէի՞ն անոնք, և կամ  
բնաւ չմեղքցա՞ն անոր պապաիկիդ հասակին, ա՛խ.  
սիրելի Գրիգոր ազաս, ի՞նչ անուշ լեզու ու քաղցր  
բնութիւն ունէիր, իցիւ թէ ես դուրպան ըլլայի աեղդ.  
հեկեկաց կինը նուազկոտ ձայնով մը :

— Ախ, քուրիկս, զութը ուրտեղ կը փնտռես  
հրմակուան ժամանակը, հայուն սրտին մէջ իսկ չկայ  
ուր մնաց Քիւրտին, որուն քով հայր բնաւ արժէք չունի:  
Մի՛ յուզուիր քոյրս, չարերը իրենց պատիժը կը գտնեն :

Անոնք երկար ժամանակ մը եւս չարունակեցին  
իրենց խօսակցութիւնը, մինչեւ ու քունի ծանրութիւնը  
զգացին և իրենց մթազնած զոսպերը անուրջներու մէջ  
ընկղմուեցան :

Առանուն արշալոյսը ծագած էր երբ Սերոբ առաջ  
արթնցաւ իր փափուկ անկողնոյն մէջ, շուտով տան ազ-  
ջիկները շրջապատեցին զինք, և անոնցմէ իւրաքան-  
չիւրը իրեն ինկած սպասարկութիւնը կատարելով  
հեռացան :

---

Դ.

Մարտիրոս այն օր սովորականէն կանուխ ելած էր  
անկողնէն և իր ծրագրին վրայ կը խռկար. իր գանկը  
մտածումներու հիւսկէն մը դարձած՝ անդուլ կը ճեմէր  
տան սրահին մէջ, ամէն բան իրեն համար մռայլ գոյն  
մը սուած կ'երեւէր. մերթ կցկառւր բառերով կ'արտա-  
յայտէր իր հոգւայն յուզումները :

— Հապա՛ եթէ յաջողի՛մ, կը մըմնջէր նաւու ձեր-  
բակալուելով բանտ առաջնորդուիմ. ինչպէս պիտի կա-

բողոքանմամ ապրիլ այլեւս . աշխարհն ինձ համար ահաւոր անտապատ մը պիտի ըլլայ ու ես ով օնոր թափառական-ուզեւորը . ձնողքս ու ընտանիքս մեծ ցաւով պիտի համակաւին ու պիտի ամշնան ինձ նման մէկը ձնելնուն համար ու այն ատեն վայ ինձ . . .

Աւ դարձեալ կը քալէր նա հապճեալ քայլերու , միշտ իր գէմ ցցուած զտնելով թշուառ ապագայի մը քսամնելի ուրուականը . ի՞նչ գժիսեմ ու անարդ տեսք մը ունէր ան . կը սոսկար անկէ , ու եա ետ կուղէր փախչի , սակայն անիկա կարծես կը հետապնդէր զինք :

— Ո՛չ կ'ըսէր նա , միթէ կարո՞ղ եմ անտարբեր մնալ ուղիս օգնութեան ազաղակներուն հանդէպ . քոյ-րերս ու մայրեր հոն ազի արցունք կուլան ու եղբայր-ներս սարկօրէն կը ծառայեն . ազատութեան նշոյլ մը մը իսկ չկայ հան , ամէն կողմ ջարդ , ամէն կողմ աւեր կը ափրէ . ո՛չ , ո՛չ , ես այս պարագային առջափ մափկ ընեմ ձնողքիս ազական քներուն . պիտի երթամ անոնց օգնութեան , թող երկինք վկայ ըլլայ իմ այս խօսքերուս . Փիրայր անոնցմէ է որոնք սաելու սովորութիւն չունին :

Մարտիրոս այնքան ընկղմած էր մտածումներու ծովին մէջ որ չկրցաւ տեսնել պահ մը դրան բացուին ու իր մօր ներս ճանելլ .

— Էսէ՛ դաւակս , ըստ մայրը խռոված . ի՞նչ ու-նիս . ի՞նչ է այդքան յուզումիդ պատճառը . ամէն օր այդպէս չէիր , այս քանի մը օրերուն մէջ ի՞նչ եղար . ոսէ՛ , կազաշեմ . ըսէ՛ :

Մարտիրոս յանկարծակիի գալով պահ մը շուարե-ցաւ թէ ուսկից կուգար այն ձայնը . իր աչքերը չփեց ու չորս կողմը պատցուց հասկնալու համար թէ ո՞գ կար հոն որ մափկ կընէր իր խօսքերը , սենեկին . անկիւնը տեսաւ իր մօր պաղատալից ու քը ու ողաց . սա-

կայն առանց իր պաղարիւնութիւնը կորսնցնելու :

— Բան մը չկայ, մայրի'կ . քիչ մը խօսելավարժութիւն կ'ընէի, ան ալ պէտք է անշուշտ, բառ Մարտիրոս :

— Ո՛չ, զաւակս, դու զիս կը խարես . ի՞նչու կը ծածկես եղելութիւնը մօրմէդ, որուն սիրար քեզ համար կը բարախէ . ի՞նչո՞ւ կը ջանաս պահել ի՞նձմէ . սիրելի Մարտիրոս, ա՛իր կաղաչեմ, սիրաս որդէն դարատէ . դու ալ ուրիշ մը մի աւելցներ վրան :

— Ոչինչ կայ քեզմէ ծածկելիք . մա՛յր, բառ Սահմատ շեշտ մը դնելով իր խօսքին . ի՞նչո՞ւ սուտ պիտի խօսիմ, դու ալ զիտես որ այս օրերս քիչ մը զլուխս կը ցաւի . ուրիշ ոչինչ չկայ :

Մայրը իզուր աղաչեց որ յայտնէ գաղանիքը : Մարտիրոս միշտ իւ սփոցական պատասխաններով անզըսդուելի մնաց :

Պահ մը վերչ սհրատ վեր ելու ու հազար իր լազի տարազը, զոյզ մը ատրճանակ ու փոքրիկ գաշոյն մը տեղաւորեց իր գօտիին մէջ . ապա վրան սև ծածկոյթ մը առնելով դուրս ինկաւ տունէն, անցաւ քանի մը փողոցներ ու ոլորտապոյտ ուղիներ . վերջապէս հասաւ կարտպետ աղա Էնմալեանի տան մօտ, ուր կամոց տուուրուէ մը խորհեցաւ իր ընելիքին վրայ ու կամաց մը տունէն ներս սողոսկելով վերի սենեակը դիմեց . ուր կը գանուէր Աերոր աղա խւրայններով շրջապատուած :

— Եթէ այս անզամ եւս մերժես՝ որոտաց Սահմատ . զիտցած բլլաս որ մահուանդ գուները սիրափ բացուին ահա՛ . ա՛ռ սա թուզթը, կամ որոշուած զումարը, և կամ կեանքդ . ինտրէ որբ որ կուզես :

Ամենուն զլիմին կարծես շանթ մըն էր որ ինկաւ, ամէնքն ալ դողոցին, սարսափի ու երկիւզի ուրուականը իր մռայլ քոզը տարածեց անսոնց վրայ, ո՛չ մին կը

Համարձակէր բերանը բանալ . Սերոք աղա նուաղեր մնացեր էր . անդին կարտպետ աղան լեզուն կապուած բաներ մը կը կակազէր :

— Ոչ ոք կարող է շարժիլ . մահով կը վերջանայ գործը . դարձեալ որոտաց Սահրատ . անօգուտ է ամէն ինչ , կամ ման և կամ դրամ , այս է մեր որոշումը :

Ներկաներէն մին որ սարսափի մէջ էր պահ մը կը փորձէ օգնութիւն պուալ , սակայն Սահրատի պինդ բազուկը շուտով կը լուիցնէ զինք :

Մարտիրոս տեսնելով որ սենեակին բացարձակ աէրը ինքն էր՝ կը մօսենայ Սերոք աղայի ու կամաց մը ձեռքը գրապանը սահեցնելով դուրս կը հանէ քսակը . ու գրաբանելով զայն կը պատրաստուի մեկնիլ , սակայն այն պահուն կարտպետ աղան ինքինքը ժողոված կը վազէ Սահրատին հաեւէն որպէս զի բանէ , սակայն Սահրատի դաշոյնը զինք կը զզեանէ արիւնլուայ վիճակի մէջ :

Սահրատ ոլորտպայտ ճամբաներէ կը յառաջանայ առւն առանց որ և է մէկէն նշմարուելու . հոն կը գտնէ իր եզրօր կինը Թուուֆանան , կը հանէ իր արիւնաներկ հաղուստը և ուրիշ մը կը հագնի . պատուիրելով անոր որ բան մը չըսէ ու բիշներուն :

Ամէն բան լրացած էր արդէն . Սահրատ գո՞ն ու զուարթ սրառվ կը պատէր տան սրահին մէջ ուրախութեան ժպիտներ ցանելով իր շուրջ , այս անգամ ի՞նչ հմայքոտ եղանգներ ստացած էին այն իրերը որոնց վրայ պահ մը առաջ համակ տարտամութիւն ու մռայլութիւն նշմարած էր . անսնք բոլորովին փոխած կ'երեւէին իրենց գոյնը , և նա իր պարտականութիւնը կատարողի ամէն հանգամանքով դուրս ինկաւ տունէն և սկսաւ անտարբերութեամբ մը քակել փողոցին մէջ . նա անցաւ շատ տեղեր . կուզէր հասկնալ թէ ի՞նչ տեսարան կը պար-

գուէր էնմալեաններուն տունք, և թէ մողովուրդը ի՞նչ արամաղբութիւն ցոյց կուտար. այդ մտադրութիւնով հաստ հոն, ուր գտաւ ամբոխ մը խռնուած որ կը հետաքրքրուէր հասկնալ միջադէպը. Սահրատ իբր թէ անձանօթ մը կը հարցնէ անոնցմէ մէկուն որ սա կերպ կ'ուզէ ինզգիրը տեղեկացնել :

— Երկու ժամ առաջ վերաբերուի մէջ փաթթուած անձանօթ մը տունք, ու ամէնքը սարսափի մատնելով Սերոք աղայի խոշոր մէկ գումարը որ գըժբախտաբար վրան կը զանուի եղան՝ տունք ու անյայտացեր է առանց մէկն նշմարուելու, և նոյնիսկ Կարապետ աղան ալ վիրտորնը է ծանրապէս. ոչ ոք զիտէ թէ ո՛վ է, շատեր թուրք է կ'ըսեն, իսկ ուրիշներ Զէրքէզի մը կը վերաբրեն. ինչ որ ալ րլաց մեծ համարձակութիւն մըն է գործուածը, և շատ ալ դժուարին օրցորեկով, շիտակը ինձ անկարելի կը թուի :

— Է՞ն, ջատ Սահրատ անտարբերութեամբ մը, արդասք մեծ է եղեր և կամ յոյս կա՞յ զանուելու :

— Հինգ հարիւր ոսկի ունեցեր է Սերոք աղան ու ճէլէպ պիտի հաւաքէ եղեր, բայց երախտաբար ամբողջ գումարը մէկ տեղ չէ եղեր, զոնէ միայն յիտուն ոսկին կարողացեր է տանել. կ'երեւի թէ միւսները չէ տեսած, եթէ տեսներ անշուշտ անոնց հետքն իսկ չպիտի թողուր, Ոճրագործը բռնել . . . զարմանապի բան, մինչև հիմա ան ո՛վ զիտէ որ սատանային ծակը մասաւ. նիշ երեւան կուգայ, եղբա՛յր անդամ մը չպատահի գործը. անկէ վերջ անկարելին կը փորձուի, ահա օրինակը մէջանել է. Գալստենց Սարգիսին տունն ալ մտան, ա՛ն ալ օր ցորեկով ոճրագործը կրցին բռնել, խեղճ մարդուն մուխը մօրեցաւ :

Սահրատ առանց բառ մը խօսելու պատրաստուե-

ցաւ երթալ տուն . հոն գտաւ իր ծնողքը օրուան խընդ-  
րով զբաղած . որոնք անդիտակ թէ այդ յափշտակու-  
թեան հեղինակը իրենց զտւակն է .

— Ի՞նչ լուր կայ , Մարտիրոս . կը հարցնեն անոնք .  
ոճրագործին ով լլլալը կրցա՞ն երեւան հանել . և կամ  
յոյս կա՞յ գտնուելու :

— Ո՞չ , սիրելի ծնողք իմ . հիմայ ուղղակի դէպքին  
վայրէն կուգամ . բայց ոչ մի նոր բան կայ ասկաւին ,  
միայն սա կրցայ հասկնալ որ միջաղէպին հեղինակը  
Քիւրտ մը և կամ Զէրքէզ մըն է եղեր . այսպէս կըսեն :



Հետեւեալ օր Սահրատ առվորականին պէս իր խա-  
նութը կ'երթայ , քանի մը ժամ վերջ երկու ոստիկան-  
ներ կը ներկայանան իրեն . որոնք կը յայտնեն թէ Յով-  
հաննէս Յովհաննէսեանի որդին Մարտիրոսը ի՞նքն էր .  
Սահրատի դրական պատասխանին վրայ կ'առաջարկեն  
բանտ առաջնորդուիլ . Սահրատ կ'ուզէ հասկնալ պատ-  
ճառը , սակայն անոնք կ'առարկեն թէ իրենց այնպէս  
պատուիրուած է , և պէտք է դործագրեն հրամանը .  
ի վերջոյ Սահրատ կը համակերպի խանութը կղպելով  
անոնց հետեւիլ . ճամբան նա կուզէ փախչիլ . սուկայն  
ապագայի գալիք պատասխանատուութիւնները և մա-  
նաւանդ խնդրոյն տարբեր գոյն մը չտալու գաղափարը  
ի նկատի առնելով կը հրամարի իր այն դիտաւորութե-  
նէն : Անոնք կը համնին կառավարական պաշտօնատունը  
որուն առջև հետաքրքիր ամրոխ մը խունուած էր : Սահ-  
րատ միւրիրի հրամանին վրայ կառաջնորդուի բանտ :

Ահ ի՞նչ զազրելի ու զարշհոտ վայր մըն էր ան-  
մերկ ու խոնաւ պատերը հարագատօրէն կը ցոլացնէին  
անարդ կառավարութեան մը ժանտութիւննարը . հոն

սարգերը իրենց ոստայնները կախած որսի կը սպասէին .  
ճրագներէ սեւցած ու փոշիներով ծածկուած քանի Ֆլ  
անօթներ կային հոն . հինցած ու մլուկներու բոյն դար-  
ձած փոխաթ մը փոռուած էր . ու թիթեղէ շոնիա մը  
կը ուր . ահա ասոնք էին բանախ մութ յարկին ամրող  
կահկարասիքը :

Սահրատ երբ կը մտնէ հոն՝ ակսմայ սարսուռ մը  
կըզզայ . և կը ցնցուի տիրող խոնաւութեան ողղեցու-  
թեան տակ . ու կը խորհի պահ մը թէ ան իր բնակա-  
րանը պիտի ըլլոր երկար ժամանակի մը համար :

Հետեւեալ առառւն արշալոյսը ծագած էր փողփո-  
ղուն . Մարտիրոս դեռ նոր սիթափած էր իր տագնապա-  
յոյզ քունէն , երբ ոստիկան մը զալով իրեն կը յայտնէ  
թէ միւտիր էֆ . զինք կը կանչէր : Մարտիրոս շուառվ  
ելաւ և ներկայացաւ անոր , որ իր աթուին վրայ բազ-  
մած սիկոս կը ծխէր .

— Անունդ ի՞նչ է տղաս , հարցուց մեղմօրէն .

— Մարտիրոս .

— Մականո՞ւնդ .

— Յովհաննէսեան .

— Քանի՞ տարեկան ես .

— Քանան տարեկան .

— Մինչև ցարդ բանապեկուած ես .

— Ո՞չ .

— Ի՞նչ բանով կը պարապէիր .

— Պարզ խանութպանութեամբ .

— Առջի օրուան Կարտապետ աղա էնմալեանի մի-  
ջադէպէն լուր ունի՞ս .

— Ո՞ր միջադէպէ ակնարկել կ'ուղէք .

— Այսինքն Կարտապետ աղայի տան մէջ պատահած  
դէպքը .

— Ա՞չ :

— Աւրելին պիտի ուրանուն ամէն ինչ :

— Ես երբեք սովորութիւն չունիմ սուելու : — Երևայ դիւրիմացութեան մը օրդիւնքը ըլլալ մեր այդ կարծիքը :

— Աւրելին աս դանակը որո՞ւն է (հանելով դրսպանէն դանակ մը) :

Մարտիրոս կը յիշէ իր դանակը, սակայն բոլորովին սնագիտակ ձեւանալով կ'ըսէ պազարիւնութեամբ :

— Զեմ՝ ճանչնար :

— Հազար քու անունգ զբուած կար վրան :

— Կրայ կեղծուած ըլլալ :

— Շա՛տ լու, անցնինք, միրայթ բաւած անձր կը հանչնա՞ք :

— Ե՞ս կ'ըսէք միւտիր էֆ, ես այդ անունը դիանոր կը լում:

— Հազար հնչակեան անունավ միւռթիւն մը կազմեր էք հաս, որուն նպաստակն է եղեր խազագ ժողովուրդը զբգակի ու կառափառաթեան դէմ զինել, և առար համար բանի դրամ կը հաւաքէք և ժողովներ կը սարքէք եղեր :


— Բոլորովին զբարառութիւններ են ատօնք, մենք ինչ նպաստակաւ, կառակիցութիւն մը և կամ միւռթիւն մը կազմենք մեր կառափառաթեան հանդէպ, զարմանալի բան, միւտիր էֆ, այս աշխարհիս մէջ երկերես անձեր շատ կան, որոնք ուն վողի մը համար իրենց ազգը կը մտանեն, պէտք է որ բնաւ հաւատը չ'ընծայէք այդ տեսակներուն :

— Լու ուրեմն բաելէ դուն ամէն բան ովիտի ուրանու և մեզ ալ պիտի ստիպես որ բռնի միթջոցներու դիմքնք, այժմ զինցած ըլլաս որ եթէ չի խռատնվա-

նիս շատ գէշ վախճան մը պիտի ունենաս . կ'ուզե՞ռ  
անկեղծօրէն պատմել :

— Միւտիր էֆ . կարծեմ ևս պարտականութիւն մը  
չունիմ ստելու . ինչ որ դիտէի արդէն յայտնեցի . ուրիշ  
ոչինչ ունին խօսելիք :

Միւտիրը բարկութեան հուրով բռնկած կը հրա-  
մայէ որ գարձեալ բանտը տանին , և խոստովանցնելու  
համար բռնի միջոցներու դիմոն . իսկոյն կը կատարուի  
հրամանը . քանի մը վայրկեան վերջ Մարտիրոս բանաւու  
էր գարձեալ :



b.

— Ահ , ի՞նչ մեծ գժրախտորթիւն . Յակոր էֆ .  
բառ ժիրայր տխուր շէշառվ մը . Սահրատ ձերբակալ-  
ուէր է այսօր ու բանտարկուեր . քանի մը ժամ առաջ  
ընկեր Մինասը յայտնեց իր աչքերովը տեսեր է անոր  
բանտ առաջնորդուիլը :

— Ի՞նչ կ'ըսէք , բեկեր ժիրայր , թիւրիմացութիւն  
մը չըլլայ . . . . չեմ կարծեր որ նա այնքան շաւտ ձեռք  
իյնայ , գեռ այս առառու տեսայ զինքը իր խանութին  
մէջ , ի՞նչպէս կրնայ ըլլալ ատիկա . բառ . Յակոր էֆ .  
զարմացումով մը :

— Ես ալ առաջին անգամ չուզեցի հաւասար սա-  
կայն ընկեր Մինասին պնդումին վրայ վստահ եղայ ,  
բաց կը զարմանամ թէ ի՞նչպէս եղաւ որ ձերբակալ-  
ուեցաւ , արդեօք միջադէպէ վերադարձին նշմարուե-  
ցան :

— Հիմա չուստով կը հասկընամ խողովայն էութիւ-

նը, բսաւ Յակոբ էֆ. ու վեր ցատկելով իր աեղջն բացաւ դուռը, «Տղա՛յ Վահա՛ն, քիչ մը վեր եկուր» պուաց :

Վահան իսկոյն ներկայացաւ :

— Հիմա գնայ Մինաս կամէ երանենց առւնը ու ըոէթէ զինք կը կանչեն, չուտ թող գայ, կարեւոր խնդրոյ մը համար կը կանչուի :

Վահան մէկ ոստումով անյայտացաւ, ու քանի մը վայրկեան վերջը դալով յայտնեց թէ կուդար նա :

— Բնկե՛ր մինաս, ո՞ր տեղէ իմացար թէ Մարտիրոս ձերքակալուեր է. բսաւ Յակոբ էֆ. հետաքրքիր նայուածքով մը՝ երբ Մինաս ներս մտաւ :

— Երկու ժամ առաջ երբ կ'անցնէի Սահրատի խանութին առջեւէն՝ ակսայ որ երկու ոստիկաններ խանութը շրջապատած կ'ուզէին բանտ առաջնորդել, բան մը առնելու պատրուակին տակ ներս մտայ ու հասկցայ եղելութիւնը : Սահրատ մեկնելու պահուն յայտնեց որ խնդիրը մատնուած էր. իրենք թող քիչ մը չերեւին :

— Էհ, չըսա՞ւ թէ որու կողմանէ տեղիկացուած էր խնդիրը :

— Ո՛չ, ո՞ւսկից պիտի զիտնար ինք :

Պահ մը խոր լուռութիւն տիրեց սենեակին մէջ :

— Որո՞ւ կողմանէ կրնար ըլլալ այդ մատնութիւնը բսաւ Յակոբ էֆ. Ժիրայրի դառնալով որ խորունկ կերպով կը մտածեր, կը կարծեմ որ նա նշմարուած է ճամբան և կոմ անեցիները աեսած են, ինչ որ ալ ըւլայ մեծ վասնգ կ'սպառնայ մեզի. եթէ անոր առաջքը չառնուի մեծամեծ աղէտներու դուռ բանալ և գործը վիժեցնել իր սաղմօն մէջ :

— Իրաւունք ունիք բսաւ Ժիրայր, բայց ի՞նչ պէտք է ընենք :

— Ես կը խորհիմ որ զիշերանց մատխղնենք բառ։  
Մինաս և թէ այդ խիստ դիրաւ պիտի ուլույ, որով-  
հետեւ բանտի պատերը չառ ցած են, և մանաւանդ որ  
ուրիշ գաղտնի ճամբաներ ալ ունի ներս տանող։

Այս մըջոցին տան դաւոր կը զարնուի ուժգին։  
Վահան կը վաղէ բանալու, զարհուրած գէմքով մարդ  
մը կը կանգնի իր առջև որուն տռաջին հարցումը կ'ըլլայ։  
— Տղա՛ս, Յակոր էֆ. Նե՞րսն է։

Վահանի գրական պատասխանին վրայ խկոյն ներս  
կ'ուղղուի, և յաւզումով կը պատմէ թէ բանտի մօտէն  
անցած պահուն լսած էր Սահրատի խեղճուկ ձայնը  
ոգեռ չպիտի խոստովաներս կեռուուրի զաւակէ կ'որո-  
տային սատիկանները և անխնայ կը հարուածէին Սահ-  
րատը խոստովանցնելու համար, մինչդեռ Սահրա-  
տի խոսիմ, լուր չունիմ կը պատասխանէր միայն։

Ներկաները դողացին այս յայտնութեան վրայ և տ-  
տելութեամբ վառ բռունցներ բարձրոցուցին օդին մէջ։

— Ուրիշ ի՞նչ լուր կոյ բնկեր նաղար հարցուցին  
անոնք։

— Երանուի թէ բառ նա, Սահրատ ոճրափորձի պա-  
հուն գլանակը հնն ձգեր է, ահա սասր համար է որ  
ձերբակալեր են դինք, դժբախառութիւնը հնն է եղեր  
որ զանակին վրայ ալ իր անունը զրուած կայ եղեր,  
վա՛խ, վա՛խ, ի՞նչքան աղայամառութիւն։

— Դանակը հնն թաղեր է ու անոր վրայ ալ իր  
անունը դրուած կայ եղեր, ի՞նչ կը լուր, ո՞րքան մեծ  
աղայամառութիւն, Սահրատ այդպիսի անզգուշութիւն-  
ներ չեր բներ, բայց ինչպէս եղեր է որ բրեր է, բառ  
Ժիրայր։

— Աւրեւին ի՞նչ կը մնայ մեղ բներ, ես կը մասմէի  
որ կրծօն մը տալով աղայամառութիւնք, սակայն ամէն կողմէ

ալ հուրի մէջ ենք . անկարելի է այս կերպով յաջող-  
ութիւր . առելցաց Յակոբ էֆ . :

— Եթէ զիշերանց յարձակինք բանախն վրայ ու-  
րանութեամբ հօնենք ի՞նչպէս կ'ըլլայ . մէջ ըերտւ նու-  
ղար , սրովնեան կը մտածեմ որ ամէն կողմէ ձախողու-  
թիւններ շրջադասահ են մեզ , և մոնուանդ որ Մի-  
տիր յառածքը սրիկային մէկն է . կարող է զրչի մէկ  
շարժումով խնդրոյն ուրիշ զոյն մը տալ :

— Պահ մը առաջ ընկեր Մինասն ալ այդ կարծիքը  
կը յայտնէր , բայւ Յակոբ էֆ . և ապա Ժիրայրի դառ-  
նալով մէկ մտածեմ որ բնկերներուն շահը առելի յար-  
մար է մեզի համար քան ուրիշ միջոցի դիմելը . հիմա  
երբ խնդիրը Միտիրին յայտնենք պիտի սկսի առելի  
մնա թափով հետապնդել դործը :

— Քանի որ այդպէս կ'ուղէք գուք , ես ալ կը  
համաձայնիմ ձեզի , բայւ Ժիրայր . բայց պէտք է որ  
նախ Անհրատին լուր մը առնք , որորէս դի ինքն ալ իր  
կողմէն դործը դիւրացնելու համար քիչ մը պատրաս-  
տուի :

— Ծոս լու կ'ըլլայ , բայն ներկաները միաբերան :

— Դու՛ Մինաս , այս բայցիս իսկ գնա՞ բանտ  
պատրաստով մը , բայւ Ժիրայր , և յայտնէ մեր որո-  
շումը Այս խօսքին վրայ Մինաս դուրս բնկու առանց  
քան մը իսկ արտասանելու . քա՞ի մը վայրիկան վերջ  
արդէն նա հասած էր կուսավարուկան պաշտօնատունը ,  
և ապա բանտապահէն հրաման առնելով ուղղուեցաւ  
Անհրատի մօս , որ նստած խօրուսի կը մտածէր մերթ  
ընդ մերի՛ խոր հաւաշանքներ արձակելով :

— Օ՞ , բարի եկար Մինաս եղբայր . բայւ Անհրատ  
ժպիտով մը սուքի ելլելով , նստէ նայինք , ի՞նչպէս ես ,  
ի՞նչ լուր կայ ,

— Բարի տեսանք, անուշ Ատհրատ, բառ Մինաս : Ահ, մի հարցներ եղրայր, սա քու բանտարկութիւնդ մեծ մտահոգութիւն պատճառեց մեզ, արդեօք քանի մը բառերով պիտի ուզե՞ս բացատրել թէ ի՞նչ պարագաներու տակ այս վիճակին ենթարկուեցար :

— Ահ, նայէ թէ պղտիկ անզգուշութիւն մը խնդիրը ուր տեղ հասցուց, դացի էնմալեաններու տունը գործը լմնցուցի, բայց մեկնելու պահուն դժբախտաբար գանակո հոն թողեր եմ, քիչ մը առաջ Միւտիրը ցոյց տուաւ երբ հառցաքննութեան ներկայացայ, թէև ըսի թէ ինձ չէր պատկաներ ան, սակայն անօգուտ նո իր համոզումէն բնաւ չշեղեցաւ :

— Ահ, մեծ ձախողութիւն, բառ Մինաս, բայց անհոգ եղիր, Ատհրատ եղրայր, որովհետեւ պահ մը առաջ ժողովի էինք, ուր զանազան կարծիքներ փոխանակուելէ վերջ, որոշուեցաւ քեզ փախցնել բանի կերպով և թէ այս իրիկուն ես քեզ յայտնելու համար զրկուեցայ . ի՞նչպէս կ'ուզես որ կատարենք մեր որոշումը :

— Ինչո՞ւ չէ սիրելի ընկեր, ո՞վ չպիտի ուզէ այս անիծեալ վայրէն ազատիլ : Ես քանի մը ժամ մնացի, սակայն եկուր հարցուր ինձ թէ ինչե՞ր քաշեցի, դեռ քիչ մը առաջ զաւազանի հարուածներու տակ կը հեծէի, այս անօրէններուն քոյ խիղճ բառած բանը երբեք գոյութիւն չունի . այնչափ ծեծեցին որ ինկեր մարեր եմ, հազիւ պահ մը առաջ սթափեցայ :

— Մի՛ ցաւիր բարեկամո, անշուշտ կուզայ ժամանակ մը որ բախտին անիւր դառնալով անոնք կը մնան տանջուողներու դերին մէջ, և այն տանին վայ իրենց :

— Ընկերները ի՞նչպէս են հարցուց բանտարկեալը :

— Անոնք ալ օրուան խնդրավ կը զբաղին, հանգիստ են բոլորն ալ, անհոգ եղիր անոնց մասին նոյնպէս

Ճնողքդ ալ . քիչ մը առաջ եղբարդ հանդիպեցայ , տեղեւկութիւն ուզեց ինձմէ ևս ալ զիտցածներս յայտնեցի , աղերսագիր պիտի առն եղեր , բաւ . Մինաս : Քանի մը վայրկեան վերջ Մինաս մեկնած էր :

\* \*

— Մինաս քիչ վերջ կը վերադառնայ . հիմա պէտք է քիչ մը պատրաստութիւն տեսնենք մենք կարելի է պատրագաները այնպէս կը բերեն որ կոխ մղելու պէտքը կ'ունենանք , լուր տանք տղայց , որպէս զի կաղմ ու պատրաստ վիճակի մէջ հոս գան իրիկունը , ահա առեւը խոնարհելու մօտ է . բաւ . Ժիրայր ներկաներուն :

— Ես ալ ալզ մասին կը մասածէի , շատ լաւ կ'ըլլայ , մենք պատրաստ գտնուինք , որպէս զի վերջը շի զզջանք ամէն բան կարելի է յունալ այս աշխարհիս վրայ , հիմա լուր մը զրկենք տղայց , աւելցուց Յակոր :

Քանի մը վայրկեան վերջ Մինաս վերադարձած էր ու հաղորդած քաղած տեղեկութիւնները :

Ծուտով լուր զրկուեցաւ տղայց , որպէս զի զինուած վիճակի մէջ Յակոր էֆ.ի տունը գան :

\* \*

Իրիկուն էր . գարնան գեղեցիկ իրիկուներէն մին տատղերը կը փալփլային երկնքի ջինչ տարածութեան վրայ . և լուսինը իր արծաթ ցոլքերը վար կը սահեցնէր զգլիսիչ երեսյթով մը : Այդ պահուն խումբ մը զինուած կարիձներ կ'եթային համրենթաց նեղ փողոցներու մէջէն , մերիշ կասկածոտ ակնարկներ կը պտացնէին անոնք իրենց շուրջ շան մը հաջոցը և կամ զոմի մէջ կրզի մը բառաշիւնը յանկարծական կասեցումի կը մասնէր իրենց յառաջնաղացումը . անոնք լարուած վիճակի մէջ կը շարունակէին իրենց ճամբան , վերջապէս ապահով կերպով հասան բանտի պարփակներուն տակ :

Բայց որո՞նք էին այդ յանդաւզն հայորդիները :

Անոնք մեզ ծանօթ ժիբայրի ու Ասհրատի խումբին քաջերն էին որ իրենց խմբապետը — Ասհրատը — աղասելու. համար դէօփ բանակը կը գիտէին այնքան խիզախօրէն Յանկարծ սոյլ մը լսուեցաւ օդին մէջ, ու արձագանգուեցաւ բանտի նույն խորչերուն տակ, անոր յաջորդեց ագռաւի մը սուր կոյնչը, որ կռւպար յարաբարելու թէ ամէն բան պատրաստ էր :

Երկու քաջորդիներ մազլցեցան պատն իվեր, ու ձեռքով նշան բրին շանտարկեալին, որպէս զի իրենց երկարէ ձեռքերը : Մինչ առջին մար քաջորդ իրենց սիրելի աղասեման զործով կը պարապէին՝ անզին սատեկաներու զայռուցն մէջ վախուեկ մը կը շրջագայէր :

— Ծո՛, Անմէտ, ե՛լ նոյցինք, ձայն մը կ'ուզոյ շոլայ թէ՝ բանտարկեալները ժախտւածի վործ մը կատարեն : Անմէտ շլմորած իր աչքերը շմելով կառարիլ, թէ բայ մը չկայ, ու զինք հանդիսա թողաւ :

— Անա ուրիշ ձայն մը եւս, ե՛լ նոյցինք Անմէտ, անզամ մը բանա երթանէր, վերջը մեզ պատառախուսաւած կը բանեն : Անմէտ անսէնելով որ շնորհը զինք հանգիստ շարժուի թողու և մանուանդ որ քունն ալ վախուծ է՝ վեր կը կանցնի ու հրացանները առնելով բանա կը դիմեն, հազիւ թէ քայլ մը տառծ էին յանկարծ հրացանի մը պայթւանը լաւեցաւ օդին մէջ, որուն կը կերանար առնչա՞րմ, ազա թէ ոչ մառուծ էքը բաները : Աստիկանները յանկարծակիր եւրուծ թէեւ պահ մը կը շուարին, սակայն առանց իրենց պազարիւնութիւնը կորանցնելու կը կրակեն ձայնի ուզգութեան :

— Էնկեր Առներա՛տ, աճապարէ, զործը կը կլնճառափ, սատիկանները հիմա կը շամանն, բաները լսուեցան այդ պահուն :

Հրազդեններու որոսումէն միւս ոստիկանները արթիցած կազմու ու պատրաստ վիճակի մէջ իրենց ընկերներուն օգնութեան կը փութան :

Անհաւասար կոիւ մին է որ կը մզուի հայ քաջերու ու սատիկաններու մէջեւ . հրացանները կ'որոսուառնելուառաչ . ծուխոր դուլոյ դուլոյ վեր կը բարձրանայ տաշտամօրէն :

Վա՛յ . անում . . . կը լսուի օգին մէջ , դա վրէժինողիր զնովոկի մահասարսուա ցուցմունքին վերջին առաջ էր որ կ'ուգոր ոստիկաններու կազմուն օրհասական ու կոստանքի վայրկեաններու մէջ :

Մինչդեռ հայ քաջերու մէկ մասը հերքանիսն յանդրգնութեամբ կը շարաւառելու կոիւր անդին Մինսու անողար իրենց սիրելին — Առհրատը — կը զրկելին ազատ հոգի վրայ : Կոիւր կը շարաւառելու առկաւին . Հայ կարիճները իրենց փափաքին իրականացման առջեւ զանելով ինքովինքոյն՝ կամաց կամաց կը թուրյնելին կրակեց և տահանչողի դիրք կը բանեին : Ոստիկանները աւեսելով իրենց թշնամյին փափաւարը պահ մը կ'ուզեն հետապնդել . սակայն անօստան՝ իրենց ոյժին և մասաւոգ անչափութու երկխոզին կը հրաժարին ոյզ մատդրուեթինն ու . կը քաշուեին իրենց գովուները սպալուհան որ իրենց գիտկնոցած ընկերը :

Առաւեն կայծառի արողութեամբ կը տարածուի զիշերուան գէպքը ամուզչ դիւզին մէջ աւելի մեծ համամատութիւն ստացուծ . ամէն ոք երկխոզի մէջ էտ . ու չէր կարող համարձակիլ դուրս ենել , սարսափին ու երկիւզը պատեր էր ամենուն սիրար :

Միւտիրը ի զուր կը կատղի կատարուած դէպքին բարկութեան հարով բանիքած . ու աջ ու ձախ հրամաններ կ'արձակէ որպէս զի ամուզչ զիւզը տակն ու վրայ

ընեն ձերբակալելու համար այդ խիզախ հայորդին ու  
այդ արարքին յանդուզն հեղինակները, ու ինք անձառնը  
կը շրջէր կասկածելի տեղերը, անոնք շատ տեղեր խու-  
զարկեցին, ամբողջ գիւղը կրակի տալ սպառնացին, սա-  
կայն ոչինչ կարողացան գտնել, Աահաս անյայտացեր  
էր, կարծես թէ երկինք զերացեր էր, միւտիրը երբեմնի  
բանտարկելոյն ծնողն ու պարագաները կը բանտարկէ  
ու կը ստիպէ որ յայտնեն իրենց զաւկին տեղը, հակա-  
ռակ պարագային ամենքը Սերաստիս պիտի դրկէր.  
Նոյնպէս բանտարկուեցան գիւղապետներն ու տեղեւյն  
երեւելիները, սակայն գարձեալ ոչինչ անցաւ իրենց ձեռ-  
քը, այլեւս սկսան զանազան առասպելներ հիւսել ու  
ներբողել անձանօթներուն քաջագործութիւնը, մրւտիրը  
ինքն ուլ սոսկումի ու արհաւիրքի տակ կը զալարուէր  
և չէր համարձակէր այլեւս առանց սոստիկաններու պար-  
աիլ, նու իր ոյժը անբաւական համարելով իսկոյն պաշ-  
տօնական զրութիւն մը կ'ուղղէ Շարդրչայի(\*) կա-  
ռավարութեան, ուր կը գտնուէր նաև զուգաղիպու-  
թեամբ մը Սերաստիոյ կուսակալը որ Գաղափայէն իր  
պաշտօնատեղին մնկնելու համար եկած էր հոն, Աա-  
համակը տռնելուն պէս, իսկոյն կը ֆութայ կէմէրէկ.  
խուզարկութիւնները կը կրկնապատկուին ու բռնու-  
թիւնները աւելի եւս մեծ համեմատութիւն կը գտնեն,  
միշտ անկարելին կը փորձուի ստկայն, ոչինչ կը կարո-  
ղանան գտնել, կուսակալը ամօթահար իր տեղը կը վե-  
րադառնայ զարմանալով գործուած յանդուզն դէպքին  
վրայ ։

Մարտիրս ազատ էր այլեւս ։

(\*) Շարդրչա կէմէրէկէ վեց ժամ հեռաւորութեամբ քաղաք մ'է  
եօթը հարիսը տռներէ բաղկացեալ.

Զ.

Գարնան գեղեցիկ առաւօտ մըն էր :

Կեսարիոյին Կէմէրէկ տանող ճամբուն երկայնքէն ձիւոր մը կանցնէր սպառազգէն , նա իր զլխուն ոսկեթել պաշրգ մը ունէր , իր թիկնեղ լանջքին փառքը կը կազմէին խաչաձեւ ձգուած փամփշակալները , լնաիր նժոյգը կը խաղար իր տակը . ու հաստ պեխերով երխտասարդ հայորդի մըն էր ան . որուն անկնձիռ ճակատին վրայ գեռ դժբաղդութիւնը իր մռայլ ուրուականը չէր սենագրած : Նա մերթ տարակուսանքի ակնարկներ կը ձգէր իր շուրջ , որոնք կը ցուցնէին թէ անպատճառ կասկածելի մէկն էր . մերթ կ'երազէր իր ձին աւելի շուտ հասցնելու համար իր մատղբազայրը , և մերթ ճամբու միօրինակութենէն ձանձրացած հայրենի երդ մը կը մըրմռար սապետական ողիով :

Նա Կիւրինի սարերուն զաւակն էր , անման Մառուկեանը — Զելօն — որ իր ծանօթ քաջազործութեան (թղթատարը զարնելը) խրոխա դափնին խլելէ վերջ Կիւրին կը վերադառնար Կէմէրէկի ճամբով ազատ շունչ մը աւնելու համար հայրենի հողին վրայ . անոր սիրտը մերթ մզձաւանջի հիւսկէն մը դարձած կը տեսնէր ասպազայի ահաւոր ուրուականը , ու մերթ անուշ անուրջներ կուգային շոյելու իր ճակատը , շատ սարեր ու ձորեր անցաւ : հորիզոններէ հորիզոն , շատ ամայի ճամբաներ կարեց , մինչեւ որ զիշերը ուշ ատեն Կէմէրէկի տուներուն աղօտ լամբարներուն լոյսը նշմարեց . ա'լ ուրախ էր , ամէն բան զուարթ իրեն համար :

Թորոս ուղղակի կը յառաջանայ իրեն բարեկամ

Սակառացնց տաշեր, որ զիւղին մէջ բաւական պատճեռ  
որ զիրք մը աւելի չափ հասնելով կը զարդէ զաւար և  
կ'աւղգուի զէոյի վեր։ Ասկօրելի էր նկարադրել երկու<sup>1</sup>  
վաղեմի մասրբիներա զիրկիողիսանումն։ Հան շրթները  
կազմւած՝ սրբեցն էին որ կը խօսէին զաղանքարք,  
խանգերը կը բարբարէցն ու խղձերը կ'եռացին։ ոչ ոք  
ձայն, ոչ մի չառկ, առէն ինչ զաղանի կը կառարուէր և  
միայն Թորոս . . . ԱՄարտիրոս . . . բառերը լուսեցան,  
որոնք կուգացին սպասումի կարօսավ այրուող ուսե-  
րէն։

— Խօսէ՛ նայինք, բայտ Ասհամա, ի՞նչովէս եղան  
որ եկաք, արդեօք ի՞նչ կարեւոր լուր առիք հազար-  
գելու։

— Գործերը այսպէս բերին, բարեկամա, Եկան-  
քիսյէն կ'աւդամ ուղղակի և հայրենիքս պիտի մէկիյի՛տ,  
ուղեղի որ անդամ մը Զեղ հետ անսակցիմ, չառանց  
ի վեր չենք ահանուած, այժմ ուրախ եմ որ առիթը ու-  
նինք . . Են, ի՞նչ կայ ինչ չկայ զիւղին մէջ, ընկերներն  
ի՞նչպէս են։

— Զեր զիացածին պէս կ'անցնին օրերը, մերի  
ժողովներ կ'աւելուածք և մնրթ ու զինամորթութեանն  
փորձեւ կը կասարենք սա մօսակայ և աները։ Անշաշա-  
լամձ լուսաւ էք վերջին դէպքը, խեղճերը չառ փրա-  
տաւեցին, զրեթէ երկու շարաթ, բայց ոչինչ կրցին զըս-  
նել, այս անդամ եթէ յաջողէին ձերբակալու, Աստաւած  
զիան թէ ի՞նչ կ'ընէին։

— Ո՞ր վերջին զէոյքը, հարցուց Թորոս անհամիքը,  
ո՞ր դէպքը ակնարկել կուղեք։

— Այսինքն Էւմականի խնդիրը։

— Բարսամին անձանոթ կը թուի ինձ այդ, ուսու-  
նոր կը լսեմ, խնդրեմ ողառնեցէ՛ք անդամ մը։

— Յանի որ Զեզ բոլորովին անձանոթ է, քանի մը պատերով օրոտմեմ թէ ինչպէս բանտարկուեցայ ու ապա աղասուեցայ գործեալ :

Ա. Սահմաս սկսաւ ծայրէ ի ծոյր պատմել իր ուղիսականը, թէ ի՞նչպէս բանտարկուած էր ինք ու երեկար կրտսէ մը վերջ աղասուած իր բնկերներուն շնորհու, թէ այդ պատճառաւ իսկ չատ փնտառուած էր և թէ կը փնտառէր ասկաւին, թէ առջի օր ալ եկեր էր ք անի մը ոստիկաններ ու փնտուեր զի՞րը, ասկայն չի՞ն կարգացեր գանել, մառանը թուգնուած ըլլարով :

Թորոս զարմանեքով կը յայտնէ թէ այնքան կարեւար գեղք մա ի՞նչպէտ չէր կարողացեր լսել, թէն իշխաց մատ կը գանեւէր :

— Ե՞ն, փնտառուքի ասեն ո՞ւր էիր որ չկրցին գանել քեզ :

— Ո՞ւր պիտի լլլոյի, մերիք սա մասնկայ Աէլճիկի(\*) ծերուերը ու մերիք ու Գորտասաղի(\*) արօտավայրը, զիշերներն ու յաճախ կուզոյի տունը, և աքաք եղած ուսելիքը ասնելով դարձեալ կը բարձրանայի լեռ, չի մռնամ լսելու որ Ժիրայր ու իր բնկերներէն քանի մը հասն ալ միտոնին ունէի, մոխն ի մոխն կ'իջնէինք զիւզը, հիմա այնքան չեն հետապնդեր, և մենք ալ ասիթը կ'ունենանք մար սիրելիները վայելելու :

— Արդեօք զիտես թէ այժմ Ժիրայր ուր կը գլանուի :

— Յակար էֆ ի տունն ըլլալու է եթէ չեմ սխալիր, առջի օր հօն էր, անչուշտ հիմա ալ միհւնոյն տեղն է, եթէ կ'ուզէք անդամ մը լուր զրկեմ ու հասկնանք, եթէ հօն է, թող դայ :

(\*) Աէլճիք ու Գորտասաղ Կէմէրէկի շուրջ բարձրացող լեռներ են:

— Շատ լաւ կ'ըլլայ եթէ չմնկնած անդամ մը աեւսակցինք հետր , սակայն բարեկամ , անյարմար չէ՝ մեզ համար այս աեղը , կրնայ ըլլալ որ յանկարծակի խուզաբրկեն :

— Ես ալ այդ մասին կը խորհէի , եթէ ուզենք կրնանք մօտակաց դաշտերը ելնել ասնկ պատյափ համար , այն ատեն բոլորովին աղատ կ'ըլլանք այդ մղձառանչէն , այնպէս չէ :

— Է՞՞ , գուք գիտէք .

— Ի՞նչ լուր ունիք կէսարիայէն , գործերն ի՞նչ պէս են :

— Ոչինչ նորութիւն կայ , միայն մեր թղթատարին կողապահը բաւական մեծ խնդիր յարոյց ու սարսափի մասնեց կառավարութիւնը , երեք օր տռաջ էր որ տեղի ունեցաւ ան , եթէ երեւան չելլէ՝ բաւական գործը կարգին է . ա՞ն , դեռ կը զարժանամ այն աստիճանին երկչուսութեանը վրայ . խեղճը մեզ տեսնելուն քարտցաւ պարզապէս , աես սա կառավարութեան որ այդպիսի փափուկ պաշտօն մը ատանկ սինլքորներու յանձնած է .

— Այո՛ , առջի օր Ժիրայր կը յայտնէր թէ գործը բաւական յաջող անցած էր , սակայն ինք ալ չէր զիտէր մանրամասնութեամբ ինչ կերպով յաջողութիւլը , լաւ եղաւ որ գուք յարմար առիթին եկաք և կարող պիտի ըլլաք պէտք եղածները յայտնել , սանկ կուզէք քանի մը բառերով պատմել զէպքը :

— Լաւ կըլլար որ դաշտը երթայինք , կարելի է հոս լրաեսեն մեզ , կառավարութեան համար անուշ պատմու մը . . . :

— Քանի որ այդպէս կը փափաքիք՝ երթանք , բայց

երթալէ տռաջ լուր մը տանք Ժիրայրի, որպէս զի դայ .  
այն տաեն ազատ կրնանք տեսակցիլ :

Այս խօսքերէն վերջ Սահրատ անմիջապէս վար  
կ'իջնէ ու իր եղբօրը կը պատուիրէ որպէս զի Ժիրայրի  
հետ միասին շրջակայ դաշտը գան . պահ մը վերջ անոնք  
Սիլճիքի ստորոտը հասած կը խօսակցէին :

— Ի՞նչպէս , ընկեր . կ'ըսէր Սահրատ ընկերնէրէն  
Կիւլպէնկ Համալեանը բաւական սրտո՞տ է , անցեալ տա-  
փի ճանչցայ զինքը , թէեւ տարիքով փոքր կ'երեւի , սա-  
լայն հասարակ մահկանացուներուն չի նմանիր . շիտակը  
խօսելով երբ ըսեմ թէ յաջողութիւնը անոր կը պար-  
տինք՝ շափազանցած չեմ բլլար :

Այդ պահուն հեռուէն երկու սիլուէթներ կը յա-  
ռաջանան դէպի իրենց կողմը , որոնք փութելոտ քայլե-  
րով կը շտապէին . Սահրատ դիտել կուտայ թէ կուգար  
Ժիրայր իր եղբօրը հետ . ատկայն մեծ եղաւ իրենց զար-  
մանքը երբ տեսան թէ անոնք հրացանները ուղղած կը  
հրամայեն որ անձնատուր լլան , ապա թէ ոչ մահուան  
դռները պիտի բացուէր իրենց առջեւ . Սահրատ կը սոս-  
կայ ու կը գունատի , բայց առանց իր պազարիւնու-  
թիւնը կորսնցնելու խելոյն կ'ապաստանի ժայռի մը ետին .  
այնպէս կ'ընէ նաև Թորոս , և իրենց մօտ գտնուող հրա-  
ցանները վար առներով կը սպասեն իրերու ընթացքին :

— «Անձնատուր եղէք ապա թէ ոչ պիտի բչնչա-  
նաք» կը պոռայ անձանօթներէն մին , որ սոտիկանի մը  
տարազը ունէր . ու այս բառերուն հետ կ'որոտայ հրա-  
ցանը դէպի մնք քայները ուղղուած , և ահրատ կը հաս-  
կուայ թէ խնդիրը ուրիշ էր , և թէ կատակի ընաւ նմա-  
նութիւն չունէր , ինչ որ ինք կը կարծէր , ուստի իր  
թաքստացէն կը պատասխանէ թէ որոնք էին իրենք .  
և ի՞նչ կ'ուզէին , պատասխանը հրացանի երկրորդ պայ-

թիւն մըն էր, ուրիշ ոչինչ, այլեւս ոչ մէկ կասկած կը վարդնէր թէ մատնուած էինք, թշնամիներու թիւը կ'աւ-  
ելնար հետզնեաէ, բայց անձնուէր ուխտեալները յու-  
սաւատիւ չին զիտեր երրեք, իրենց վերջին շուշը կը  
զիմաղրեն, ու իրենց կեռնքը սուզ ծախելու համար  
ամէն ինչ կը խորհին, հրացանները կ'օրուան, զիւզը կը  
խոռվի, բամբիւնները իրարու կը յաջորդեն, կորւը ան-  
հուատար էր ու կասաղի, Ասհրաւ աւենելով որ ան-  
կարելի էր այնքան սուսար խռժանին զիմաղրել, կը  
ձայնէ իր բնկիրօջ որ շուտով իր հազուատը հաւէ ու  
քարին վրայ անկեղափ մաղլցի դէսի լիռան կուշտը, խո-  
կոյն հրամանը կը կասարաւի, Ասհրաւ օրհասական  
կոխւր կը շարունակէր տակաւին տաննեակ մը թշնամի  
տապալելով անշունչ, ինքն ով յուսահատ վայրկեաննե-  
րու մէջ կը սախազուի հեռանալ, ոսավկանները ի զար  
կը հարուածեն խրառիլակը, մեր հերոսելոր արդէն ան-  
մեռա զիճակի մէջ կ'ապաստանին Գորտասղի վագար-  
ները :

Եսուժանը ամօթահար կ'ուզէ ևս վախչիլ, ուրիշն  
հասնող նորանոր զինուարներու ներկայութեանըն խրա-  
խուսուած՝ անզամ մըն ով կը յարձակի անոնց զիրքին  
վրայ, կարծելով թէ հան էին անոնք տակաւին, առկայն  
բոլորային յաւսախար կը կազզի ու բարկութեան հաւ-  
րով բաշ կուծ կը միատէ ամէն կազմ, լիռան ամէն ձեր-  
պերը, բայց ոչ մէկ նշան անոնցմէ, ու ազա զլիսոհակ  
ես կը գոտնոյ կասաղութեան նորաններէ բանուած :

Ի՞նչ պատահած էր :

Քանի մը լրտեաններ խմանալով Ասհրաւի յաճախսկի  
առւն զալ ու վերստին լեռ քաշուիլը՝ կը մատնեն եղեւ-  
րութիւնը կառավարութեան, որ այս իրիկուն կը խու-  
զարկէ տանը, սաւքան հան չքանելով կը հրամայէ այս

ու այն կռղմ խուզարկել , վերջապէս կ'իմանայ թէ նա Աէլճիքի լեռը գացած էր և կը պաշարէ գտնուած վայրը :

— Ի՞նչ կը խորհիս այս եղած բանին վրայ , թորո՛ս ջան , կ'ըսէ Սահրատ յուզեալ չեշտով մը . այդ անիծուածները մեզ հանգիստ չպիտի թողուն երբեք , թէեւ ձեռքերնին ոչ մի բան պիտի անցնի . չեն գիտեր որ հալածումը աւրածում կը նշանակէ :

— Այդ բանը հասկցողներէն չեն անոնք , դիտել տուաւ թորոս , անոնք այն համոզումն ունին որ երբ ճնշեն ու հալածեն հայր՝ մեծ օժանդակութիւն մը ըրած պիտի ըլլան հայրենիքին , ասկէ զատ հանդերձեալին մէջ հիւրիներու պիտի արժանանան , բնչ մեծ աղջութիւն ու ի՞նչ անտրամաբանութիւն :

— Կը վախնամ թէ , բայս Սահրատ , Ժիրայր գալու ատեն ձերբախալուեցաւ այդ անալիտաններէն , ապա թէ ոչ , պիտի զար անզատանառ . (պահ ըը խորհելէ վերջ) կարելի է որ եղբայրս չի կրցաւ գանել զի՞նք տունը :

— Այս' . Սահրատ այդպէս ըլլալու է , Ժիրայր այդշափ անմիտներէն չէ' . զիտես որ նա շատ խորամանկ ու վարժ է այդպիտի բաներու մէջ :

Թեթեւ ճաշէ մը վերջ Սահրատ դուրս կ'ելլէ հասկընալու համար թէ ի՞նչ կար հնի , բայց ոչինչ նշմարելով իր տեղը կը վերադառնայ ու անուշ շեշտով մը .

— Դիտե՞ս , թորոս ջան , տունը եղած ատեն պիտի պատմէիր թղթատարի անցքը և ի՞նչ կերպով յաջողութը , ես շատ կը ցանկամ որ պատմես զայն և թէ մանրամանութեամբ , թէեւ ժամանակը բաւական անցած է սակայն չեմ կարծեր որ խօսակցութեան արգելք մը ըլլայ . այնպէս չէ բարեկամ :

Թորոս քիչ մը վարանումէ վերջ ըստ .

— Աւրեմն, մայիկ լրէ Ասհրա՛տ, ևս պիտի պատմամ այսօրուան դէպքը որ ամբողջ Եսավաթովկիան սարսեցուց ու յուզեց, այն որ ամբողջ հայ բնակչութիւնը օրհասական վայրկեաններու մէջ գալարուեցաւ ու ջարդի մը ռւրուականը ստուանեւաւ ամէն կողմ, սակայն բարերախտաբար ձեռք առնուած միջացներուն շնորհիւ ազատուեցաւ անկէ : Մասնաճիւղի որոշման համաձայն մեր հրոսախումբը նշանակուեցաւ կողազտումին համար մենք սիրով բնդունեցինք ոյզ պարտականութիւնը այն օր կիրակի էր, պէտք էր երկուշաբթի լմինար ամէնինչ, գացինք այն տեղը ռւրկէ պիտի անցնէր թղթատարի կառքը, ես ձորի կամուրջին տակը մտայ, և միւսները ինձմէ քիչ հեռաւորութեան վրայ տեղաւորեցի, պահ մը վերջ հեռուէն նշմարեցինք որ կառքը կ'ուգար, առղա՛ք, բախ, պատրաստ եղէք, այսօր մեր բախար պիտի վճռուի, կամ մահ և կար ազատութիւն, գուք երբեք մարդիկը սպաննելու մի ջանաք ոյլ աշխատեցէք առանց արիւնի կարդաղբել գործը, հակառակ պարտգային, երբ կը տեսնէք թէ անոնք անտառանելով կուզին կրակել, դուք ալ պատասխանեցէք ձեր կարդինք : Կառքը մօտեցած էր, յանկարծ ձորի երկայնքն սանձնատուր, ապա թէ ոչ կորսուած էք բառերը լսուեցանմեր տղաքներն էին անոնք, ոստիկանները զէնքի զիմելով կազմ ու պատրաստ վիճակի մէջ ուզեցին անտառաբեր կերպով անցնիլ կամուրջի վրային՝ առանց զիս նշմարելու, երկրորդ անդամ որոտաց հրամանը, այս օնդամ անոնց կընկերանար հրացաններու պայմիւնը, թշնամինները սարսափեցան ու ահուդողի մատնուեցան, պահ մը ելլելով տեղէս հրամայեցի որ զինաթափուին, սոկայն ո՛չ ոք մայիկ լրաւ խօսքի, հրացանս քաշեցի ու կրակեցի օդին մէջ, սպանալով որ

եթէ շարժին մեռած են, անոնք չուզեցին յանձնուիլ .  
բայց մենք անպատճառ պէտք էր որ գործը ի կատար  
հանէինք, հրամայեցի տղայոց որ կրակեն ուղղակի կառ-  
քին վրայ, արդէն ոստիկաններէն մին վիրաւորուած էր  
երբ չոււեցաւ անձնատուր ենք» բառերը, մեր ուղածը  
արդէն ան էր, չուտով պատրաստ վիճակի մէջ դուրս  
եկանք մեր դիրքերէն ու հրացանները ուղղած մեր թշշ-  
նամիին՝ մօտեցանք անոնց, որոնք դողի ու սարսափի  
մէջ էին. հրամայեցինք որ ինչ որ կար կառքին մէջ  
դուրս թափին, կատարուած էր չուտով մեր հրամանք,  
թափուեցանք ոստիկաններու վրայ ու զանոնք կողե-  
ցինք լաւ կերպով, ու հեռուն քչեցինք, անոնց պահա-  
պան կարգուած էր կիւլպէնկը, չուտով բացինք պայու-  
սակները ու պէտք եղածները առնելով պատրաստուե-  
ցանք մակնիլ, բայց նշմարեցինք թէ ձորին մէկ ան-  
կիւնէն հեծեալ մարդ մը կուզար. «տղա՛ք, ըսի մե-  
րիններուն, այդ մարդն ալ միւսներուն քով տարեք. ·  
Տըլլոյ թէ երթայ ու մասնէ եղելութիւնը» չուտով սմէն  
բան կարդագրուեցաւ, ու մենք մեր ստանձնած գործը  
վերջացնելով մեկնեցանք անծանօթ ուղիներէ դէպի  
Տէրէ վանք (\*) ու գիշերեցինք հոն, առառւ արշալոյսին  
մասնք կեսարիա :

Կառավարութիւնը իմանալով ամէն ինչ ոստիկան-  
ներ հաներ է ձերբակալելու համար մէզ. ու հեռագրեր  
տեղացուցած տմէն կողմ, սակայն մենք անյայացեր  
էինք, չատ տեղեր խուզարկեր, չատեր բանտարկեր և  
չատ անմաղներ ալ առնջեր էր, սակայն անօգուտ, ամէն

(\*) Տէրէ վանք կեսարիայէն 1 ու կէս ժամ հեռաւութեան վրայ  
գտնուազ գիւղ մը 60-70 տուներէ բազկացեալ, ուր կայ վանք մը,  
որուծ անունով կը յորջորջուի գիւղը.

բան լմեցած էր, երկու օր մեսացինք Կեսարիա, բնկեր-  
ները հնն թողուցի ու եռ մեկննեցայ այս կողմ հայրե-  
նիք երթալու համար, անկէ վերջ յայտնի է ձեզ ամէն  
բան, Սահրատ չա՞ն :

Սահրատ մեծ հաճոյքով մտիլ կ'ընէր, իր ուշադ-  
րութենէն ոչ մէկ բառ կը վրխպէին : Երբ Թորոս լմբն-  
ցուց իր խօսքերը՝ Սահրատ դառնալով անոր ըսաւ զո-  
հունակութեան ժպիտով մը :

— Ապրիք եղբայրներս, երանի թէ ազգը ձեզ նման  
շատեր ունենար :

Լուսինը իր ծիրի վերջին կէտին վրայ թառած հրա-  
ժեշտի ողջոյնը կուտար ու կ'անհետանար տակու :

Մեր հերոսները ժայռի ծերպերուն մէջ Մարփէսով  
գրկին յանձնուած կը քնանային մուշ մուշ, սրբի կա-  
տարեալ անդորրավ . . .

---

## Է.

Հաղար ութը հարիւր իննուուն երկուքի աշնանային  
իրիկուններէն մին էր :

Կէմէրէկի մաւթ փողոցներէն երկու անծանօթ ստեր-  
ներ կը յառաջանային վարանստ քայլերով, անոնք մերթ  
կանդ կ'առնեին փողոյներու անկիւնները, ու մերթ կը  
փափային իրարու անլսելի բառեր . կարծես թէ անոնք  
խաւարի, զաւակներն էին և այդ խորհրդաւոր լուսթեան  
մէջ բան մը ունէին կատարելիք, անոնց վարանստ դէմ-  
քը ցոյց կաւարը թէ որքան փափուկ գործ մըն էր ան,  
որ մեծ զգուշութիւն կը պահանջէր :

Անոնք մարթ կանդ կ'առնեին փողոցներու անկիւն-

ները, եկեղեցիներու, մզկիթներու ու կառավարական պատմանատուններու առջև և պատերուն վրայ թուղթ մը փակցնելէ զերչ կ'անյայտանային ուրիշ խուլ անկիւններ :

Բայց սրո՞նք էին այդ անծանօթները և ի՞նչ էր անոնց նպատակը այդ պահուն :

Անոնք եէմի բէկի անժանն զիւցաղներէն Յակոբ էֆ. Պահլաւունին ու Մարտիրոս Տ. Յամաննէսեանն էին, որոնք իրենց հայրենիքի բարօրութեան ու ժողովուրդը գիտակցութեան կոչելու համար յայտադիրներ (ես. Փթա) փակցնելով կը պատէին : Անոնց սրաերուն մէջ հայրենիքի ուր կը ծաւալէր յորդառատ և ուրիշ նպատակին իրադորձման կը դիմէին անյողդողդ կամքով, ոչ մէկ բան կարող էր կառեցնել զիրենք այս դիտաւորութիւններէն, ոչչ սուրբ և ոչչ ալ հուրը :



Առասուն տեղւոյն ժողովուրդը անակնկալի մը առջեւ գտնուեցաւ տեսնելով փողոցներու անկիւնները և այլուր փակցուած յայտարարութիւններ, որոնք ուղղուած էին բանակալ կառավարութեան դէմ, հոն կ'եւրեւային քաններորդ դարու Ներոնին գործած նախճիրներուն մանրանկարներէն մը քանին, զահին վրայ հաստատ մնալու համար մեծանուն ու հայրենատէր անձեռու սպաննութիւնը, իսլամութեան անուան մրոտումը և Օսմանի զահուն աղարատմը եւայլն :

Հսու աեղ կը զետեղենք անոր մէկ պատճէնը պաղափար մը տալու համար մեր ընթերցողներուն :

«Օսմանցիներ . . .

«Հասած են Ապշիւլ Համիտ բռնակալ քաջաւորին

վերջին օրեւը, ան կ'անպատու իսլամութեան անունը, եւ  
կ'աղաւսէ Օսմանի Ս. զանը :

«Այդ բռնակար յափշտակած է կայսրութիւնը եւ կ'ա-  
ւեր մեր սիրուն հայրենիքը եւ իր կառավարութիւնը պա-  
հեր համար մեր ամենալաւ հայրենասերենուն արիւնը  
կը հնացեն :

«Այս զործերուն համար վրկժխնդրութեան ձայնը  
բարձրացած է մինչեւ երկինք:

«Դործելու ժամը հասած է, իսլամութեան միջինա-  
ւոր հաւատարիմները որ ազատ կերպով ու յառաջդիմելով  
կ'ապրին ուրիշ ուժեղ ժերութեան մը ձեռքին տակ, ձեզ  
օգնութեան կուգան:

«Քաջ եղի՛ք . . . »

Անսալոր յուզում մըն էր որ ծայր տուու կէմէրէ-  
կի ու իր ամբողջ շրջակայքին մէջ, ամէն ոք սարսա-  
փահար՝ աճապարանքով մը ասդին անդին կը վազէր,  
ամենուն սրտին մէջ երկիւզն էր որ կը տիրապետէր,  
սոսկում ու արհաւելք պատեր էր ամբողջ քաղաքը :

Միւտիրը կը հրամայէ խսկոյն ժողովեւ այդ զըր-  
զըրիչ թուղթերը, քանի մը վայրիկեանի մէջ քսան և  
հինգէ աւելի զանուած էին, չա կարդալով անոնց  
ուրարունակութիւնը կը կատղի ու կը հրամայէ որ չու-  
տով ձերբակալուին անսոնց հեղինակները, այսու հան-  
դերձ պաշտօնական գրութիւն մը կ'ուղղէ Շարդըլարի  
կառավարութեան՝ յայսնելով խնդիրը և քանի մո օր  
առաջ Սահրատի (Թորոսի հետ միասին) և սստիկոննե-  
րու միջեւ տեղի ունեցող կոխւը իր ամբողջ մանրա-  
մասնութեամբ :

Շատեր կը ձերբակալուին այդ պատճառաւ ու  
բանախն նաեւ անելիւնները հայերով կը լեցուին, ան-  
լուր տանջանքներ ու շարչարանքներ իրարու կը յա-

չորդեն, սակայն ոչ մէկ նշան կարելի կ'ըլլայ գտնել, կարծես թէ երկինք վերացեր էին անոնք, դիւղապետներն ու հոգեւոր հայրերը կը բանտարկուին, որպէսզի յայտնեն անոնց հեղինակները. սակայն կարելի չըլլաը արդիւնք մը յառաջ բերել, օրեր կ'անցնին ու շաբաթներ կը յաջորդեն, կառավարութիւնը խփառ խուզարկութեան մը կը ձեռնարկէ, յուսայով որ անով կարելի պիտի ըլլայ ձերբակալել, սակայն անկարելին միայն կը փորձուի. նա տեսնելով որ այդ միջոցներով բան մը չպիտի կարենայ շահիլ՝ կը սպառնայ ամրող զիւզը կրակի տալ, և կամ մօտակայ թիւրքմէններով բնաջինչ լնել զայն, Շարգըշլայէն զինուորներ կուգան ու կ'ուզեն պահ մը զիւզը կրակի տալ։ Սակայն անոնք տեղադիներուն ազաշանքներէն ու տրուած լնծաներէն զթութեան եկոծ տուանց ո և է վեաս մը հասցնելու իրենց աեզը կը վերադառնան, լուր տարածելով թէ անոնց հեղինակները մռակոֆի կեավուրներէ էին, և թէ տեղացի հայերը երբէք մասնակցութիւն մը չէին ունեցած անոր մէջ, ու այս կերպով խնդիրը պահ մը մոռացութեան կը մտնեւի։

Օր մը սակայն կառավարութիւնը մատնութեան մը չնորհիւ, կը տեղեկանայ անոր հեղինակներուն անունները ու յանկարծակի կերպով կը ձերբակալէ Յակոբ էֆէնտին իր տան մէջ, առանց կարենալ գտնելու Ասհաւար, ու Շար դըշլա կը զրկէ սատիկաններու հոկոզութեան տակ, ու առա կեսարիա, ուր կը մնայ երկար ժամանակ, նա հոն կը կարդայ իր պաշտպանողական ճառերը. (աես Յանութեան դէմո անուն գիրքը) որոնց մէջ նա վեր կը հոնէ համբաւեան կառավարութեան ազատ արարքները, և երկրին բարեկարգման համար անմիջական միջոցներու ձեռնարկուելու

անհրաժեշտութիւնը։ Անդին ժիրայր սրգէն խոյս  
տուած էր Եօզդատի սահմանները ու ոկտած իր բուռն  
պրօպականուր։

Ե՛անցնին օրեր ու ամիսներ, Սահրատ գրեթէ միս  
մինակ կր թափառի այս ու այն կողմ, առանց ո և է  
որոշ ձեռնարկի մը, յաճախ գաղանարար կ'իջնէ զիւզը։  
ու ապա դարձեալ իր ընակարանը կը քաշուի, նա կը  
չըջի չատ տեղեր ու կ'այցելէ զանազան վայրեր, միշտ  
փախստական, կարծես կառավարութեան ուրուականը  
կը հալածէ զինք, յաճախ կոխւներ կ'ունենայ զինք  
հետապնդողներու հետ, միշտ յաղթականի գափնին իր  
ճակատին վրայ։ Յակոր էֆ ի հետ մշատեան թղթակ-  
ցութիւն մը հասաւատած՝ կը տեղեկանայ առօրեայ  
զէսլքերը կեսարիոյ բանտէն, քաղաքական յանցաւոր-  
ներուն կրած չարչարանքներն ու կառավարութեան  
անգթութիւնները կը տեղեկանայ նաև անոր (Յակոր  
էֆ) վրայ ի դորժ զրուած գապանային արարքները և  
մօտ օրէն բանատիկեալներուն Գաղատիա փոխադրուե-  
լու լուրը, և վերջապէս կիւլպէնի Համալեանի եղ-  
րայրներուն այն օրերը կեսարիա գտու ու ապա Եօզդատ  
մեկնիլը։ Սահրատ կ'իմանայ այս ամէնքը ու լոին  
կ'ողբայ զանոնք, ու բոնակալ կառավարութեան դէմ  
ատելութեան բաժակը կը յորդի հետզհետէ ու իր սրբ-  
արին մէջ արհամարհանքի կայծերը կը բռնկին, աշխարհ  
իրեն համար ահաւոթ դանդիս մը կը թաւի այն պա-  
հուն, կ'երեւակայէ իր ցեղին թշուառութիւնները, իր  
սրտին մէջ կ'արձագանգութին հայ մայրերու լացն ու  
ողըր, Ամէն օր նոր լուրեր կը համեն կեսարիայէն  
մէկը միւսէն սարսաւզդեցիկ, մէկը միւսէն աւելի  
կակծեցուցիչ, կը լսէ այս ամէնքը ու սիրտը կտոր  
կաօր կ'ըլլայ, սակայն ի՞նչ կարող էր ընել տառնձինն,

Ֆիրայր չկար, թորոս ու Յակով էֆ. արդեն մեկնած էին. կը մնային միայն քանի մը ընկերներ ու բարեկամներ, որոնցմով կարելի չէր որ և է զործ մը տեսնել: Երբ այս վիճակի մէջ մասմալոր՝ օրեր կ'անցնէր առա գուշեկան նամակ մը եւս որ կուզար Եօզդատի կողմարէն Ժիրայրի ստորագրութեամբ և որ աւելի կը դառնացնէ անոր վշտու սիրաք:

1893 Յուլիս 23 Եօզդատ

Ազնիւ Բնկեր,

Մարտիրոս Տ. Յովհաննէսեան

Այսօր բալորովին ախտոր եմ, սիրաւ մտաստանջում ներու հիւսկէն մը դարձած՝ ախտութեան ասպետներու անետ կը հառաջիմ ողբագին, հեծկլառուք մըն է որ կուզորդիս մէջ կը խեզդուի, կուզեմ խօսիլ աւելի մօտէն, աւելի մտերժօրէն, սակայն ձեռքս ու սիրաւ կաչկանդուած՝ չեմ կարող լիովին գոհացում տալ այս վասփարիս, այսօր է՛ն դառն օրերէս մըն է որ կապրիմ, կը դզամ թէ զիսխա վրայ աշխարհ փուլ եկած եր հեծեմ անոր տակը ախտագին, այս՝ ունեցայ շատ դառն օրեր, ու շատ տառապանքներ, սակայն ինձ կը թուի որ այսօրուանը անոնց առաջնութիւնը կը խլէ, կսկիծ մըն է որ պարուրած է դիս, ամբողջ էութիւնս կը սարսաւ երբ անոնց ուրուականները աչքիս առջեւ պատկերացած կը տեսնեմ: Շարաթ մը առաջ էր որ տեղի ունեցաւ ան, ահն, շարաթ մը, ոզրա՛լի օր, չարագուշակ օր, կը սոսկամ անկէ, ձեռքս առաջ չերթար, սակայն կուզեմ դրիլ, այս՝ շարաթ մը առաջ էր որ տեղի ունեցաւ ան, արշալոյսին, ոհն, որքան հանդարտ էին անոնք, կարծես թէ յաղթութեան գափսին խլելու համար կը յառաջանային, այս՝ խիստ հանդարտ ու պաղարիւն էին անոնք չ'չ մէկ այլայլում, ոչ մէկ ընկրէման նշան կերեւար

անոնց դէմքին վրայ, կը սիրեմ ես այդ անիշներութիւնը, անոնք չէին նմանէր երկչուներու:

Այս', անոնց ազատան համար նախապէս միջոց մը խորհեցանք ընկերներուն հետ, սակայն անփսառն անոր յաջողութեան չուզեցինք գործը աւելի եւս վտանգել, երանի՛ թէ ձեռնարկէինք անոր, թերեւս յաջողէինք, արշալոյսէն առաջ ոչ մին թողուցին կառափնատի պատռանդանին քով, հինգ հերոսները ձեռքերնին կապուած երեւցան ոստիկաններու տողանցին մէջէն, ժպտապին ու անվեհներ որտով յառաջ կը զիմէին, կարծես թէ շուտ հասնելու աենջն ունէին: Պահ մը վերջ թորոս ու կիւլպէնկի կայտառ ու անվեհներ մարմինները բարձրացաւ կառափնատի առջեւ, անոնցմէ պաաջինը անուշ ակնարկ մը ձգեց իր շուրջ, կարծես ըսել կուզէր թէ առա իրենք արզարութեան դատին նոխազները՝ կը կախուէին հայրենիքի սիրոյն համար:

Օրհասական պահը կը մօտենար, ամեն կոզմը խորունկ լռութիւն մը ախրած էր, միայն աքաղաղներուն ձայններն էին որ կուզային հեռուէն, սեւ սուզ էր պատած ամէն կոզմ, ախտուր վայրկեաններ էին որ կ'անցնէին: Վերջապէս հասաւ ժամը որ պիտի բաժնէր հինգ դիւցազները մեզմէ. անդին միւկզկենի մելամաղձոտ ձայնը մինարէի բարձունքէն հաւատացեալները ողօթքի կը հառաւիրէր, արշալոյսը արդէն իսկ սկսած էր ընդհմարուիլ որեւէլքի կրզմը ուր շնչքերու կատարները ճերմկած կ'երեւային:

Թօրոս կ'առաջնորդուի իրեն յատկացուած կախաղանին առջեւ, մահապարաններու զգեստը կը կրէր անճերմակ շապիկ մը հազած ու ֆէս մը զրած էր, ձեռքերը ետին կապուած էին ճերմակ շաթով մը, կը քալէր շիտակ, համաչափ քայլերով ու անփափ, գոզցես

վայրկեան մը առաջ կախաղան բարձրանալու վասիաքով : Նա խօսք կ'ուզէ կը տրուի իրեն , երկու վայրկեանի չափ կը խօսի անայլայլ ու բարձր ձայնով մը , կը խօսի երկրի վիճակին ու կառավարութեան դործած անդթութիւններուն վրայ , ու կ'եզրակացնէ Թորոսը կը մասնի . բայց ուրիշ բիւրաւոր Թորոսներ կը ծնին , չնորհակալ ենք Աստուծոյ որ մեզի այս օրինակ մահ մը տուաւ որ օգտակար պիտի բլլայ ամբողջ աղղին . անկցի՛ բռնակալութիւնը , կեցցէ՛ արդարութիւնը , կեցցէ՛ Հոչ . կուսակցութիւնը : Յետոյ կուղղուի դէպի կախաղանը խիզախորէն կը ցատկէ աթոռակին վրոյ ու վիզը կ'երկարէ խեղդակապին , քանի մը վարկեան վերջ արդէն իսկ իր մարմինը կը ճօնէր պարապութեան մէջ :

Թորոսէն վերջ կարգը կիւլպէնկին էր , միեւնոյն ձերմակ շապիկը կը կրէր ան . դանշաղ բայց հասաւաքայլերով կը յառաջանայ , զլուխը աջ ու ձախ դարձնելով շարունակ ու նոյն անվրդով պազարիւնութեամբ կը բարձրանայ աթոռակին վրայ , ու ակեցցէ՛ պատութիւնն , կեցցէ՛ Հաւասարանո պոռակով կ'երկարէ վիզը չուանին : Պահ մը վերջ իր կլոր հսաւակը կը ճօնէր միջոցին մէջ :

Ապա հետզհետէ կը կախուին Յովհաննէս , Միքինան ու Փանոս , ամէնքն ալ պազարիւն եւ ուրախ վիճակի մէջ :

Անոնք իրենց կուրծքին վրայ կը կրէին մէյմէկ տախասակներ , որոնց վրայ գրուած կային իրենց անունը , իրենց վերագրուած արարքը , և իրենց մասին գործադրուած պատժուկան օրէնքի յօդուածը :

Ահ կը սոսկամ դեռ . անոնց ուրուականները դեռ աչքերուս առջեւ են , ու «վրէժ» կը պոռան , հա՞ , ահա Թորոսը , ճիշդ ինքն է , կը ճանչնամ զինք :

Սիրելի Սահրառու, թէեւ չողիտի ուզէի քու սիրադալ թաղծութեամբ լեցնել, աակայն ի՞նչ կրնայի ընել, իրազութիւնն է որ կը զրեմ:

Այս, անոնք գնացին հայրենիքի սիրոյն համար, արհամարելով մահը, ու մեզ թողուցին իրենց ուղիին հետեւելու ու վրէժը լուծելու կտակը, այժմ մեզ կը մնայ դործել, դործել աւելի բուռն կերպով, ընկերներ գտնել ու բազմացնել անոնց թիւը, այս, աղաւառութիւնը զահեր ու աշխատութիւն կը սպահանջէ, և առանց անոնց ոչ մէկ արդիւնք կարելի է սպասել, մենք պիտի ըլլօնք այն դոհերը, զահեր որոնց անհետացումը կեանքէ ու լուս աշխարհի, թող հայրենիքի աղաւագրութեան շաւզին մէջ մեր արեան կաթիլները իրենց ուռացացումն ու արդասաւորութիւնը ունենան, ու մնի բոզոքի ու ընդվզումի ձայնը մեր մայրերու ողբին դադարման նպաստէ:

Սիրելի ընկեր, արդէն շատ զրեցի, չեմ ուզեր երկարել, վրէ՛ժ հայրենիքի, վրէ՛ժ աղաւառութեան և վրէ՛ժ արդարութեան . . .

Ընկերական բարեւներով Զերդ  
ՄԱՐՏԻՐՈՍ ՊՕՅԱՃԵԱՆ

Սահրառ կը կարդայ այս նամակը, ու կ'ողբայ իր սիրասուն ընկերները, ու վրէժի և ընդվզումի ձայները երկինք կը բարձրանան, ողան մը չուզեր հաւատալ իր աչքերուն, կրկին ու կրկին կը կարդայ մինչևյն տաղերը, ու վերջապէս իրազէկ սիրա բզքառդ եղելութեանց, ատելութեան բոցերով կը բանկի ատրաչէկ ու կ'ուխաէ հետեւիլ սոյն մահարեր բայց լուսափարփ ողիին :

Ը.

— Հա՛մ, չեմ ուզեր որ երթաս, հոգիս Սահրա՛տ, կ'ըսէ Յովհաննէս աղա իր որդւոյն, դու մեր տան վերջին շառաւիղն ես, քու վրայ կեղբօնացած են մեր բուր յոյսերը, վաղը քու եղբայրներդ կը ձգեն կ'երթան, այն ատեն ի՞նչ պիտի ըլլայ մեր վիճակը:

— Զէ՛, հայր իմ, ես պիտի երթամ, ուխտ ըրածեմ, անպատճառ և վազն իսկ, ա՛լ համբերելու կարողութիւնս չմնաց, բաժակը լիցուած է այլեւս, ես չեմ կարող դիմանալ այսքան բռնութիւննարու, ամէն որ կռիւ, ամէն որ հետապնդում, ամէն որ հալածանք, ի՞նչ պիտի ըլլայ ասոր վերջը:

— Ախ, կ'ազաշեմ, մտիկ ըրէ զաւակս քու հօրդ խրատները, տե՛ս թէ անոնք ի՞նչ կ'ըսեն, լաւ զիտցած ըլլաս որ անոնք քու օգտափ համար են, մի՞թէ կարելի է որ հայր մը իր որդւոյն վաս ըլլալը կամենայ, խընդրեմ, մի մերժեր հօրդ վերջին ազաշնքները:

— Այս՛, հայր իմ, ես ալ զիտեմ որ դու իմ վատառթեանց չես ցանկար, սակայն պարագաները այնպէս բերած են որ մեկնիմ, երթամ իւ հեռաւոր եղբայրներուս օդնութեան, անոնց ոզբերուն ձայները դիս կը կանչեն, անոնց ուրուականները զիս անհանգեստ կ'ընեն, այս՛, պէտք է որ երթամ ես:

— Եիրելի զաւա՛կս, զիտեմ ճիշտ են խօսածներդ, բայդ զանոնք հալածողները անշուշտ քեղ ալ չի պիտի թողաւն, անոնք անզութ են. խիզճ ըսուածը անոնց քով գոյաւթիւն չունի երբեք, որշափ որ կառավարութիւնը պաշտպան կանդնի անոնց հայերս ոչինչ կընանք լնել:

— Հայր իմ, յոյսդ մի կարեր, Աստուած ողորմած

է, կամեցողն է կարող, բաւ է որ մեր պահանջումները արդար ու իրաւացի ըլլան : մենք չենք ուզեր ստրուկի կետնք վարել . չէ՞ որ մեզ ալ անոնց պէս մայրեր ծնած են . ինչո՞ւ անոնք մեզմէ աւելի հանգիստ ապրին . ու մենք անոնց գերիները ըլլանք, կարծեմ անոնք դերակիո բան մը չունին մեզմէ :

— Որդես՝ կը ճանչնամ այդ ամէնքը, այս՝ իրաւունք ունինք ընդվզելու, անոնք ալ մեզ պէս արարածներ են, և աւելի ոչինչ ունին մեզ գերազանցող, մեր պապերէն օյսպէս սորվեր ենք, ու այնպէս ալ կ'երթանք, կարծեմ օգուտ մը չընէր տասը ոնչ ձին դէմ մէկը, չե՞ս առաներ ամէն կողմանէ շրջապատռուած ենք :

— Սա ալ պէտք է գիտցած ըլլաս որ խնդիրը քառակին վրայ չէ՞ , այլ որակին . մէկ կոյ որ տասը՝ կորժէ, սակայն անդին կոյ տասը մարդ որ մէկ չ'արժեր, վեց հարիւր ասարիներէ ի վեր մեզ կը հալուծեն ու կը տանչն, սակայն գարձեալ մենք գերիվերոյ գիրք մը ունինք անոնցմէ, մենք թոյ չսլիափ տանք որ անոնք մեզ հետ բանաւորներու նման վարուին . ա՛լ բաւ է, հայր իմ, մարդ մի՛ անգամ պիտի մեռնի . ինչո՞ւ համար այդ անօրէններուն զլուխ ծռենք . չէ՞ մի որ անոնք ալ մեզ նման արարածներ են . չէ՞ , չէ՞ , այդ անկարելի է :

Այդ պահուն Սահրատի մայրն ու եղբայրները ներս կը վազեն սարսափահար ու կը յայտնեն որ շուտով մառանը իջնէ, դի սստիկա՞ններ եկած էին դարձեալ խուզարկութեան համար, Սահրատ իսկայն հրացանը առնելով վար կ'իջնէ : Պահ մը վերջ վեր կելնեն քանի մը ոստիկաններ, ու կ'ուղղուին Յովհաննէս աղայի գրանուած սենեակը : Յովհաննէս աղա բոլորովին անտարբեր կը հրաւիրէ որ նսովին :

— Զպիտի նստի՞նք, այլ փոքրիկ խուզաբեկութենէ մը վերջ պիտի հեռանանք. լսեցինք օր ձեր որդին հոսէ եղեր քանի մը ժամ առաջ, ու անոր համար եկանք, առջի օր խիստ հրաման եկած էր միւտիր էֆ.ի. լսաւ ոստիկաններէն մըն :

— Զավո՞չ էֆ. առոնք թշնամի ի խօսքեր են, ի՞նչ-պէս կ'ըլլայ որ նո կը համարձակի հոս զալ. զայ խօկ կը վաճառենք զի՞նք, ան մեր զաւակր չէ՝ ալեւս. եթէ խուզաբեկութեան համար եկած էք հոս՝ հրամեցէք ձեր առջեւ բաց են մեր դաները. կրնաք ամէն կողմ փլնակել ու ձեր կասկած փառաւել :

— Ի՞նչ լնենք, Յովհաննէս ազա, մեր պաշտօնին վերմամբ ստիպուած ենք մնձերսւն հրամանը կատարել, դիմես օր քիչ մը եթէ դժկամուկելու ըլլանք՝ ծայրը պատրժ կայ, յա՛ւ. քոնի օր դուք կ'ըսէք թէ հոս չէ ան՝ կը հուսասանք ու միւտիր էֆ.ի ալ կը յայտնենք ձեր ըսածները, ուրեմն մնաք բարով կ'ըսեն, ու կը պատրաստուին մելինիլ :

— Սուրձ մը խմէիք չավուշ էֆ. կ'ըսէ Յովհաննէս ազա :

— Ա՛չ, չնորհակալ ենք, մեզի կը սպասեն, եր-ժանք, պահանջմնիս թող ըլլայ, ու կը մեկնին :

Քանի մը վայրէեան վերջ Աանրատ իր ծնողաց մօտ աստած դեռ կը վիճէր, այս անդամ անոնք քիչ մը թուցած էին ու համակերպելու միասում ցոյց կ'ու-տային :

— Այո՛, մոռցայ ըսելու օր, բաւ Աանրատ, բոլոր մեկերներս մեկնած են, ու չեմ կարող այսպէս միայնակ աստանդական կեանք մը վարել. Ժիրայր մեկնած է, Յակոբ էֆ. ալ բանաւարկուած (նուազուն ձայնով մը) ։ Թորոս ու իր ընկերներն ալ կախուեր են քանի մը օր

առաջ Գաղատիոյ մէջ, ահ, ի՞նչ անվեհոր ու խիզախ էին անոնք, գարեր քիչ կը ծնին անոնց նման, արիւնս կեռայ երբոր կը յիշեմ, յաճախ երազիս մէջ կուգան, անցեալ որ ալ եկած էին, թորոս սուր մը երկնցուց ինձի, որպէս զի անով իրենց վրէժը լուծեմ այն ճիւաղ-ներէն :

— Ի՞նչո՞ւ կախուեր են, հարցուց Յավհաննէս ազա ընդմրջելով. յանցանքնի՞ն ինչ է եղեր:

— Չեմ գիտեր, Ժիրայր զրուծ էր:

— Զաւակս, կըսէ հայրը, չպիտի ուզէի որ երթայիր, սակայն կը մտածեմ որ այդ դիւցազներուն արիւնը «վրէժ» կը պահանջէ, վրէ ժամնչուածներուն. վրէ՛ժ տառապեալներուն, զիտեմ քու հետեւած ուղին փշու է, անոր եղերքները տասս սկներով պատռած են. մինչեւ իսկ կախազան կայ ծայրը, սակայն ինչ ընեմ, այսպէս ասաանդական կեանքէն աւելի նախամեծար է ան, զնա՛ որդեակ ու զնա քու տառապեալ ցեղիդ արիւնի ձամբուն վրայ. կամ վահանին վրայ և կամ վահանին տակը, թէեւ մինչեւ հիմո չմոյլատրեցի. սակայն այժմ կուզեմ որ երթաս, երթա՛ս քու քոյրերուդ պատռոյն ու եղրայրներուդ իրաւունքներուն պաշտպան հանդիսանալու. երթա՛ս բարով զաւակս, Սստուած քու հետդ բլլայ, բայց մեկնելէ առաջ եկուր ինձի որպէս զի ձեռքսվու կազիմ սուրը մէջքիդ ու փամիտւշաներն ալ կուրծքիդ. մօտեցի՛ր զաւակս, մօտեցի՛ր: Սահրատ կը յառաջանայ դէսի հայրը, ու անոր ձեռքով կ'սպառա-զինուի... հայր ու որդի պլլուած կը միան երկար ա-տեն՝ իրենց վերջին կարօնը առնելու համար:

Աստեղազարդ իրիկուն մըն էր, սիրուն ու գեղեցիկ իրիկուն մը :

Կէմէրէկէն գէպի Եօղզատ տանող ճամբուն վրայէն պինուած ձիաւոր մը կ'անցնէր յամընթաց, անոր սիրալը ալեկոծ ծովու մը փոթորկունն ունէր, նա մերթ կասկածոտ ակնարկներ կը նետէր զինք շրջապատող իրերուն վրայ, որոնք այնքան սարտամօրէն կը ննչէին անդորր քնով մը :

Դա մեր Սահրատն էր որ Կէմէրէկէն գէպի Եօղզատ կը մեկնէր իր սիրելիին Ժիրայրին միանալու համար, կ'անցնին քանի մը ժամեր, հեռուն զիւղի մը տախնքնող պատկերը կը նկարուի իր աչքերուն առջեւ, երկար կաղամախիներով և ուսիներով շրջապատուած, անոր առջեւ կը տարածուէր գալարազարդ մարզողեանի մը լուրի օթոցը, ուր քանի մը գառնուկներ պառկած էին, փոքրիկ առու մը կը կարկաչէր անուշ խոխոչիւնով։ Սահրատ վար կ'իջնէ ձիէն ու իր ծառաւը կը յագեցնէ անկէ, ու գարձեալ հեծնելով կը շարունակէ ճամբան, շատ տեղեր կ'անցնի, շատ հորիզոններ իրար կը մրացնէ, ու ցորեկը զիշերուան կը մտերմացնէ, մերջապէս Եօղզատի ընդարձակ տարածութիւնը իր աչքերուն առջեւ նկարուած կը տեսնէ, իսկոյն իր ձին կ'ուղղէ քաղաքին բարեձեւ տաւներէն միոյն առջեւ որ բարեբազդարար հայ քահանայի մը տունն էր, վար կ'իջնէ ձիէն, ու կը յառաջանայ գէ զի սենեակը, ուր կը գանուէր տանուաէրը :

— Օրհնեա տէր, Տէր հայր, կ'ըսէ Սահրատ քահանային որ ապշած պիշ պիշ կը նայէր իրեն։

Աստուած օրհնէ զաւակս բարի եկած էք, սա տեղ հրամմեցէք։

— Շնորհակալ եմ հոդ չէ, այս տեղ լաւ է։

— Ե՞ն բարի եկաք, ո՞ր տեղացի էք և ինչու եկաք ։  
— Զեր ծառան կէմէրէկցի է, և ճէլէպ հաւաքեւ  
լու համար եկած, քանի մը օրէն պիտի մեկնի եթէ  
կարսղանայ այս տեղէն բաւականաչափ ճէլէպ հաւաքել ։  
— Նատ լու, զաւակս, ըսել է դուք կէմէրէկցի  
էք անշուշտ պիտի ճանչնաք Յովհաննէս աղա Յովհանն-  
նէսեանք, ան իմ երեմնի բարեկամս է անոր հետ  
շատ ինկած ու ելած եմ։

— Դուք ո՞ր տեղէն կը ճանչնաք այդ անձը, Տէր  
հայր, կը հարցնէ Աահրատ գարմանալի հետաքրքրու-  
թեամբ մը։

— Զաւակս, չես գիտեր որ ես ալ կէմէրէկցի եմ։  
ու հազիւ քանի մը տարի կ'ըլլայ հոս զալ ու քահա-  
նայ ձեռնադրուիլու, ես անոր հետ խիստ մօսէն կը  
տեսակցէի, արդեօք ձեր մէկ ազգականը չըլլա՞յ։

— Տէ՛ր հայր, ան իմ հայրս է, և ես անոր որդին ։  
Քահանան պահ մը տաշամ ուաքէն մինչեւ զլուխը-  
կը չափէ Աահրատը, ու ապա անուշ չհշտով մը։

— Հէ՛, դուք անոր զաւակը կ'ըլլաք և ան ալ  
ձեր հայրը, մաշալլան Աստուած պահէ, ըսել է կիրա-  
կոսին պղտիկն էք։

— Զէ՛, Տէր հայր աւելի պղտիկը։

— Մենք զիրար կը ճանչնանք ու լուր չունինք-  
եղեր, Ե՞ն ամսկ վեր հրամմեցէք նայինք, ի՞նչ կայ  
ի՞նչ չկայ կէմէրէկի մէջ։ Յովհաննէս աղան ինչպէ՞ս է։

— Տէր հայր, աղէկութիւն, ձեր գիտցած գիւղն-  
է, քիչ մը խանութներ շինուեցան, արանդոկ մըն ալ,  
ուրիշ ոչինչ, հա մոոցայ ըսելու որ գիւղի գրայէն հո-  
սող ջուրն ալ զիւղը բերելու նպատակ մը կայ, եթէ  
իրագործուի շատ օգտակար կ'ըլլայ զիւղին համար,  
ծնողքս ալ հանգիստ են, և ձեր աջը կը համբուրեն։

միայն թէ սա վերջի յայտաբարութիւնները բաւական յուղեցին գիւղը :

— Այո՛, հոս ալ բաւական ազմուկ հանեց և այդ պատճառաւ շատեր ձերբակալուեցան, և հիմա բանախն մէջ կը հեծեն, Աստուած պատիժը տայ կտուավարութեան որ այդպիսի բաներ գործուելուն առիթ կուտայ :

Ասսակցութեան պահուն Ստհրատ հասկեալով քահանային ուղղամտութիւնն ու մանաւանդ յեղափոխական գործին մէջ մասնակցութիւն ունենալը՝ կը յայտնէր իր գալուն բուն պատճառն ու իր պատահարները և կը խնդրէ որ վաղն իսկ Ժիրայրի մօտ ըլլայ, թէ կարեւոր բաներ ունի յայտնելիք :

— Հոգ մի լներ, զաւակս Մարտիրոս, ևս այդ բոլորը կը կարգադրեմ, վաղն իսկ Ժիրայրի մօտ կ'ըլլաս արդէն, ան մեր մօտերն է, սա շրջակայ գիւղեցը :

\* \*

— Ի՞նչ պարագաներ հոս բերին ձեզ, ընկեր Սահրատ հարցուց Ժիրայր ժպտուն դէմքով մը :

— Միմիայն հայրենիքի ոէրը, ուրիշ ոչինչ, ևս եկայ ձեր խումբին մի անալու համար, կարծեմ չովիտի մերժէք, այնպէս չէ :

— Ինչո՞ւ սիրելի ընկեր, ինչո՞ւ մերժենք, չէ՞ որ դու ալ ուխտած ես հայրենիքի սիրոյն մեռնիլ, չէ՞ անկարելի է ատիկա :

— Ենորհակալ եմ, հոգի՛ս Ժիրայր ձեզմէ արդէն ատիկա կը յուսայի, և գիտէի ձեր իմ մասին ունեցած սիրոյն որ աստիճանի ըլլալը, սա պիտի ուզէի հասկնալ որ Զեր խումբը քանի հոգիէ կը բազկանար :

— Զեղմով 13 հոգի որոնց ամէնքն ալ պատրաստ

են իրենց կեանքը զոհելու . գործերն ինչպէ՞ս են ձեր կողմերը :

— Ձեր գիտցածին ակս , Ձեր մեկնելէն ասդին նորութիւն ըլլալով գրեթէ ոչինչ պատահած է , միայն թէ քանի մը անգամներ մեր տունը խուզաբեցին իմ գտնուած պահուն , սակայն ոչինչ կարողացան գտնել , ողջ թող ըլլան մեր տան ոէջի գաղտնի աելերը :

Խօսակցութիւնը կը շարունակուի ժամանակ մը ևս , որու մըջոցին Ժիրայր կը յայտնէ թէ Մազար ող-լու(\*) զիւզին մէջ Միմօն Քենեա անուն մատնիչ մ ծնունդ առած էր , և որ յաճախ կը մատնէր , կառա-վարութեան իր տեկնկացած գաղտնի բաները , և թէ պէտք էր անպատճառ այն օրերը վերջ տալ անոր կեանքին ապա թէ ոչ գործը կը վտանգուէր :

— Ես պատրաստ եմ ընկեր Ժիրայր . անոր լաւ դաս մը տալու , կ'ըսէ Սահրատ ուղղակի նայելով Ժի-րայրի աշքերուն :

— Ո՛չ , դու դեռ հիւր կը համարուիս , և թէ անծանօթ են քեզ համար այս տեղերը , կրնայ ըլլալ որ չկարենաս յաջողիլ :

— Կարծեմ այդ տեղ յաջողելու բան մը չկայ . կրնայ ըլլալ որ անծանօթ ըլլամ այն վայրերուն , սա-կայն ինձ հետ ընկեր մը և կամ վստահելի մարդ մը տրուելուն՝ ամէն բան կը լրանայ . ես կ'ուզեմ անպատ-ճառ այդ վտանքն լաւ դաս մը տալ . արդէն շատ շարիք տեսած ենք այդպիսիներէն :

— Լա՛ւ . քանի որ կը վարդաքիս որ դու կար-գադրես այն խնդիրը՝ մենք ալ կը համակերպինք , միասին ընկեր Մուշեղը կուտանք , ան շատ վարժ է

[\*] Մազար օղու նօզգատէ Յ ժամ հեռաւորութեամբ զիւզ մ'է

այն վայրերուն, կարծեմ ուրիշի ալ պէտքը չի մնար ։  
— Այո՛, այո՛, կը բաւէ, մենք կը կարգադրենք  
խնդիրը :

Թ.

Սահրատ և Մուշեղ սովորականէն կանուխ ելած  
իրենց անկողնէն՝ զէպի Մաղար ողլու կը դիմէին գոյ  
ու զուարիթ սրատվ մը, անոնց ամրողջ էութիւնը ուշ  
րախութիւն մը պատեր էր, մերթ անմեղ կատակներ  
կը փոխանակէին իրարու, և մերթ ալ ճամբու միօրիւ-  
նակութենէն ձանձրացած հայրենի երգ մը կը թրր-  
թըռացնէին :

Սահրատ կ'ոկսի երգել անուշ ձայնով մը :

Կէս գիշերին տուն կոխեցին .

Անուշ բունէս արբնցուցին :

Մայրիկ, մայրիկ, անուշիկ մայրիկ :

Կէս գիշերին դուռը զարկին,

Չեռներս ոսներս ողբայ զարկին.

Մայրիկ, մայրիկ, անուշիկ մայրիկ :

Միլար մայրիկ ինձի նամար,

Ես կը մեռնիմ ազգիս նամար.

Մայրիկ, մայրիկ, անուշիկ մայրիկ :

Միլար մայրիկ զիս կը տանեն.

Սուրբ նաւատէկս զիս կը նանեն.

Մայրիկ, մայրիկ անուշիկ մայրիկ :

Էջմիածնայ վանքին սիւնեն .

Ճշակ զարկաւ նամտի զիսէն .

Մայրիկ, մայրիկ անուշիկ մայրիկ

ՀԵՇ, Սահրատ, կ'ըսէիր որ լու ձայն չունի՞մ, զիս  
կ'ուզէիր խարել :

Քանի մը ժամ վերջը անոնք կը հասնին Մաղոք  
օվու դիւղը, ուր պարտ էր գտնուիլ մասնիչը. սակայն  
չեն կրնար գտնել, բաւական փնտռելէ վերջ կը տեղե-  
կանան թէ ան մօտակայ Սէրայ զիւղը գացած էր իր  
որդւոյն հետ ալիւր աղալու համար. ուստի կը հետա-  
պլնգեն զայն. քանի մը վայրկեան վերջ անոնք կը  
պատահին ճամբորդի մը. որուն կը հարցնեն թէ Սիմոն  
քէհեան աեսած էր. նա կը յայտնէ անոր մօտակայ զա-  
ռիվերին վրայ գտնուիլը իրեւց ցոյց արուած աեղը ուր  
զանեն Սիմոնը. բարեի ձեւակերպութիւններէ վերջ կը  
հարցնեն թէ Սիմոն քէհեան որու մասին անքան դովա-  
սանքներ լսած էին՝ ի՞նքն էր, անոր դրակոն պատաս-  
խանին վրայ Սահրատ կ'աւելցնէ բարեկամական չեշ-  
տով մը :

— Սիմոն քեհեա, այս կողմերը ժիրայր անունով  
մարդ մը կայ եղեր, հիմա ո՞ւր կը գտնուի և ի՞նչ տե-  
սակ մարդ է :

Այս հարցման վրայ Սիմոն քեհեա դիտող ակնարկ  
մը կը ձգէ անծանօթներուն վրայ, ու ապա անոնց թուրք  
ըլլալուն վրայ վսահն՝ կը պատասխանէ :

— Շիտակը ճիշտ չեմ զիսեր թէ ո՞ւր աեղ կը զըս-  
նուի, միայն կ'ըսեն թէ այս կողմերս է. զալով իր ինչ  
տեսակ մարդ ըլլալուն, մի հարցնէք, ոճրագործ ու ան-  
հաւատին մէկն է, ժողովուրդը զլիսէ կը հանէ այսինքն  
կառավարութեան դէմ կը գրգռէ զանոնք պարզապէս.  
ուր ըլլալը գիտնամ եթէ պիտի երթամ ու մատնեմ.  
անցեալ որ «Հնչակ» է ինչ է, թերթ Տը հանած է եղեր  
մէջտեղ, ուր ժողովուրդին միտքը պլատող յօդուած-  
ներ զբեր են, զացի խսկոյն մասնեցի, սակայն մինչեւ  
իմ զալուս անյայտացեր էր :

— Արման քենևա , Ժիրայրը անչուշտ ձեր ազգէն բլալու է , ինչո՞ւ անոր մասին զէշ զաղափար կը տածէք :

— Այս աշխարհին վրայ ամէն ծառ իր պատովիր կը ճանչցուի . որ ազգին որ պատկանալու լլայ ան արդէն իր բարի ծաղիկութիւնը մէջտեղ է . սրոնց նայէ՛ , ազգը պիտի փրկենք ըսելով դրամ կը հաւաքեն խեղճ զիւղցիւն , մնողք չէ՝ անոնց . իրե՞նք մնացին ազդը փրկող :

Արման քէնևա անզիտակ իր խօսուկիցներուն՝ կը յայտնէ դեռ շատ բաներ եւ . որոնք Ժիրայրի և Հնչակեան կուսակցութեան իրր թերի կողմերը վեր հանող ու պախարակող լուսանքներ էին :

Անծանօթներէն մին ալ չկարենալով համբերել անոր նախատինքներուն կը քաշէ ատրճանակիր ու կը կրակէ քանի մը անզամ յայտնելով միանդամայն որ երթայ անկէ վերջն ալ մաանութիւն ընէ : Տղան աեսնելով եղելութիւնը սարսափահար կը վազէ զէպի զիւղ ազնութիւնը պօռալով :

—————

## Ժ.

Մինչդեռ հայ գիւղերը զործուած ոճիրներուն վրայ անուսարսափի կը մատնուէին կտուալարութեան կողմէ Ժիրայրի յանձնումին համար , մինչդեռ պաշրազօգուցներն ու հարկահաւաք սատիկանները մանելով հայ տուները կը խուզարկէին մինչեւ իսկ կանանց սնառւկներն ու դարակները յեղափոխական զանելու պատրուակին տակ , մինչդեռ երիտասարդները կը խոչանգուէին ու

Հայ կոյսերը կը բռնաբարուէին զազանաբար և մինչդեռ  
հարկահաւաքները օրերով ու շաբաթներով հայ զիւ-  
զերը մնացած կը անանէին տղրուկի պէս անոնց ապ-  
րուսախն փակչած՝ անգին ժիրայր Եօղղատի Հնչակեան-  
Մասնաճիւղին հետեւեալ նամակը կը դրէր :

Պատ . Վարչութիւն Հնչակեան մասնաճիւղին  
Եօղղատ

Յառաջիկայ երեքարթի օր առառւն տնկւոյդ ժու-  
ղովուրդը եկեղեցի կը հրաւիրէք զինուած վիճակի մէջ՝  
միւս կողմանէ քանի մը խոչանոգուած կիւներ ու աղ-  
ջիկներ զրկելով կառավարութեան՝ կը յայնէք անոնց  
թէ այլեւս իրենց մօտ պատիւ չմնաց : մենք խստիւ կը  
բողոքենք գործուածներուն համար , պէտք է կառա-  
վարութիւնը մրջոցներ ձեռք տոնէ երկրի ու մեր բա-  
րօրութեան , եթէ կառավարութիւնը հարցնէ ներկայ  
ժողովին պատճառը՝ գուք կը պատասխանէք թէ «Ար-  
դարութիւնը մեռած է , և արդէն այս երկրին մէջ  
նժդեհն ըլլալուն մէջտեղ մնացած էր , մենք անոր յու-  
զարկաւորութեան հանգէսը կը կատարենք» եւ երբ  
միջամտել ուզէ զէնքով կը դիմադրէք :

*Հնկերական բարեւներով  
Ժիրայր*

1893 հոկտ . 29

Կ'անցնին քանի մը օրեր , մասնաճիւղը առած  
գրութեան համաձայն գործի կ'սկսի :

Հասած էր օրը . զանգակի մելամուշ զօղանչիւննե-  
րը եկեղեցի կը հրաւիրէին հաւատացեալ ժողովուրդը .  
որ պահ մը վերջ լեցուած էր արդէն . Հնչակեան ըն-  
կերներ զինուած՝ այս ու այն կողմ կը վաղեն . այդ  
պահուն հայրենացունչ ճառեր ու հրանրիչ բանախօսու-  
թիւններ կ'ըլլան , որոնք կը բորբոքեն ժողովուրդին

հայրենաստիրական ողին . անոնք կ'ու խտեն մինչեւ իրենց արեան վերջին կաթիլը դիմագրել խուժանին :

Անդին կառավարութիւնը լսելով եղելութիւնը կառավարից (մրւթէսարրպՓ) Հայոց առաջնորդարան կը դիմէ աեղեկանալու համար խնդրոյն էութեան . այդ մրւջոցին նոր կանանց խումբ մը կը դիմէր զէսի առաջնորդարան . անոնք հասնելով կը խնդրեն որ վերջ մրւարուի իրենց քաշածներուն . թէ պատահւ և այլն չմնաց իրենց մօս , կառավարիչը կը յայտնէ թէ շուտով իրենց պահանջումներուն գորացում պիտի տրուի , թէ հիմա երթան ու անհոգ ըլլան :

Դուքսը շատ մը պաշրպօզուզներ խռնուած զանազան տեղեր , կուզէին հաւկնալ հայերու միջև տեղի ունեցած այդ շարժման բնութիւնը . ու զինուած վիճակի մէջ ասդին ու անդին կը պատէին ու միգուցէ յանկարծակի յարձակման ենթարկուէին , այդ պահուն հայերու և թուրքերու մէջ տեղի ունեցող տաք վիճարանութեան մը մրջոցին կը լսուին զէնքերու ձայներ , ու անա խառնաչփութիւն մընէ որ ծայր կուտայ զէնքերու ձայնէն եկեղեցւոյ ժողովուրդը դուրս խուժելով կատաղարար կը յարձակի խուժանին վրայ . ու կը սկսի երկուստեք ընդհարումը , որ բարեբախտաբար շուտով վերջ կը գտնէ աեղացող անձրեւին շնորհիւ :

Կառավարութիւնը անզօր զգալով ինքզինքը շուտով կը հեռագրէ Գաղատիա և այլուր , և մհծաբանակ զինուորներ բերել կուտայ , հայ ժողովուրդը երկիւղի ու սարսափի մէջ չի համարձակիր տասնըհինգ օրի շափ խանութիւները բանալ ու երթեւեկել այս ու այն կողմակայն ի վերջոյ կառավարութեան տուած խոստումներն համոզուած կ'ստիպուի բանալ , բայց հազիւ թէ կը բացուին անոնք անա ձերբակալութիւններու շարքն է

որ կ'ոկսի , շատեր ձերբակալու ելով Գաղատիս Կը զբրկուին , շատեր յաջորդ շարժուու զրկուելու համար՝ բանակը գրուին և անլուր տանջանքներու կ'հնթարկուելու որպէ զի յայտնեն միջադէպին զրդապաճտաները . ի վերջոյ կառավարութիւնը համազւմ գոյացնելով թէ անոր հեղինակը Ժիրայր ըսուած անձն է . կ'ոկսի չորս կողմ հեռագրել ու ոստիկաններ հանել , ստկայն Ժիրայր ո՞ւր էր , ո՞վ գիտէ :

Երիկուն մը մութը կոխելուն Ժիրայր իր ընկերներով կը հասնի Թէրզիլի , ուր կը գիշերեն . հետեւեալ օր Ժիրայր իրերու անցուղարձին իրազեկ ըլլալու համար տեղւոյն քահանաներէն Տէր Գրիգոր հօր լուր կը զրկէ որ քիչ մը իր մօտ դայ ու տեղեկութիւններ տայ . քահանայի սքեմին տակ ծածկուող այդ հրէցը իսկոյն կը տեղեկացնէ խնդիրը կառավարութեան , որ չուշանար գալ և պաշարել տռւնը . Ժիրայր կը յայտնէ թէ իրենց յահձնուիլը անկարելի է . մինչեւ որ զինու որոկան պաշտօնեայ մը չիգոյ , քանի մը վլայրկեան վերջ Ժիրայրի վերջին փափուքը կատարուած էր , պաշտօնեայ մը գալով կը կալանաւորէ զայն ու Եօլղատի պատերազմական առեանին կը զրկէ :

Պաշտօնեան իր որսը խլող տախւծի մը նման առանց իր աջն ու ձախը նայելու թէ ուրիշներ ոլ կրնային գանուիլ անոր կից սենեակին մէջ՝ ձերբակալած ու հեռագուծ էր իսկոյն :

Ժիրայր կը յանձնուի Եօլղատի պատերազմական առեանին . երկու շարաթի չափ հարցաքննութիւններ տեղի ունենալէ վերջ կ'որոշուի կախաղանով պատժել զայն . ուստի կառավարական պալատին դիմաց կառաջնատի մը բարձրացման հրաման կը տրուի :

Կէս գիշեր էր . 1894 Մարտ 24ի կէս գիշերը . սկզ.

խաւար մը պատած էր ամէն կողմ, այդ պահուն բան-  
ամին մած դռւոք իր ծխնիին վրայ ճռնչելով կը բացուի  
ու սեւեր հազած սառւեր մը կը յառաջանայ մահա-  
պարտներէն միոյն սենեակը, հոն կը գանուէր շղթանե-  
րու ծանրութեան տակ ու երկար մօրուքով թաղ-  
ծաղէմ մարդ մը. որ պարտաւած իր ցերեկուայ այնքան  
շարչարանքներէն կը քնանար մութ սենեակին մէջ .  
սառւերը կը մօտենայ. ու իր գրալանէն բանալի մը հա-  
նելով կը բանայ դուռը, ու ներս կ'ուղղուի: Ժիրայր  
արթնցած դրան ճռնչիւնէն պիշ պիշ կը զիտէ տեղույն  
քահանաներէն Տէր Յակոր հայրը. ու կը կուահէ ամէն  
ինչ :

— Զաւակս կ'ըսէ քահանան ընկճուած սրտով մը,  
ես եկած եմ քեզ Ս. հաղորդութիւն տալու, և Նայինք :

— Եա՛տ լաւ. աէր հայր. սակայն ի՞նչ է այս պա-  
հաւն առոր պատճառը կը հարցնէ. Ժիրայր բուրովին  
անգիտակ ձեւանալով :

— Չեմ զիտեր զաւակս, ինձի այսպէս պատուի-  
քեցին, ու ես պարտականութիւնն կը կատարեմ:

— Այո՛. դռւք թէն չէք զիտեր և կամ անգիտակ  
կը ձեւանակ՝ սակայն ինձ յայտնի են անոր պատճառնե-  
րը. Ժիրայր կը կախուի, սակայն անդին հազարաւոր  
Ժիրայրներ կը ծնին. թող այն համոզումն ունենայ կա-  
ռավարութիւնը որ զիս և կամ ուրիշներ կախելով ար-  
դար բողոքը իր սազմին մէջ խեղզած կ'ըլլայ. ո՛չ եր-  
բէք. շարացաը կը սխալի, հալածումը տարածում կը  
նշանակէ, միթէ կարելի՞ն է որ լոյսը զրուանին տակը  
պահուի: Քանի մը օր առաջ Պոլիս զրկել խօստացած  
էին զիս, սակայն տեսէք այս անօրէն կառավարութեան  
թէ ինչպէս կը կատարէ իր խօստումը, խօսեցէք ժողո-  
վուրդին որ ինձ համար ցաւ չզգան, որովհետեւ իմ

խիղճս հանդարտ է ու պարտականութիւնս ալ կատարած եմ. թող անոնք աշխատին առկէ վերջ Ա. գործը առաջ տանիլ, ու ազգին շահերուն պաշտպան կանգնիլ = Ախ, բանակալ կառավարութիւն, ինչքան աւերներ կը գործուին ու կեանքեր կը մարին ծոցիդ մէջ։ Տէր հայր + Հնչակեան կուսակցութիւնը ուխտած է ազատութեան դրօշը բարձրացնել հայրենի սուրբ հոգերուն վրայ, ինչ գնով որ ալ ըլլայ ան . . . . , ու դիւցազնին ձայնը տակաւիր կոկորդին մէջ կը խեղդուի։

Ազա ժամանակ մը ևս խօսակցելէ վերջ քահանան կը մեկնի բնկճուած սրտով մը։

Հետեւեալ օր տեսու տեղուոյն ժողովուրդը լաց ու թաց աչքերով դիւցազնին մարմինը միջոցին մէջ կախուած։

Ո՞հա վախճանը պաշտելի հերոս անմանն Ժիրայրին =

---

## ԺԱ.

Անօրինակ խանդովառութիւն մը կը տիրէր զիշերուայ պահուն կէմէրէկի տուներէն միոյն մէջ. ամենուն դէմքին վրայ ժողուն էր որ կ'այրացողար. և խնծիղն էր որ կ'արձագանդուէր քիւերուն տակ. եռուզեռումը մեծ էր պարագաներու և տան միջեւ, կարծես թէ անոնք իրենց մէկ սիրելիին մահուրնէ յարութիւնը կը տօնէիւ։

Որո՞ւ էր այդ տունը, և ինչու այդ ուրախութիւնը + Դա Սահրաանց տունն էր։

Մարտիրոսի գարտոտ ծնողքը իր վշտերուն սովորանին գտնողի ամէն հանգամանքով ուրախ ու զուարիք կը զրկէին չմեռած իրենց զաւակը որ կորսուած էր ու զանուեցաւ։

— Դուզում Մարտիրոս, մեղ որքան ցաւերու մատ-  
չեցիր քու մեկնումովդ սիրոյդ ևաեւէն ինկած գոեթէ  
Արունցուցի խելքս, զիշեր ցորեկ քու մասին խորհեցայ.  
Երազներուս մէջ քեզ գրիեցի, և այսպէս մտամոլոր սև  
օրեր անցուցի, կարօտդ զիս մըկեց և սէրդ այրեց հրա-  
տուսոր, երբ տեսնէի քեզ նման պապանիլին մը՝ միշտ  
միտքս կ'իյնայիր. և տաւնը երթալով արիւն արցունք  
կուլայի, նոյէ դէմքս. մկրաֆիս է այս ամէնքը:

— Է՞ն, բ՞նչ կրնայի բնել ես, միթէ կարո՞ղ էի սիրոս  
փակիլ ու քարսիրաց գառնալ այնքան հեռաւոր քոյրե-  
քուս ու ցեղիս օգնութեան ազազակներուն, անոնք հոն  
արիւն արցունք կուլային հայրենիքի ձայնը զիս կը կան-  
չէր, ես այն ձայնին կարո՞ղ էի ականջ զոցել. Է՞ն, այլևս  
ուրախ եղիր, զի գտած ես կորանցուցած որդիդ, որուն  
համար յոյսդ սոլորովին կարած էիր. այս, թէեւ չպիտի  
տեսնէիր յաւիտեան, սակայն Աստուած երեսնիս նա-  
յէցաւ :

Սահրաւ իր ծնաղքին փափաքին վրայ կը պատմէ  
իր պատահարները ի մեծ զարմացումն անոնց :



— Սիրելի ղաւակս Մարտիրոս, գիտես որ քանի  
մը օրերէ ի վեր ուրախ եմ քեղմով, նոյնաղէս տան միւս  
անդամները, սակայն այս մեր ուրախութիւնը վշտով  
խառնուած է, զիտես թէ ինչո՞ւ, որովհետեւ կը լսեմ որ  
ձեր այդ ինքնապաշտպանութիւնը որ յանցանք մ'է  
կառավարութեան առջև՝ չփոթութեան մտանած է զայն,  
որուն համար կը հետապնդէ քեզ բուռն կերպով և խիստ  
հրամաններ հանած ամէն կողմ. ուստի ես կ'ուզիմ որ  
առանց ժամանակ կորսնցնելու եղբայրներուդ հետ ճամ-

բայ ելլես դէպի իզմիր և անկէ ալ արտասահման , կարծեմ այս կեանքէն աւելի նախընտրելի է ան , յամենայն դէպս գարձեալ դու զիտես , այս տեղէն մեկնելով կ'երթաք իւրկիւով ուր ձեր կենդանիներուն չամիչ բեռցընելով կ'օնցնիք մինչև Աստա , արդէն ձեր անցազիր այն տեղուան համար պիտի հանուի , ուսկից իզմիր և ապա նաւով ուր որ յարմար կը տեսնէք . ի՞նչպէս , կ'ուզնէս երթալ :

— Քանի որ մինչե ցարդ ձեր հրամանէն դուրս ելած չեմ , ասկէ վերջն ալ ուերս չեմ փոխեր , ահա իմ կարծիքս . ի՞նչպէս որ կ'ուզէք այնպէս իւով ըլլայ .

## ԺԲ.

Երկու օրուան մէջ պատրաստութիւնները տեսնըւած էին արդէն : Սահրաս իր նրկու եղբայրներուն կիրակոսի և Յակոբի հետ ճամբայ կ'իյնոյ դէպի իւրկիւով , ուր իրենց հօր պատուէրին համաձայն ապրանքի համար բերած կենդանիներն չամիչ բեռցնելով կը շարունակեն իրենց ճամբան :

Երկու օր վերջ անոնք կը հասնին Նիյտէ : Ճամբան անոնց կը հանդիսի իրենց հայրենակիցներէն Հասան օղլու Անմէտը , որ իսկոյն ճանչնալով Սահրատը՝ կը յիշէ անոր մասին տարածուած լուրերն ու փախստական ըլլալը , ու Յակոբի դառնալով ,

— Դարձեալ այս ֆէդային ուր կը տանիք . կ'ըսէ լուրջ դէմքով մը :

— Քաւ լիցի . ի՞նչ ֆէդայի , եղբայրնիս է . քանի մը օր առաջ Պոլսէն եկաւ պէ դու ալ . ֆէդային ուրեկէ հանեցիր , Աստուած , Աստուած :

Ահմէտ կը յայտնէ թէ շատ մը զրոյցներ լսած էր անոր մասին, թէ Եօղղատ կախուող Ժիրայրի խումբին մէջ է եղեր, թէ շատ մը իսլամներու արիւն մտած է, և այլն և այլն :

Երկու եղբայրներ կը յայտնեն թէ անոնք բոլորն ալ զրադարառւթիւններ են և թշնամիի խօսքեր :

Քանի մը օր վերջ անոնք հասած էին արդէն Ասաւա, փոլիս մը տեսնելով տասնց օտարական ըլլալը՝ կը ձերբակալէ, սակայն չուտով կ'ազատին իրենց անցագիրները ցոյց տալով Ասանայի մէջ մեր իշապանները իրենց բերած չամրից ծախսելով կ'անցնին Տարսոն և ապահովմիր :

Օր մը սակայն երբ Սահրատ կը պտտէր տռաննձինն քարավիին վրայ կը ձերբակալուի քօմիսէրի մը կողմանէ որ անցագիր կը պահանջէ, Սահրատ թէև կարապեա անուան երած անցագիրը ցոյց կուտայ, սակայն դարձեալ թոյլ չի տրուիր ու կ'առաջնորդուի բանս : Երկու եղբայրներ լսելով Սահրատի ձերբակալուիլը, իսկոյն կը վազեն կառավարութեան ու քանի մը զրուշ կրծօն տալով կ'ազատեն իրենց եղբայրը : Օր մը վերջ Սահրատ նաւ կը նստի իր եղբայրներուն վերջին մնաս բարովը տալով թէև կ'ուղէ արտասահման անցնիլ, սակայն զուղագիպութեամբ մը իր թալասցի քեռիին — Յովհաննէս Պալդամեան — ու էվէրէկցի մուճակագործներէն Մ. Պարրիէլ Վարդուկեանին<sup>(\*)</sup> հոն գտնուելուն անոնց Պոլիս երթալու համար չւայլած ջատազովութիւններէն համոզուած՝ կը համակերպի Պոլիս երթալ, երկու օր վերջ կը հասնին Պոլիս, Յովհաննէս Պալդամեան կ'ուղեւորի արտասահման :

[\*] «Զնտաներու մէջ ի ընթերցողները շատ լու պիտի յիշեն այս կրտսկա յեղափոխականը :

Սահրատ իր կեանքին մէջ դեռ առաջին անգամն ըլլալով տեսած էր այսպիսի հոյակապ ու հարուստ քաղաք մը , հոկայ միմարեներ ու պալատներ , փառաւոր ու հոյակապ շէնքեր կ'անցնին իր առջեւէն մէկիկ մէկիկ մեծ հիացմունք ձգելով իր վրայ . կը տեսնէ Ռոկեզիրն ու Մարմարան և կը հրանոյ : Սակայն այս բոլորն ալ իրեն անծանօթ էին , կ'ընկզմի քաղաքին մէջ ու ըստ բաղդի կը պատի քանի մը օրեր : Բացց պէտք էր գործ գտնել . այսպէս անգործ ու թափառական պատելէն համ չէր առնէր : Կը դիմէ քանի մը տեղեր սակայն պէտք եղած վսահութիւնը չներշնչելով անոնց՝ չի յաշ ջողիր : Օր մը երբ սովորականին պէս կը չափչիէր փողոցները , կը հանդիպի խանութի մը մէջ՝ իր նաւակից էվէրէկցի Մ . Քարրիէլ Վարդուկեանին որ կը յայտնէ թէ ուր կ'երթար այնպէս , Սահրատ կը պատասխանէ .

— Բարեկամ , ձս ալ չեմ գիտեր թէ ուր կ'երթամ : Վարդուկեան կ'առաջարկէ որ իրեն համար նըսպասաւոր գործ մը կար իր բարեկամներէն միոյն խոհանոցին մէջ , եթէ կ'ուղէր կարող էր զինք հոն առաջնորդել : Սահրատի դրական պատասխանին վրայ անոնք կ'ուղղուին պանդոկ մը ուր կը գտնուէր խոհանոցը . վերջապէս Սահրատ իրը սպասաւոր հոն կը մնայ վարձքն ու ամէն բան որոշուելով : Խոհանոցի սպասաւորը (Ասհրատ) իր խորին շնորհակալութիւնը յայտնելով թոյլ կուտայ որ հեռանայ ան :

Կ'անցնին ամիսներ , օր մը Սահրատ ու Վարդուկեան նստած խանութին մէջ կը խօսակցէին :

— Մարափրօն , քանի իրարու ծանօթացանք , դեռ չենք գիտեր թէ ի՞նչ տեսակ անձեր ենք , այսինքն ի՞նչ գաղափար ու գիտում ունինք ներկայ իրերու անձ ու դարձերուն նկատմամբ , աւելի բացը խօսելով՝ հայ ժողովրդի տագնապին մասին :

— Սահրատ կ'սրծելու / որ իր խօսակիցը զինք փորձել կ'ուղէր կր հարցնէ բոլորովին անտարբերութեամբ մը :

— Ի՞ր Հայկական տագնապը կ'ակնարկէք :

— Այսինքն սա քանի մը տարիներէ իվեր տեղի ունեցող հալածանքներուն . որոնք սիսրեմարիօրէն կը գործուին բռաւակալ կառավարութեան կողմանէ :

— Այս' , այս' , հասկցա՛յ , ըստիս կը ցաւիմ աշոնց վրայ սակայն ի՞նչ կարող եմ ընել առանձինն . ահա ժիրայր ելու քանի մը ընկերներով , սակայն ժամանակ մը գործելէ վերջ կախաղանով վերջացաւ իր գործը :

— Այս' , թէեւ դու կարող չես առանձինն բան մը ընել . սակայն երբ քանի մը ուրիշ քեզ նմաններ ալ միանան ու գործեն այն առեն կարելի կրլլոյ արդիւնք մը յառաջ բերել :

Սահրատ կրանելով թէ իր խօսակիցը զինք չէր ուզեր փորձել և թէ միութիւն ըսելով կ'ակնարկէր Հնչակեան կուսուկցութիւնը՝ կ'ըսէ :

— Կը հաւատամ որ դուք յեղափոխութեան հուրովը՝ վառուած անձ մըն էք , թէեւ մինչեւ ցարդ չէի զիտեր , և կը գաւիք մեր հարենիքի թշուառութեանց վրայ . սակայն լաւ գիտրած ըլլաք որ ձեր խօսակիցն ալ շըսեմ ուելի զրեթէ ձեզի չափ նոյն բաներով կը հետաքրքրուի . ու կրցաւի իր թշուառ հայրենիքին վրայ , իրու ապացոյց իր այս խօսքին ահա ձեզ կը ներկայացնէ Կէմէրէկի Մասնաճիւղին մէկ գրութիւնը . այս ըսելով կը հանէ իր գրադանէն թուղթի կաոր մը ու կ'երկարէ Վարդուկեանին . այս վերջինը զարմանալով գիւղացիի տարապին տակ անձնուէր յեղափոխականի մը ծածկուած ըլլալը կ'առնէ ու կ'ըսկսի ակնարկ մը պատցնել անոր վրայ . բոսէ մը վերջ կը պատասխանէ ուրախութեամբ մը թէ իրենք ընկեր են եզեր ու լուր չունին տակտին . Սահրատ կ'աւելինէ :

— Ես առաջին անգամ շխատկը կարծեցի թէ զիս  
փորձել կուզէք, սակայն այժմ վստահ ձեր խօսքին  
կը շնորհաւորեմ ձեզ ու ապա կաւելցնէ — Ես չպիտի  
ուղղի երկար բարակ պատմել պատահարներս, որոնք  
շատ ու շատ երկար են. եթէ անգամ մը պատմեմ այն  
առեն դուք լու կերպով պիտի հասկնաք թէ ո՞վ է  
ձեր խօսակիցը և ի՞նչ գործեր տեսած : Ու Սահրան  
Վարդուկեանի ստիգմաներուն վրայ կը պատմէ իր ամ-  
բողջ արկածալից կեանքը. Թորոսի հետ ունեցած բա-  
րեկամութիւնը, Ժիրայրի խումբին միանալը ու գոր-  
ծած քաջազրծութիւնները, անոր կախաղանը ու վեր-  
ջապէս իր հրաշքով ազատումը :

Վարդուկեան բնաւ չէր յաւսոր թէ այդ զիւզա-  
ցիի տարազին տակ ծածկուող իր խօսակիցը կարող էր  
այսքան գործեր տեսած ըլլալ, և կ'ուրախանաց իր  
փոքրիկ մէկ հետաքրքրութեան այսքան շահեկան ու  
կարեւոր լուրերու դուռ բանալուն վրայ, ու ստիգի ել-  
լելով իր աեղէն կը շնորհաւորէ իր ընկերը : Սահրանի  
խնդրունքին վրայ Վարդուկեան կ'ըսկոի պատմել իր  
ամբողջ ողիսականը, թէ ինչպէս յայտարարութեան-  
խնդրով ձերբակալուած էր եղէրէկի մէջ ու գացած  
կեսարիա. և ապա Գաղատիա ուր ներկայ եղած էր  
Թորոսի ընկերներուն կախաղանին, ու ապա աքսոր-  
ուած բայց վերջը ազատուելով Պոլիս եկած : Երկու  
ընկերներ խիստ կը զարմանան թէ Երկար ժամանակէ  
միկեր Պոլիս ու զրեթէ միենոյն սենեակին մէջ կը  
գտնուին ու լուր չունին իրարմէ :

Քանի մը օր վերջ Սահրանի վրայ փոքրիկ ջերմ մը  
կուզայ, որ չուտով կը փոխուի ուրիշ ծանր հիւանդու-  
թեան, և որուն պատճառաւ խոհանոց չի կրնար յաճաւ-  
խել այլեւ : Հիւանդութիւնը տակաւ կը ծանրանայ :

Երիկուն մը Ա . Գարբէլ ընկերական ժողովի կը կանչուի կարեւոր խնդրոյ մը համար . Նիստէն վերջ կը կարդացուի գաւառներէն եկած զանազան նամակները . նոյնպէս Եօզդատի Մասնաճիւղին հետեւեալ սրարունակութեամբ դրութիւնը :

Ընկերնե՞ր .

Քանի մը ամիս առաջ Կէմէրէկցի Մարտիրոս Ա . Յովհաննէսէսեան ծածկանունով Ահճրատ կամ Տէտ տեղէս Պոլիս եկած է Կարասպետ անուան տակ անցազրով : Ցիշեալը Ժիրայրի խուժքին կը պատկանէր , ու անոր մահուընէ վերջ բաւական ժամանակ ալ ի նպաստ կուռակցութեան գործած , ուստի կը խնդրենք որ հարկ եղած ձևանուռութիւններ հաջիք յանձն առնել երբ ան ներկայանայ :

Վարչութիւն Եօզդատի Հնչակեան Ա . Հիւղի կելի

Ա . Գարբէլ խկոյն կը յիշէ հիւանդ Մարտիրոսը , նա ընկերներուն հարցումին վրայ կը յայտնէ թէ ան իր սենեակն էր ու քանի մը օրերէ իվեր հիւանդ կը պառկէր : Հետեւեալ առաւօտ Մարտիրոս կուսակցութեան հրամանով Ետի գուլէ Ազգ . Հիւանդանոցը կը զրկուի ուր տասնեւինդ օր մնալէ վերջ բաւական իր առողջութիւնը վերստացած գուրս կուգայ :

Կ'անցնին քանի մը շտրաթներ . Ա . Գարբէլ ու ընկերներէն ոմանք կը ձերբակալուին կուսակցական խընդրով , անսնց կը հարցուի թէ ո՞ւր էր նաև Կէմէրէկցի Մարտիրոս Ա . Յովհաննէսէսեանը որ քանի մը օրերէ իվեր իրենց մօա կը գանուէր . անսնք կ'ուրամանան ամէն ինչ : Ահճրատ կեղրոնական Վարիչ մարմնոյ որոշման վրայ կ'ուղէ պահ մը Եւրոպա անցնիլ . սակայն հայրենիքին սիրով վառուած չուզեր բաժնուիլ անկէ ու նաև նըստելով կ'անցնի Սաման Լքտեսի պիտակին տակ :

## ԺԳ.

—Պ. Մարգիս, այս օրերս տեղս Կէմէրէկցի Մարտիրոս անունով յեղափոխական մը եկեր է. ի՞նչպէս ձեռք պիտի անցնենք:

—Իրա՞ւ կ'ըսէք, հազարապետ պէջ, այդ ինչպիսի մարդ կրլլար որ կը յանդգնի համարձակ մտնել քաղաք:

—Եխտակը ես ալ կը դարձանամ. բայց . . .

—Ռւսկից խմացաք այդ տեղեկութիւնը:

—Հիմա ներքին գործոց նախարարութենէն հետոցիր մը առի, ուր կը յայտնուէր թէ Կէմէրէկցի. Հրնչակեան յեղափոխական մը Մարտիրոս Տ. Յովհաննէսեան անուն՝ այս օրերս Պոլսէն Մամոնն ելած էր:

—Զարժանալի բան, հազար ես ինչո՞ւ չեմ բած, անհոգ եղէք. վազը եկեղեցի կ'երթամ ու կը հասկնամ ամէն ինչ:

—Կը յուսսամ թէ ձեր շնորհիւ վազը ամէն բան կարգադրուած պիտի ըլլայ, նայէ՛, եթէ ատիկո յաջողիս ձերբակալել՝ կը խօստանամ քեզի Պոլսէն պատուանշան մը բերել տալ իրը վարձք քու հաւատարիմ ծառայութեանդ. ես ալ իմ մասին կ'աշխատիմ պէտք եղածը դանց չընել:

—Այո՛, հազարապետ պէջ. որքան ատենէ որ ես այս լրտէսի որաշոնը ստանձնած եմ. առիթը չեմ վախցուցած կառավարութեան օգտակար հանդիսանալէ. անցեալ օր յայտնի յեղափոխական մը մատնեցի որ չառ չարիք հասցուցած է եկեր կառավարութեան, և զընտաններուն մէջ հրւծուիլ դատապարտել տաւի. ձեզի ըսեմ հազարապետ պէջ, այս մի քանի տարիներս հայերը կատղած են ու իրենց կօշիկէն վեր կ'էլնեն, շիտակը պէտք է լաւ դաս մը տալ ատոնց:

— Այդ մասին անհոգ եղիր , ♀ . Սարգիս կառավարութիւնը քանի մը ամիսէն տալիք դասին ծրագիրը կը պատրաստէ հիմակուրնէ . դիտե՞ս թէ ի՞նչ պիտի ընէ . ընդհանուր կոտորած . . . այս բանը միայն կարողէ մաքրել երկիրը այդ ապերաժիւներէն :

— Կուղեմ որ հազարապետ էֆ . քիչ մըն ալ տեղեւ կութիւն տոք սա յեղափոխականի մասին , որ ես ալ բատ այնմ գործեմ :

— Այդ անպիտանը Ժիրայր բառւած յայտնի յեղափոխականին խումբին մէջ է եղեր . անոր կախուելովը անցեր է շատ մը գիւղեր , ու երկար ժամանակ կռուեր կառավարական զինուարներու հետ . սակայն կերպով մը կծիկը դրեր է , կէմէրէկ , Եօղզատի մէջ մահուան դառապարագուեր է իր բացակայութեան . ապա ♀ոլիս անցեր է . և հիմա ալ հոս , ամէն կողմ հեռագիր արուած է . եթէ բանուի անպատճառ Ժիրայրի բախողին պիտի ննիտարկուի , այդ անպիտանը ժողովուրդը զրգուելէ զատ շատ մը հարուստներու դրամն աւ կողոպաեր է սարսափի մասնելով զանոնք :

Այդ յայտնումին վրայ Սարգիս կըսկսի մտածել , հազարապետը անոր խորհիլր տեսնելով կ'աւելցնէ :

— ♀ . Սարգիս , ի՞նչո՞ւ կը մտածես , ապա թէ ոչ կը վշտանաս թէ անհատ մըն ալ պիտի պակսի աղգէդ :

— Ի՞նչ կըսէք , պէտք է թիէնտի . թող պակաս ըլլան այդպիսի անձեր , անոնք օգուտ ունենալէ զատ վետոի կը ծառայեն . կը մտածեմ որ այդ անպիտանը ի՞նչպէս համարձակեր է ♀ոլիս երթալ ու ապա տեղս գալ . ի՞նչքան յանդգնութիւն , թող սպասէ քիչ ալ . . . ու այն տաեն պիտի հասկնայ թէ ի՞նչպէս կրլայ կառավարութեան քէմ գործելը :

Հազարապետը չորհակալ մնալով Սարգիսի խօսքե-

թէն և մանուռանդ յանձն առած ծառայութիւններէն սեղանի կը հրաւիրէ ու գուռաթներ կը հրամցնէ անոր Քիչ զերջ Սարգիս մեկնած էր արդէն :

Ճամբան կը պատահի իր բարեկամներէն Եօզդատցի Միսաք Գարակէօղեանին որ զարմանքով կը հարցնէ .

— Ահ , բարեկամ , արդեօք կը յուսալի թէ անգամ մըն ալ պիտի կարեւայինք տեսակցիլ :

— Եխակը ևս ալ չէի յուսար , սակայն բախտին մէկ ժպտալից ակնարկը դարձեալ մեզ իրարու դէմ հանեց , է՞հ , ինչպէս էք նոյնինք , ֆէշէր մը չունիք անչու չա :

— Փառք Աստուծոյ , հանգիստ եմ , կը յուսամթէ դուք ալ հանգիստ էք :

— Բայց այս ի՞նչ ձեւ , ի՞նչ կերպարանք . ընկերները ի՞նչպէս են :

— Մի՛ հարցնէք . մեծկակ պատմաւթիւնն մը ունի անիկա , է՞հ . ընկերները ի՞նչպէս են :

— Անոնք ալ հանգիստ են . սակայն այս օրերս վրդովեցուցիչ բան մը երեւան եկած է . կ'ըսեն թէ սա զիմացի պանդոկին մէջ լրտես մը ծնած ան ու սարսափի կը մատնէ ամէնքը . կը խորհինք կերպով մը մէջանգէն վերցնել :

Սարգիս իսկոյն կը կռանէ թէ նա իր մասին կը խօսէր , սակայն խօսակցութեան ձեւը փոխելով կը հարցնէ .

— Այսօր ընկերական ժողով ունի՞ք , ևս ալ կը փափաքիմ ներկայ ըլլալ , սակայն միւս կռամանէ կը խորհիմ թէ վկայական չունենալուս համար չպիտի կարենամ գոյլ :

— Եատ լու առայժմ այսչափ . թերեւս կասկածուինք չմեաք բարով» ու կը բաժնուին :

Երկու օր վերջ Սարգիս հրաւիրուած էր իր լնկեցած տուած ճաշին, ուր անոնք առիթը ունեցան աւելի մօտէն տեսնուելու:

Օր մը Սարգիս լսելով իր հայրենակիցներէն Տօնիկ ազա Պօյանեանի Սամսոն գալը շակիս վաճառելու համար՝ կը խորհի իր հօր նամակ մը գրել. քանի որ երկար ժամանակէ ի վեր չեր գրած, ուստի պանդոկին մէկ անկիւնը տանձնանալով կը գրէ երկար նամակ մը, որուն մէջ ի միջի աշոց կը խնդրէր որ իր եղբայրներէն մին Մարզուան գար ու միասին հայրենիք դառնացին, նամակը գրելէ վերջ կերթայ ու կը գտնէ իր հայրենակիցը ու նամակը յանձնելով կը պատուիրէ որ իր ընկերներուն բան մը շրսէ իր մասին:

Երկու օր վերջ Սահրատ կառք մը վարձած կը մեկնի Մարզուան, հոն հասնելով կ'իջև անի իր ծանօթ ընկերներէն Յարութիւն աղա Զէնկինեանի տունը, ուր կը մնայ քանի մը օրեր:

Տօնիկ աղա հասնելով կէմէրէլ կը յանձնէ նամակը իր հասցէին, որուն պրայ Սահրատի եղբայրը՝ Յակոբ Համբոյ կ'իյնայ դէպի Մարզուան, հոն հասնելուն երբ կ'իմունայ իր եղբօր Հաճի գիւղ մեկնած րԱլլը կ'ըստիսուի հոն երթալ, Սահրատ ու Յակոբ կը տեսակցին երկար ատեն որու միջոցին Յակոբ կը յայտնէ թէ միստին երթալը գտանգուոր էր, որովհետեւ ճամբաները կը հսկուէին կառավարութեան կողմանէ, որով պէտք էր ինք վերադառնալէ քանի մը օր վերջ գալ. Սահրատ կը համակերպի, քանի մը որ վերջ Յակոբ հասած էր իր հայրենիքը:

Սահրատ կ'անցնի Ամսովայի ճամբով թոքատ, ուր կը ներկայանայ իր Մարզուանէն առած յանձնաբարականով տեղուոյն Մասնաճիւղին, որ կ'առաջարկէ մնալ Մարիցա խանըմի տունը:

Մարիցա խանըմ միջահասակ կլոր կին մըն էր ու  
սեւ աշքերով ու խարսիայ մազերով . իր ամուսույն  
մահուլնէ վերջ մտած էր Հնչակեան դրօին տակ : Նա  
պատիւ կ վայելէր ոչ միայն տեղւոյն ժողովուրգին  
մէջ՝ ալ կառավարական շրջանակին մէջ ալ . ճանչցուած-  
էր իրը առատաձեռն ու մաքուր բարոյականի տէր տի-  
կին մը , որուն համար կը սիրուէր շատերէն :

— Քեզի բան , Սահրատ , կ'ըսէ Մարիցա խանըմ  
օր մը . բոկեր նշանը կրնայ յաջողիլ այն մասնիչին  
գործը լինցնել . արդէն ծանօթէ է ամենուս անոր քա-  
ջագործութիւնները և ճանչցուած է իրը skvorիս , այն  
մարդն ալ երկարեց այլեւս իր շահատակութիւնները -  
անգամ մը իրեն պատուիրուեցաւ որ այլեւս այնպիսին  
գերի մէջ չի գտնուի , սակայն կ'երեւի թէ եղած այն-  
քան սպառնալիքները իրենց բարերար ազդեցութիւնը  
չեն ըրած իր վրայ , այս անգամ վերջնականապէս գոր-  
ծը լինցնելու է :

Այո՞ , այո՞ , այդպիսիններուն մարմինը շուտով  
պէտք է վերցնել մէջակեզէն . որպէսզի կուսակցութիւնն  
ալ անուրդել գործէ : Եթէ այսօր խնայուի անոր կեան-  
քը՝ նա վաղն ալ ներում գտնելու յօյսով կ'սկսի աւելի-  
ևս շատցնել իր մասնութիւնները . ոլէտք է շուտով  
մաքրել անոր հաշիւը :

— Սակայն այդ անպիտանը մեր ազդարարութեան  
վրայ սկսաւ այլեւս զրեթէ առւնէն դուրս չելլել . և  
մնալ իրեններով շրջապատուած . հիմա մեզ կը մնայ  
կերպով մը խնճոյքի հրաւիրել տալ ու այսպէս կար-  
գագրել գործը . ապա թէ ոչ իր տան մէջ ձեռնարկելը  
քիչ մը վտանգաւոր է . նկատի առնուելիք պարագա-  
ներէն մէկն ալ սա է թէ թէն ընկեր նշան այնքան  
ճարպիկ ճանչցուած է . սակայն կը կարծեմ որ առան-

ձինն պիտի կրնայ յաշողցնել զործը , պէտք ունի ընկերի մը :

— Մարիցա խանրմ , պիտի խնդրէի ձեզմէ որընկեր նշանի հետ միանալով կարգադրէինք զործը դուք ձանչցուած էք ընկերներուն սէջ իրր խորհրդատու և անուց համարումը կը վայելէք , ուստի կարու էք անոնց յայտնելով խնդիրքո՞ւն վնձ վիճակել այդպաշտօնը , որով շատ գոն պիտի թողուք զիս , որովհետեւ երկար ժամանակէ ի վեր ինձ արհեստ ըրած եմ այդ կերպ սողուններուն դաս տալը :

— Շատ լաւ անգամ մը տռաջարկեմ , սակայն չեմ յուսար որ հաւանութիւն ցոյց տան . որովհետեւ երր ձեզ տրուի այն պաշտօնը՝ քիչ մը անպատճարեր պիտի բլլայ ընկերներուն , անոնք պիտի տռարկեն թէ դուք անձանօթ էք այսաւելի վայրերուն և թէ հիւր :

— Ինչո՞ւ Մարիցա խանրմ , ինչո՞ւ անպատճարեր պիտի բլլայ եղեր ընկերներուն . ընդհակառակը . . . զալով իմ հիւր բլլալս տռարկուելուն՝ ինձ համար տարրերութիւն չընէր նորեկ կամ հիւր բլլալս . բայ է որ մանք ձանօթ բլլանք իրարու :

— Հոգ չէ , անգամ մը յայտնեմ , թէեւ այնքան յոյս չունիմ :

Իրիկունը ճաշէ վերջ Մարիցա խանրմ ժողովի կը հրաւիրէ ընկերները , ուր թեր ու դէմ կարծիքներ փոխանակուելէ վերջ՝ կ'որոշուին Սահրատ ու նշան իրր *skororhias* մատնիչին :

Անցած էին քանի մը օրեր . կուսակցութիւնը յաշողած էր կերպով մը մատնիչը հրաւիրել պարտէզի մը մէջ : Սահրատ ու նշան — երկու պարտաճանաչ ընկերներ — կը դիմեն հոն՝ ուր հրաւիրուած էր նա . մաւթ գիշեր մըն էր . անոնք անցնելով զանազան փողոցներէ

վերջապէս կը հասնին որոշուած վայրը : յանկարծ կը լոււի օդին մէջ հրացանի պայմենն մը , ճատնիչը զար- նուած էր . հրաւիրեալները սարսափահար դուրս կը խուժեն ձերբակալելու համար հեղինակները , սակայն անոնք արդէն անյայտացեր էին . տերուր յաջողուած էր :

Խսկոյն լուր կը արուի կառավարութեան , որ քննիչ յանձնախումբ մը զբկելով կը քննէ դէպքը . որուն կը յաջորդէ խիստ խուզարկութիւնն մը . շատ անմեղներ կը ձերբակալուին ու շատեր ալ սարսափի կը մատ- նուին : Սակայն անդին դէպքին բուն հեղինակները կ'ուրախանային իրենց առջեւի խոչնդուր մաքրուած տեսնելով :

Մատութեան մը չնորհիւ որ մը կառավարութիւ- նը քանի մը ոստիկաններ կը զրկէ Մարիցա խանըմի տան կասկածելի անձը (Ամէրտա) ձերբակալելու համար : Մարիցա խանըմ գուսոր կզպուծ զբացիին տունը զացած էր . խսկոյն լուր կը արուի իրեն որ իր տան առջեւ խումբ մը ոստիկաններ զի՞նքը տեսնել կ'ուզէին . ար- կինը կը վութայ . ու տեսնելով խուռաներամ ամրուխ մը մէջ քանի մը ոստիկաններ՝ դիտել կ'ուտայ թէ իրենք առանց թաղապեաի ու հոգեւոր հօր ներկայ րլ- լլալուն կարող չէին խուզարկութեան ձեռնարկել . տիկնոջ առարկութիւնը արդարացի էր . ճար չկար- պէտք էր համակերպիլ , խսկոյն քանի մը անձեր կը դրկուին ու կը կանչուին անոնք : Բարերազդարար Ամէրտա տունը չէր այսօր : Ոստիկաններն ու թաղա- պեաները ներս կը խուժեն կարծելով թէ պիտի կարե- նային գանել . ամէն կողմ կը խուզարկուի . սակայն ոչ մէկ արդիւնք յառաջ կտ զայ , ուստի կ'ստիպուին ամօ- թահար ետ դառնալ :

Մարիցա խանըմ իր արժանապատութիւնը վիրա-

ւորուած զգալով կը դիմէ անձամբ տեղակալին մօտ գողոքի համար . կը յայտնուի իրեն թէ ան լոկ կառկածի մը արդիւնքն էր , որովհետեւ իրենց այնպէս հաղորդած էին . ու տեղակալը փաղաքական ձւով մը .

— Մի՛ յուղուիք Մարիզա խանըմ . թէեւ բնաւ չէի յուսար որ ձեր տուշը սճրագործի մը բնակարան կրեայ ըլլալ . սակայն առջի օր քանի մը անձեր յայտնեցին թէ կասկածելի անձ մը կը գանուէր ձեր աւշը . և ստիպեցին ձերբակալելու համար մոջոցներ ձեռք առնել . ուստի լոկ անոնց կասկածը փարատելու համար այսպէս ըրի :

— Թէեւ մասամբ մը իրաւունք ունիք ձեր այնպէս վարուելուն մէջ , սակայն արդեօք շխորհեցա՞ք անդամ մը թէ անկարելի է իմ այդպիսի արտաքարեր բաներու մէջ գանուիլլը :

Քանի մը վայրկեան վերջ Մարիզա խանըմ իր տան մէջ Սահրասի քով նստած կը յայտնէր թէ զացած ու բողոքած էր խստիւ՝ կատարուած խուզարկութեան համար , անոնք յայտնած էին իրենց քանի մը անձերու կասկածիլը իր (Սահրաս) վրայով . որուն համար կառավարութիւնը եկած ու խուզարկած էր . կը յայտնէր նաև թէ եթէ անդամ մըն ալ խուզարկութեան դային . սանդուխին տակը մտնէր , զի ապահով էր հոն :

Իրօք քանի մը օր վերջ վերստին կուգան խուզարկութեան . Սա բատ սանդուխին տակը կը մտնէ . ոստիկանները կը խուզարկեն ամէն կողմ , սակայն կրկին դժիկը ետ կը վերադառնան :

Սահրաս տեսնելով որ հոն ալ հանգստա շկար իրեն համար՝ կ'որոշէ իր հայրենիքը դառնալ :

## ԺԴ.

Սահրատի կէմէրէկ հասնելէն ամիս մը վերջ Սերբասիոյ բանտէն փախ ևառ առւող ու կէմէրէկ ներսէս Կէօզէլկէլինեանի առւնը ապաստանող Սեղրաք Խալամեանը կը ձերբակալուի յանկարծակի կառավարութեան կողմանէ , ու կը զրկուի նարգչւա ու ապա-Սերբասիա :

Սահրատի ձնողքը երկիւղի մէջ ինկած կը կանչեն իրենց զաւակը ու կուզեն որ շուտով տեղ մը անցնի որովհետեւ կտռավարութիւնը արդէն զրգուուած էր Խալամեանի ձերբակալութեան վրայ ու կարելի էր յանկարծակի զինքն ալ ձերբակալել . անոնք վստահէին թէ անգամ մը եթէ իրենց որդին օձիքը ձեռք տալու ըլլար աշնքան զիւրին չպիտի լլար ազատուիլը մանաւանդ որ ի բայցակայութեան մահուան դասապարտուած էր :

Սահրատ զզալով վիճակին ձանրութիւնը կը քաշուի սենեակ մը ու կ'ակսի մտածել , մտածել՝ իր անձին , իր ամսաւոյն ու ձնողքին վրայ . շատ մը անսուզոր գաղափարներ կ'անցնան իր մտքին առջեւէն , ոյսոնցմէ կը սոսկար նա , կուզէ լոլ , սակայն արցունքները իր աչքին մէջ կը քարանան . կը մտածէ իր ապագային վրայ , որ մշուշներու մէջ թաղուած էր . կառավարութեան ուրուականը զինք անհանգիստ կ'ընէ . սակայն ի՞նչ ընել պէտք էր անկէ ազատելու համար , անձնասագան ըլլուլ՝ առ անկարելի էր . անզին այրի պիտի մնար իր ամուսինը , երթալ կառավարութեան յանձնուիլ՝ առ ալ պարզապէս յիմարութիւն էր . որով-

հետեւ մէկ բազէի մէջ պիտի ոչնչանար, ի՞նչ ընել  
պէտք է ուրիշն. ահա անել լարիւրիւնթռս մը, որուն  
ձամբաները գաղտնիքներու մէջ ագռացուած են: Եր-  
կար ժամանակ խորհելէ վերջ Ասհրատ վերջապէս կ'ո-  
քայէ անցնիլ Թալաս ու ապա Կեսարիա. ուսկից ալ  
եթէ յարմար առիթք ներկայանար Զէյթուն:

Այս ծրագրին վրայ Ասհրատ իր ծնողքին կը ներ-  
կայանայ յայտնելով թէ պիտի համակերպէր իրենց  
հրամանին, թէնու կ'զգար թէ վերջին անգամն էր որ  
կը բաժնու էր անոնցմէ, որովհետեւ անդին կառավա-  
րութիւնը իր աշքերը բացած կը հնկէր անքթիք: Հե-  
տեւեալ իրիկուն Ասհրատ իր ծնողքին ու ամուսնոյն  
վերջին մնաս բարովը տալով կ'ուզեւորի թալաս, ուր  
կը մնայ ընկեր Կարապետ Քէրթմէնեանի տունը. քանի  
մը որ վերջ կ'անցնի Կեսարիա: Այն օրերը Յակոբ  
անուն Հնչակեան բնկեր մը կը ձերբակալուի Կեսարիոյ  
մէջ գինեմոլութեան սղատձառաւ. ու կ'առաջնորդուի  
բանս, հարցաքննութեան պահուն անդիտակցարար կը  
յայտնէ քանի մը կուսակցական գաղտնիքներ. ըրուն  
վրայ կը ձերբակալուին 10-15ի չափ անձեր նոյնպէս  
լնրն ալ վար կը դրուի:

Բանախին մէջ կը զանու էր Ռուբէն Գալուգեան  
անուն դաւաճան անձ մը, որ Հնչակեան կուսակցու-  
թեան աւունով դրամ հաւաքած և ի վերջոյ գողու-  
թեան ալ դիմած ըլլալով ձերբակալուած ու հինգ  
տարուան բանտարկութեան դատապարտուած էր, այս  
վերջինը երթալով Յակոբի մօտ կ'ուզէ քանի մը  
գաղտնիքներու տիրանալ ու գոնէ այն կերպով աղա-  
տ' բանախն ու կակսի շողոքորթել: Յակոբ կարծելով  
թէ վստահելի անձ է և մանաւանդ որ ընկեր՝ կը յայտ-  
նէ ուրիշ քանի մը կուսակցական գաղտնիքներ, առանց

զիսնալու թէ իր խօսակիցը պարզ լրտես մըն էր ու շահամու մը միանգամայն , Յակոբ կը յայտնէ նուև թէ այն օրերը ժիրայրի բնկերներէն կէմէրէկցի բնկեր Մարտիրոսը եկած էր կեսորիտ ու կը խրախուսէր ընկերները Ռուբէնի համար առիմը ներկայացած էր ելլելով Յուկորի քովէն գրավ մը կը յայտնէ կառավարութեան թէ եթէ զինքը թշոյ տալ յօժարին կարեւոր գողանիքներ ունէր յայտնելիք . կառավարութիւնը սովալլուկ դադի մը նման որս մը կը վնասուէր արդէն և անոր իւրաքանչիւր պաշտօնեաները պատուանչան մը առնելու իդձէն կը մարակուէին , որով իսկոյն կը կատարէն եղած խնդրանքը . Ռուբէն կը մասնէ իր բոլոր լամաները , որուն վրայ կը ձերբակալուին շատեր + նոյնպէս Սահրատը որ նամակ գրելով կը զբագէր իր հայրենակից Դուկոսի մօտ . կը ձերբակալուի նաև այս վերջինն ալ . 6-7 առթիէ ի մեր կառավարութիւնը զբաղեցնող ու սորսամիի մասնող Սահրատի ձերբակալման լուրը իսկոյն կը տարածուի ամէն կողմ . կառավարութիւնը կը հեռազրէ Եօզդատ ու Պոլիս թէ վերջապէս ձեռք անցուած էր կէմէրէկցի Մարտիրոսը որուն մահավճիռը վազուց տրուած էր :

Սահրատի համար այլեւս տմէն յոյս մարած էին , վերջապէս ինկած էր բռնակալ կառավարութեան ճիրաններուն մէջ , ու կը մտածէր , թէ անոր զանը պիտի ըլլար նուև ինք :

Սահրատ որ մը հասկնալով որ մատնութիւնը կատարուած էր Գավուքեանի ձեռքով (պէտք է զիսնալ որ Գավուքեան չի յաջողիր ազատիլ իր մատնութիւններովը) շահամոլական դրդումով՝ կ'ուղէ զոնէ վերջին անգամն ըլլալով գաստիարակի պաշտօնն ստանձնել և զաս մը տալ այն մատնիցին ես . և զո՞ւէ այդ կերպով

լուծել իր վրէժը, ուստի կը կաշառէ բանտապահը • գիշեր մը երբ նստած կը խօսակցէին անոնք խօսքը կը դառնայ Սահրատի ձերբակալութեան շուրջ, Սահրատ կը յայտնէ թէ ինքն է եղեր մասնողը, Գավուզեան կ'ուրանայ, սակայն Սահրատ կը պնդէ ու բարկացած ելլելով յանկարծ իր տեղէն կը պլլուի Գավուզեանի կոկորդին, ու կը ջանայ խեղդել զայն, այս վերջնոյն աղաղակներուն վրայ թէիւ կ'արթնանան ուրիշ բանտարկեալներ՝ սակայն չեն ուզեր միջառաել, անոնք իրարու փաթթուած վիճակի մէջ կը հասնին դրան եաին, Գավուզեանի օգնութեան աղաղակներուն վրայ կը կը հասնին բանտապահն ու մը քանի ոստիկաններ, և դուռը կը բանան, սակայն այս անդամ անոնց դրան ետեւ գանուելուն պատճառաւ դուռը չի բացուիր, ոստիկանները կը հրամայեն որ ետեւէն հեռանան, սակայն կարեւորութիւն չի տրուիր անոնց խօսքին, անոնք կը բապանան կրակել, սակայն դարձեալ ապարդիւն կը մնայ, ի վերջոյ ոստիկանները դուռը իր ծրանիին վրայ դարձնելով կը բանան, Սահրատ ու Ռուրէն դեռ կը մաքառէին, ոստիկանները բարկացած ըլլալով քանի մը խարազանի հարուածներ կ'իջեցնեն Սահրատին ու այս կերպով կը յաջողին բաժնել զանոնք իրարմէ, Սահրատ պահ մը կը կարծէ թէ՝ այլեւս Ռուրէն մեռած էր, սակայն առառուն լսելով անոր ողջ ըլլալը՝ կը տրամի, բայց դարձեալ կը միտթարուի յիշելով անոր առկաւին բանաւ մնալը, բանտապահը տեսնելով որ ինդիրը տարրեր գոյն պիտի ստանար օր մը միեւնոյն սենեակին մէջ մնալովը՝ կը բաժնէ Ռուրէնը Սահրատի քովէն և ուրիշ սենեակ մը կ'առաջնորդէ:

Սահրատ պէտք եղած կերպով իր վրէժը լուծած չէ՝ բակաւին, նա կը մտածէ որ եթէ ինք չկրցաւ

դոնէ ուրիշներու ձեռքով լուծէ . ասոր համար քանի  
մութուրք բանտարկեալներ կը կաշառէ , որոնք յան-  
կարծակիի բերելով նեռութեան՝ կը յաջողին լու ծեծ մը  
քաշել ։ Սահրատ իր վրէժը մասամբ մը լուծուած հա-  
մարելով կը թողու որ առիթներն ու ժամանակը պատ-  
ժեն զինք :

Ազատ միջնորդի տակ ապրող Սահրատ այժմ  
չէր կարող հանգուրժել այդ բանոի խոնաւ նկուղնե-  
րուն . կը մտածէ իրաց ելք մը գտնել , փախուսափ  
ճամբայ մը , որովհետեւ վստահ էր թէ այլեւս ազա-  
տում չկար իրեն համար , կախազանով և կոմ ուրիշ  
սասափիկ պատիժով պիտի մաքրուէր իր հաշիւր . կը  
խորհի . սակայն ի՞նչ կարող է ընել Գառագեղի մէջ  
բանտարկուած առիւծ մը , փախուսափ փորձ մը ընէր  
սական ուսկից , բանտին որմերը հաստ և բարձր էին .  
կաշառեր բանտապահները՝ սակայն ո՞ր մէկուն . անել  
վիճակի մը մատնուած յօւսահատ կ'իյնայ իր անկող-  
նին վրայ :

Յանկարծ իր մտքին մէջ յուսոյ նշոյլ մը կը ծա-  
գի . ուստի վաղելով բանտապահին մօտ քանի մը սե-  
գուամներ կը սահեցնէ անոր կաշառահեր ափին մէջ .  
որպէսզի քիչ մը թուղթի ու գրիչ և մնեան բերէ իրեն  
համար . ի՞նչ պիտի ընէր արդեօք , զանազան բարձրաս-  
տիճան անձերու նամակ պիտի դրէր . որոնց մէջ պիտի  
պարզէր իր անմեղ ըլլալը իր Ժիրայրի հրոսախումբին  
մէջ գտնուելու ամբաստանութեան անստուգութիւնը  
և ի վերջոյ պիտի ինոգրէր անոնց գթառատ մարդասի-  
բութեան շնորհիւ . իր ազատութիւ :

Քիչ վերջ բանտապահը ներս կը մտնէ Սահրատի  
յանձնարարութիւններն ի ձեռին : Սահրատ քաշուելով  
սենեակին մէկ անկիւնը կը զրէ :



ՄԻԶՐԱԿ

MIZRAK

2013.09.07

Աղնուամեծար

Յակոր էֆ. Հէմամնեան

Օգնական կառավարիչ Կեսարիոյ

Ներեցէք որ բանտիս մէկ խշտեակին մէջէն դալուկ ու տկար ձեռքերս Զեր Վահմութեան կարկառած օգնութեան մի նշոյլ կը խնդրեմ . բանտի խոնաւ նըկուղներուն մէջ ծնողաց ու ընտանեաց կարօտով հալումաշ եղած կը հեծեմ դառնագին : Չկայ ինձ ձեռք մը երկարող ու հիգիս ձեռքը մի սեւ փող սահեցնող : Կ'ամբաստանուիմ իրը թէ Փիրայր ըսուած անձին — որ Եզզատի մէջ կախաղան հանուած է — խումրին մէջ գտնուած ըլլամ , մինչդեռ ոչինչ գիտեմ անոր մասին : Ճարահատ քանի մը հեռագիրներ տալ ստիպուած եմ . մին Ազդ Պատրիարքարան . միւսը Ատլիյէ նէզուրէթին . այսօր անոնց համար երկու ոսկի կը պահանջուի . մինչդեռ սեւ դրամ մը իսկ չկայ մօտս : Առաջնորդարան դիմեցի . պատասխանեցին անոնք թէ հազիւ իր որբերուն կը բաւէր կեցածը . աւելորդ չունէին ինձ համար ուստի ճարահատ Զեր Վահմութեան կը դիմեմ . որպէսզի հարկ եղածները բարեհաճիք ընձեռել Զեր տարաբաղդ ազգի մէկ զաւկին(\*) :

Մարտիրոս Տ . Յովհաննէսնան

6 Հոկ . 1897 Կեսարիա բանտ .

Նամակը վերջացնելէ վերջ Սահրատ պահարանելով կը դրկէ իր հասցէին . ուսկից կը պատասխանուի թէ մօտ օրէն ինկատի պիտի առնուէր խնդիրը :

Սահրատի սրտին մէջ յուսոյ աղօտ նշոյլ մը կը ծագի . բայց աւազ , մի քանի վայրկեանի համար , որովհետեւ արդէն երեք ամիսներ անցեր էին դեռ կարգադրութիւն մը չէր եղած :

Օր մը Սահրատ նստած կը խորհրդ իր վիճակին

վրայ . բանտապահը գալով կը յայտնէ որ պատրաստուէր ,  
որովհետեւ քիչ վերջ հարցաքննութեան պիտի կան-  
չուէր : Սահրատ ցուրտ սարսուռ մը զգաց և ելլելով իր  
տեղէն սկսաւ շտկուիլ ու մաքրել հագուստները :

Ժամ մը վերջ Սահրատ դատաւորին ներկայա-  
ցած էր :

Դատաւորը կեղծ ժպիտով մը կր հարցնէ անոր  
անունը , մականունը , տարիքը . Ժիրայրի հետ յարաբե-  
րութիւն ունեցած ըլլալը . երբ անոնց ամենուն պա-  
տասխանները կստանայ կը հարցնէ .

— Ինչո՞ւ համար կեսարիա եկած էիր :

— Քիչ մը ապրանք գնելու համար :

— Լա՞ւ . հապա քովիդ անձը ո՞վ էր :

Սահրատ յիշելով թէ Ղուկասի մասին կը խօ-  
սէր ան :

— Հայրենակիցս էր :

— Լա՞ւ , վար գնա նայինք , վերջը կը կարգա-  
դրենք :

Երկու ոստիկաններ դարձեալ բանակ՝ կ'առաջնոր-  
դեն Սահրատը : Նա կը հասկնայ թէ այն հարցաքննու-  
թիւնը Յակոր Էֆէնտիի զիմումին վրայ եղած էր . թէն  
օգուտ մը չպիտի ունենար . այլեւս ամէն բան կար-  
գադրուած էր իրեն համար , անոնք պարզ ձեւակեր-  
պութիւններ էին :

Սահրատ նամակ կր գրէ իր հայրենիքը , որպէսզի  
գան իր ծնողքը , գոնէ վերջին անդամ ըլլալով տեսա-  
կցին և կարօտնին առնեն իրարմէ . թերեւս անկէ վերջ  
առիթը չէին ունենար :

Նամակի երկրորդ օրը Սահրատ կը հիւանդանայ ,

(\*) Հերկայս ընդօրինակուած է Սահրատի թւքնազիր գրու-  
թեան մէկ պատճենէն :

ու հետզհետէ կը ծանրանայ իր վիճակը, կառավարութիւնը բժիշկ բերել կուտայ, որուն առաջուց կը պատուիրէ որ սխալ դեղ տալով թունաւորէ զայն, բժիշկը թէեւ չի յամարձակիր նախ այդպիսի պատասխանատու գործի մը մէջ զանուիլ սակայն արուած ոսկիներու փայլէն չլացած յանձն կ'առնէ. ու թոյն տալով կը մեկնի բանտէն: Սահրատ զգալով որ թունաւորուած է կըսկսի պօռալ որուն աղաղակներէն կը հասնին միւս բանտարկեալները: Չուգաղիպութեամբ մը Սահրատի Տայրն ու կինը այն պահուն ներս կը մտնեն բանտի գոնէն. և շիտակ կ'ուղղուին բազմութեան խոնուած տեղը. ուր կը տեսնեն Սահրատը ծանր վիճակի մէջ կը հարցնեն պատճառը, իրենց կը պատասխանուի թէ՝ թունաւորուած էր. մայրը առանց իր պաղարինութիւնը կորանցնելու իսկոյն իր բերած մածունէն կերցնելով փսխում յտուած կը բերէ, ու այս կերպով կը յաջողին աղատել ստրյգ մահուան ճիրաններէն: Սակայն Սահրատի հիւանդութիւնը բոլորովին անցած չէր տակաւին. գլուխը կը դառնար. սիրտը կը ցաւէր. մայրը վերստին ուրիշ բժիշկ մը բերել կուտայ, որուն տուած դեղագրին չնորհիւ երեք շաբաթ վերջ կ'առողջանայ ան դարձեալ. ու երբ իր աշքերը կը բանայ կը տեսնէ ինքզինքը բանափին մէջ առանձին ու հեռացած մայրն ու կինը:

Անոնք մեկնած էին բժշկի ներչնչած ապահովութեան և մանաւանդ կառավարութեան ստիպումներուն վրայ:

Սահրատի մէջ տակաւին աղատուելու յոյսը մարած չէր բոլորովին, թէեւ մերթ պարագաներ կուգախն յայտնելու թէ այլեւս աղատում չկար իրեն համար: Սահրատ մտածելով որ իր մէ՛կ չիմաւմն իր բարի

ազգեցութիւնն ունեցաւ . կը խորհի որ ուրիշ նամակ-  
ներով կրնայ սրտապնդիչ օժանդակութիւն ձեռք բե-  
րել . ուստի կը գրէ քանի մը նամակներ զանազան  
բարձրաստիճան անձերու . որոնցմէ միոյն հարազատ  
ընդօրինակութիւնը կը տեսնենք ի ստորեւ :

Վասմափայլ

Արիկ էֆ . Ունճեան

Կ . Պոլիս

Ստորագրեալս Սերաստիոյ գաւառին պատկանող  
Կէմէրէկ գիւղին բնակիչներէն ըլլալով 1896 մեամ .  
20ին ձերբակալուեցայ և բանտ դրուեցայ :

Բանտարկուելուս պատճառն այն է թէ թուակա-  
նէս 5 տարի սուաջ Եօզդոտի մէջ կախաղան հանուող  
Ժիրայրի խումբէն փախստական Մուրատը (\*) նկատ-  
ուած եմ :

Անցեալ ամիսները զիս անիրաւ տեղը դատի կան-  
չեցին . որու միջոցին յայտնեցին թէ Եօզդատի զինուո-  
րական ատեանէն մարուան դատապարտուած եմ . սա-  
կայն ստուգութեանս վրայ Եօզդատի զինուորական  
ատեանը ոչ մէկ ատեն այդ կերպ վճիռ մը տուած է  
իմ մասին : Այլեւս կառավարութիւնը ոչինչ գտնելով  
վրաս իրը յանցանք՝ ուղեց ամբաստանել կեսարիոյ մէջ  
գաղանի ընկերութեան մը իրը ատենապետը կամ վա-  
րիչը , որու համաձայն հվագս ուղարկեցին Պոլսոյ  
վճռարեկ ատեանին . ահաւասիկ 11 ամիսէ ի վեր կը  
սպասեմ . բայց թուղթերը կը յամառին գալ . քանիցս  
Պատրիարքարան դիմեցի . սակայն օդուտ մը չկրցի  
քաղել , ուստի կ'աղաչեմ որ Զեր ծառային հվագները  
1899 մարտ 17 թուականով ու 21 թուով Պոլսոյ

(\*) Մեզ ծանօթ չէ թէ Սահրատ Մուրատ անունը լիշելով  
զով ակնարկել կ'ուզէ :

թեմիզի ատեանը գացած ըլլալով բեկոնել տաք ու զրկէք իմ հասցէին . խնդրեմ գթացէք վրաս . 5 ամսուան ամուսնացած եմ . ծերունի ծնողքս ու լնտանիքս աղի արցունք կ'ուլան ինձ համար . ոչ ոք ունիմ իրը ապաւէն , երկինքը միայն Աստուած ու երկիրը գուք :

Յուսալով որ կը բարեհաճիք պատասխան մը շնորհել Զեր բանտարկեալ ծառային . կը մնամ յաւէս երանտապարտ .

### Մարտիրոս Տ. Յովհաննեսան

1899 Յունիս 15 Կեսարիա-բանտ

Նամակը զրկուելէն ի վեր կ'անցնին օրեր ու ամիսներ , բայց ոչ մէկ նշոյլ ազատման . կարծես ամենուն սիրառ քարացեք էին իրեն համար . գթութեան շող մը իսկ չէր երեւէր :

Սահրատի դատավարութենէն տասնըմէկ ամիս վերջ կը հասնին կառավարութեան անոր կվրագները վաւերացուած վիճակի մէջ , որով Սահրատ կը դատապարտէր կախաղանի , մինչդեռ նա կ'սպասէր Արիկ էֆ . ի և ուրիշներուն զրած խնդրանքներուն պատասխաններուն :

### ԺԵ.

Հազար ինըհարիւր Յուլիս եօթի գիշերն էր .

Սահրատ շղթաներու ծանրութեան տակ կքած կը քնանար խօլ երազներով . նկուղը լուսաւորուած էր աղօտ ճրագի մը տմոյն ցոլքերով : Յանկարծ սենեկին դուռը իր ծխնիին վրայ կը դառնայ ու ներս կը մտնէ ոստիկան մը որ տեսնելով թէ բանտարկեալը կը քնանար՝ կը մտենայ անոր ու կը ձայնէ որպէսզի արթըննայ . խեղճ Սահրատ անուրջներու ծոցին մէջ ընկղմած

կը բանալ իր ծանրացած կոպերը, ու կը ա՛մէ սստիւ կան մը իր սնարին մօտ ցցուած . կը հարցնէ թէ ի՞նչ կ'ուզէր իրմէ :

— Ե՛լ նայինք Մարտիրոս Սերաստիա պիտի երթաս :

— Միթէ հոս կեցածս չէ՞ր բաւեր որ հիմա ալ Սերաստիա կը տանիք . քիչ մը վերջը թող ըլլար, այս մութ դիշերին ի՞նչպէս պիտի երթանք, կառք չկայ, ձի չկայ . ես արդէն անկարող՝ չեմ կարող քայլ մը իսկ առնել :

— Ե՛լ նայինք, մասնուոր կառք մը պատրաստուած է քեզ համար, անհոգ եղիք, մինչեւ Գալէ էօնի քալելով պիտի երթաս, ու հոն կառքի մէջ նստելով ուզգակի Սերաստիա .

Սահրատ Հմորած վեր կը կանգնի ու /ր գուլպաներն ու ֆէսր հազնելով կը հետեւի ոստիլունին, որ կ'առաջնորդէ հարիւրապետին մօտ :

— Ինչու այսքան կ'տապէք վաղն առաւոտթող ըլլար, այս մութ դիշերին ի՞նչպէս պիտի երթանք .

— Բարեկամո, մեզի այսպէս հրամայուած է . ու մենք ալ կը կատարենք . գալով մթութեան ի՞նչ պիտի ըլլայ վասաք Աստուծոյ կառք ունինք . Սահրատ կը լոէ :

Պահ մը վերջ վշտահար հոգի մը կ'անցնէր շղթայակապ կեսարիայէն Սերաստիա տանող ճամբուն վրայէն : Բանութեան զոհն էր անիկա, Մարտիրոսը, կը տարուէր ան, հեռու, ծննդավայրէն շատ հեռու, հոն տառապելու համար, չարչարուելու համար, կախաղանի տարաբաղդ նոխազը ըլլալու համար, ան կ'երթար տրտում ախուր, դալուկ, ինչպէս աշնան դեղնած սաղարթները, կ'երթար դէպի նոր նոր տառապանքներ, դէպի չարչարանք, ու դէպի կախաղան, որովհետեւ

գաղաններն այսպէս կ'ուզէին , չէ՞ մի որ կամքը դօ-  
րաւորինն էր :

Ու կ'երթա՛ր ան . . .

Ճամբան մութ էր ինչպէս իր սիրտը . կառքը կը  
սուրար անընդհատ . ու կը թաւալէր իր անիւներուն  
վրայ . ու կը տանէ՛ր խեղճ բանտարկեալը դէպի կա-  
խաղա՞ն . դէպի մահուան գերա՞նդին . . .

Մարտիրոսն էր ան . թշուառ ու խեղճ Մարտիրոսը :

Ու կ'անցնին լեռնէ լեռ . հորիզոններէ հորիզոն ,  
մինչեւ որ կը հասնին անոնք Փարագըլ գիւղը . արդէն  
արշալոյսը ծայր տուած էր փողփողուն :

Սահրատի ծնողքը լսած ըլլալով իրենց որդւոյն  
Անլանիկ տարւիլը . վաղուց եկեր ու ճամբուն երկայն-  
քին վրայ նստեր էին անհամբեր . երբ անոնք կը նըշ-  
մարեն հեռուէն կառքի մը դէպի իրենց կողմը զալը՝  
կը վաղեն ու կը տեսնեն իրենց խեղճ որդին անուր-  
ներու ծանրութեան տակ կքած : Տեսարանը շատ յու-  
զիչ էր . ու նկարագրելը անկարելի . ծերունի հայրը 4  
տարուան կարօտէն որդին անհագ արար կը համբուրէր  
անոր դալուկ ճակատը . որ աւա՛զ կնճիւներով դուրս  
կուգար բանաէն , մայրը պլուած իր զաւկին չէր ու-  
զեր թոյլ տալ իր մարդարիալ գանոզ վշտահարի մը  
նման . կ'ուզէր խօսիլ , կ'ուզէր իր յուզումները յայտ-  
նել . սակայն կարծես թէ լեզուն իր քիմքերուն փակ-  
չեր էր . իր ամուսինը ծնողաց ներկայութեան չէր հա-  
մարձակեր իր սրտի յուզումները յայտնել . միայն տը-  
խուր ժպիտներ կը զրկէր իր սրտահատորին , ժպիտներ՝  
որոնք հոգիէն միայն կը բղխին :

Սահրատ կ'ապահովցնէ զանոնք որ իրեն համար չի  
արտմին , որովհետեւ ինք Անքաստիա պիտի երթար և  
թերեւս քիչ ատենէն Աստուծոյ չնորհիւ կ'աղատուէր :

Ժամը ութին անոնք կը հասնին Շարդըլա , տեղակալը կը հեռագրէ Սեբաստիոյ կառավարութեան թէ տրուած որոշման համաձայն Մարտիրոս եկած էր . ուր պիտի կախուէր ան . կը պատասխանուի որ իր հայրենիքին մէկ անձիւնը տարուի ու կախուի հոն . այս հրամանին վրայ տեղակալը հաճի Գօմիսէր անուն պաշտօնեային առաջնորդութեամբ քանի մը զօրքերով կը դրկէ կէմէրէկ :

— Մարտիրոս , արթնցի՞ր , մեծ աւետիս մը ունիմ տալիք , Մարտիրոս յանկարծ վեր ցատկելով կը հարցընէ թէ ի՞նչ կայ :

— Ե'լ նայինք , մեծ աւետիս մը ունիմ :

Մարտիրոսի մտքին մէջ յուսալից գաղափարներ կ'սկսին արթննալ . աղօտ կերպով կը յիշէ քիչ առաջուայ երազը , յետոյ գօմիսէրին աւետիսը . ի՞նչ կընային ըլլալ անոնք և անգիտակցարար տարտամ յոյս մը կ'զգար իր մէջ :

— Ի՞նչ կայ . Գօմիսէր էֆ . կ'ըսէր խեղճ բանտարկեալը լոռութիւնը խզելով , ի՞նչ կայ :

— Պիտի ըսեմ , կը պատասխանէ ան . բայց . . . :

— «Բայց»ը ի՞նչ է . ըսէք նայիմ . շուտ , կ'աղաչեմ :

— Բայց պէտք է որ մեծ նուէր մը խոստանաս . մեծ պահշիշ մը . հասկցա՞ր :

— Շատ լաւ կը խոստանամ . կը կրկնէ Մարտիրոս հետաքրքրութենէ մղուած . ուզածնիդ պիտի ասմ . շուտ ըսէ՞ք :

— Շատ լաւ . կ'ըսեմ . այս առտու ազատութեանդ հրամանը եկաւ :

— Ի՞նչպէս . ի՞նչպէս . կը կրկնէ Մարտիրոս . անհամբեր շարժումներով . ի՞նչպէս ըսիք :

— Աղատ ես Մարտիրոս , մեր վեհափառ Սուլթանին շնորհիւ յանցանքդ ներուած է :

Մարտիրոս չէր հաւատար իր աչքերուն , երազ կը կարծէր . ու վերջապէս վստահ ըլլալով թէ երազ չէր կ'ըսէ .

— Երա՞ւ կ'ըսես .

— Այս' , այս' , աղատ ես .

— Հիմա ո՞ւր պիտի երթանք .

— Հայրենիքդ . հոն երաշխաւոր մը առնելէ վերջ աղատ պիտի թողուանք :

Մարտիրոս ուրախութեան զէնիթը կը սաւառնէր . իր դալուկ դէմքը այժմ ժպտալից՝ հրճուանքի մէջ սկսաւ լողալ . ահա՝ այլեւս աղատ եմ կ'ըսէր իւրովի . ու պիտի տեսնեմ շորս տարիէ ի վեր թողած հայրենիքս ու ընկերներս , այս' . ես բնաւ յոյս չունէի որ պիտի կրնամ աղատուիլ , ի զուր կ'անիծէի բաղդս , որ այսօր յպտեցաւ ինձին :

Առառուն կանուխ կառքը ճամբայ կ'ելլէ կէմէրէկ :

Ճամբան անոնք կը պատահին շատ մը ճամբորդներու , որոնք Շարութալա կ'երթային . անոնցմէ մին տեսնելով Սահրաար կառքին մէջ կը ճանչնայ ու մօտենաւով կը շնորհաւորէ անոր աղատուիլը և բարի գալուստ կը մաղթէ .

Քանի մը ժամ վերջ մշուշներու մէջէն կ'երեւին Սէճիքի ու Գարստաղի լեռները . Սահրաար տեսնելով զանոնք կը լիչէ այն կռիւր որ մզկը էր Թորոսի հետ միասին ոստիկաններու դէմ . ու առօրեայ իրեն բնակարան ծառայող ծերպերը . ու արիւնը կ'եռայ իր երակներուն մէջ : Նա տակաւ կը չնչէր հայրենի օդը իր քաղցրիկ բուրումներով . ու ոտք կը դնէր անոր սուրբ հողերուն վրայ . հին հին յուշեր կ'արթնային իր

պատանեկութենէն, կո յիշէ բանտարկուիլը . ու ապա  
ազատուիլը իր ընկերներուն չնորհիւ . կը յիշէ նաև  
Ժիրայրի հետ անցուցած ուրախ օրերը :

Գօմիսէրը երկու ոստիկաններ կը դրկէ առաջ որ-  
պէսղի լուր տան միւտիրին ու կախաղանը պատրաս-  
տեն , անոնք կ'երթան ու կը յայտնեն հրամանը : Այդ  
պահուն միւտիրի մօտ կը գտնուէր Կէմէրէկցի ոստի-  
կան Տիգրան Գարակէօղեանը որ հասկնալով անցու-  
դարձր կը յայտնէ իր ընկեր Եփրեմին թէ այն որ մարդ  
մը պիտի կախուէր հոն և թէ անպատճառ հայ մը  
ըլլալու էր ան :

— Ո՞վ կրնայ ըլլալ այդ անձը կ'ըսէր Եփրեմ հե-  
տաքրքրութեամբ :

— Զեմ գիտեր որ , միայն սաշափը կրցայ հաս-  
կրնալ որոշապէս թէ կախաղան հանուողը հայ էր :  
Որովհետեւ Մարտիրոս անունը կը չըջագայէր խօսակ-  
ցութեան պահուն :

— Յովհաննեսենց Մարտիրոսը չըլլայ . Տիգրան  
եղբայր , ան քանի մը տարիէ ի վեր կեսարիա բան-  
տարկուած էր . և թէ ամբաստանուած իրը Ժիրայրի  
խումբին մէջ եղող ու ապա փախուստ տուող :

— Կեցի՞ր նայինք հիմա ամէն բան կը յայտնուի :  
Քիչ վերջը կառքը հասած էր . Սահրատի ուրա-  
խութիւնը չափ ու սահման չ'ունէր տեսնելով ինքին-  
քը իր հայրենիքին մէջ :

Խեղճ Սահրատ . չէր գիտեր թէ քանի մը ժամ  
վերջ կախաղան պիտի հանուէր :

Տիգրան տեսնելով Սահրատը կը հասկնայ իսկոյն  
թէ ան պիտի ըլլար կախուողը . ու արտում տխուր  
Սահրատի կը մօտենայ . սակայն տեսնելով թէ նա զը-  
ւայթ էր , ինքն ալ դուարթ դէմքով մը քրարի եկած

էք Մարտիրոս եղբայր» կ'ըսէ թօֆուելով անոր նիշար ձեռքերը :

— Բարի տեսանք . Տիգրան էֆ . ու կ'սկսի մտերմական խօսակցութիւն մը : Քիչ վերջ Սահրատ կը տարուի սենեակ մը ու կը հրամայուի հան մնալ :

Խեղճ Ասհրատ կը յուսար թէ պիտի ազտառուէր . որովհետեւ այնպէս խօստացեր էին իրեն . ու ինքն ալ համոզուեր , տաքէն իսկ չէր անցնէր թէ քանի մը ժամ վերջ կախաղանի վրայ պիտի ճօճէր իր մարմինը :

Իրիկուն էր մուայլ ու տխուր իրիկուն մը . այսահար հով մը կը մռնչէր սաստկօրէն . ամէն կողմ փռչիի ու յարդի շիւղեր հովի քմայքին յանձնուած կը տարուէին աջ ու ձախ , Սահրատի սենեակին փեղկերը մաշամազնոտ երգ մը կուլային . կարծես թէ ցաւերուտակ ընկճուող սրտէ մը յօրինուած էին անոնք բանսարկելւոյն վրայ . ամէն կողմ խոր մթութիւն մը պատած էր :

Այդ մըջոցին Սահրատի դանուած սենեակին դուռը կը ճռնչէ իր ծխնիին վրայ ու ներս կը մռնէ գիւղին Տէր Յակորքահանան . Սահրատ զայն տեսնելով պահմը կ'ալլայի այդ տարօրինակ այցելութեան վրայ ու շփոթած կը հարցնէ :

— Ի՞նչ կայ , տէր հայր , ինչ լուր , արդեօք հիւանդ ունիք այցելութեան համար :

— Ո՛չ , զաւակս . քեզի Ս , Հազորդութիւն տալու համար եկայ . ինձի այսպէս պատուիրեցին :

— Ի՞շո՞ւ Տէր Հայր . փառք Աստուծոյ հիւանդ մը և կամ մահամօրձ մը չեմ , ըսէք խնդրեմ . ի՞նչ է պատճառը ձեր անսովոր այցելութեան :

— Այս' , ես ալ գիտեմ որ հիւանդ չէք բայց ինձի այնպէս պատուիրեցին :

Սահրատի դէմքը խսկոյն կը տժգունի . ու կ'իյնայ երեսի վրայ . մարած էր . . . պահ մը վերջ քահանային ջուր սրսկելովը դարձեալ աչքերը կը բանայ ու կը տեսնէ որ ան աղօթք մը կը մրմնջէր իր վրայ , ու աղերսական դէմքով մը :

— Տէր հայր անմեղ կը կախուիմ . յանցանք չունիմ , թող ազգս ընտանիքիս տէր լլլայ . ծերունի ծընողքս անոր խնամքին կը յանձնեմ :

Ժամ մը վերջ քահանան իր պարտականութիւնը կատարելով կը մեկնի :

— ԱԿՇ այս ինչ սեւ բաղդ . ու սեւ ծնունդ . Աստուած իմ , միթէ այս երկրին մէջ հայրենիքի նուիրեալները այս օրինակ պատիժով պէտք է պատժուին , միթէ ազգին ազատութեան համար աշխատողներուն վախճանը ա՞յս է . ողորման երկինք զթա' , զթա' քուզաւկին վրայ . և էմէրէկ պիտի երթաս ու հոն երաշխաւոր մը առնելով թող պիտի արուիս» րսին . ա՞յս է խոստումին իրագործումը . չորս տարի բանտին մէջ սև օրեր անցուցի . ձնողաց ու ընտանիքի կարօտէն մաշեցայ . ազատութեան բոցագեղ հրթիռովը բռնկեցայ . միթէ ա՞յս էր այս ամենուն վախճանը :

Ու տակաւ կ'իյնայ Սահրատ խոներու անդունդին մէջ յանկերդելով «միթէ ա՞յս էր անոնց վախճանը» .

Կէս գիշերին արդէն հովր դադրած ու մռայլ խաւարի քօղը սանտրուած էր լուսնի լուսով : Սահրատի վրայէն փոքրիկ քուն մը անցեր էր . դուռը կը բացուի , ու երկու ոստիկաններ ներս կը մտնեն . Սահրատ կ'արթնայ ան ոնց ձայնէն . անոնք կը յայտնէին թէ Շարդուլա պիտի տանին ու ապա Սերաստիա , որովհետեւ այդ օր վերստին հրաման եկած էր :

Սահրատի շղթաները արդէն վերցուած էին , միայն

ձեռնակապ մը ունէր նա : Սահրատ սպանդանոց գացող  
ոչխարի մը նման կը հետեւէր ոստիկաններուն մինչեւ  
որ ինքզինքը կը գտնէ կախաղանի մը առջեւ : Սահ-  
րառ զայն տեսնելուն պահ մը կը տժգունի թէեւ , սա-  
կայն իսկոյն իր պաղարիւնութիւնը գտնելով կ'ըսպասէ  
գահհճներուն հրամանին . ապա համարձակօրէն վեր կը  
ցատկէ , կը քաշէ չոււանը , ու իր իսկ ձեռքով վիզն  
անցնելով առկախ կը մնայ օդին մէջ , իսկ հոգին կը  
ստառնէր կապոյտի աղատութեան մէջ . . . .

\* \* \*

Եռաւօտ էր , մելամաղձոտ առաւօտ մը . . . .

Գիւղին հաւատացեալ ժողովուրդը եկեղեցի կը  
փութար խուռներամ , որոնց մէջ կը նշմարուէր վշտա-  
հար կին մը , որ հապճէալ ընթացքով կը զիմէր գէպի  
սրբավայրը . կարծես թէ նախազգացում մը զինք յա-  
ռաջ կը մղէր : Սահրատի մայրն էր անիկա . որ իր  
զաւկրս աղատման համար եկեղեցի կերթար մոմ վա-  
ռելու , անոնք յանկարծ կանդ կ'առնեն . քարացած ,  
այլայլած . . . ու կը տեսնեն մարդ մը կախուած , որուն  
առջեւ պահակներ կը սպասէին :

— «Վախ , զաւա՛կս , Մարտիրո՛սս և հոգի՛ս ,» գո-  
չեց ցնորած հէզ մայրո և զգայազիրկ փռուեցաւ իր-  
նահատակ զաւկին առկախ մարմնոյն ոռջեւ . . . .

1 n. 584. I

ՎԵՐ ԶԱՐԱՆԻ ՏԵՂ A 13887

Ազնիւ հայուղի սիրելի Վարդան

Խայրէ ի ծայր լաց ու բաց աշեռով կարդացի «Կուրմիւ ձաժրուն վրայ» նիդ:

Հայ ազատագրութեան ուուր յատին համար զնուուղ ներսուներ իրենց մահուն է ու ապրելու անկատաքնի իրաւունքը ունեցան, եւ ուսկէսի ապրին, հարկ է ու յիշուին, յոււագրուին եւ սերունդէ սերունդ կարդացուի անոնց անունը, անոնց զործը, անոնց նուիրաւը:

Սիրելի Վարդան, Չեր այս երկու կրօգու Հայ ներսոյ մը՝ Սանրատին ապրելու իրաւունքը հասուածէ, Հայ նահատակի մը կեանք յաւերծացնել եւ Հայ յեղափոխութեան ոսկի մատեանին նոր ասաղն մը նուիրաբերել:

Ուսի կրօգու շնորհակալութիւններո յայսել մէզ, ու Մորտիբոս մարտիրոսին մարտիրոսազիր հանդիսանալու ամէն զովիսէ վեր զարափար յլացեր եւ այս հատորիկը կ'ընծայեն մեզ ուռուն մէ կրցեր եւ պարզ ու անսերեւէր սնուի մը, իրեւայաջորդ դկմենքն ու դէմքերն յասկօշէն ու նըղօտէն պատկերացնել:

Իե՞ պարոցի գրասեղաններուն առջեւ, դեռ պատանի ուսանող, երբ այստան պրապտում, այստան պատմագրելու յաջողութիւն կրցած եւ ցոյց տալ: Ես ուս մէզ կը տեսնեմ տպագոյ պատմագրի ու պիտագրի ամէն կատելիս քիմներով օժուած միմէ մը, եւ նոյն իսկ երէ անհսուրթիւններ ալ պարզած ըլլան, թերութիւններ ալ նորմարուին, ծափանարելի է Չեր այս զործը ապահովարար. Բանի որ չմնեղանք ունիք Չեզ Չեր նորանասութիւնն ու ուսանողական վիճակը ու կը խոստանան պազգայ:

Վարդուան

Չեր մարդաբնիւրով  
Մ. Ա. Ա. Գ. Ա. Պ. Ե. Տ. Ա.





